

ՆՈՐ ՇՐՋԱՆ  
U. SURH

1927-ՅՈՒՆՈՒԱՐ  
ԹԻՒ :

# ՍԻՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՏՇՕՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵՐԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱԿԱՆՈՒՅՆԻՒԹԻՒՆ ՀԱՅ ՊԱՏՇՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

## ԲՈՅԱՆԴԱԿԱՌԻԹԻՒՆ

1. Պատրիարքական Պաշտոնագիր : — 2. Խմբագրական : —
3. Դաւթե Աւետարանին . Բ. Ե. — 4. Բերամիւսի Սայլլ. Թ. Ե. —
5. Բառագննական ղիտողուրիւն մը . Ե. Ե. Դ. — 6. Տեառնիդրօր Հայ Վանիլը Յովսափասի Զորին մէջ . Ա. Ե. Ա. — 7. Սուլրասի Մահը , Լաւարքինք , Թրզմ. Ե. Ե. Դ. — 8. Դրբանիկ Քիրող .
- Յաղակ Պատկերամարտից . — 9. Պարզ Քարոզնիւր . Ղ. Ե. Դ. —
10. Բանասենդական . Ի. Գիշերի . Դ. Թ. — Աղօքերզ . Ա. Ե. —
11. Հաւասի ցոլիր ու խօսիր : — 12. 1866ի Սիօնի յայտարարութենին յաղուած մը : — 13. Ա. Յակոբայ Անրուհ . Ա. Դիրքական արդիւնիլ : Բ. Սլր Ռ. Ռորոյին հրաժեշը : Դ. Ազգապատում :



## Ա Կ Ո Ւ

ԱՄԱՆՈՐԻ և Ա. ԽՆԴՔԵԱՆ ՅԸՆԻՆ առիւ  
իր Առաջին Թիմին նես իր շնորհաւուական մարտամինը  
կուղղէ իր աշխատավիցմերուն, իր բարեկամներուն, իր  
համագործներուն և բայց Հայ ժողովուրդին:

## Ա. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԵՆ ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԵՆ

ԱՄԵՆ. Ա. ՀՕԲ ՊԱՏՐԱՆԱՑ ԴԱՍԱԴԻՐՔԵՐԻՆ

- 1.— ԲԱՌԵԳՖԻՑՈՒԹԻՒՆ, Զորբարդ Տպագրութիւն:
- 2.— ԷՆԹԱՅՑԻ Ի ԳՐԱՑ ԲԱՄԲՈՒԹ, Ա. Տարի, Եօթներորդ Տպագրութիւն:  
Խրաքանչերին զինը եղիուտական Դր. 5, Անդրիական Եփին 1, Ամերիկան Տօլար 0.25.  
*(Ը) Երկու զուսագիրքերն ու տարբեներու բնիւթուցքին փորձուած և լու արդիւնք  
ուռած էն Գրաբարի ուսուցման մէջ, իրենց զինին և զարծնաւուն մնիւուով:*
- 3.— ՕՐԱՑՈՅՑ ԵՐԱՎԱԿԱԳԻԺԻ 1927 տարւոյ (Հին Տոմարով):  
Դին Եղիուտական Դր. 2

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԵՆ

ԵԳԻԵՎՏԱՆԻՐ ԱՌԱՋՆՈՒԴ ԹԱՐԳՈՒՄ ԱՐԵՎԱԴԱՆԻՐ

ԽՐԱՑԵԱՆ ՀԱՅՐԻԱԿ և ՆԱՐԵԿԻ աշխարհաբարը:  
ՏՐԱԳԻՉՈՒՆ ԱՌԱՋՆՈՒՐԴ ԳԱՐԵԳԻՆ ԱՐԲԱԶԱՆԻՐ ՆԱՐԵԿԻ աշխարհաբարը:  
ՄԱՆՉԱՌԻՐ ՀԱԴԵՒՈՐ ՀՅՈՒԽ, ՂԵՒՈՒՏ ԱՐԲԱԶԱՆԻՐ ԱՎՐՈ ՔՈՐՈՉՍԵՐԱՆ  
Բ. և Գ. Համորները, և ԶՈՐԾ ԱՐԵՏԱՐԱՆՆԵՐԸ (Բ. Տիգ),  
Բոլորն ու յանձնաբարելի գործեր, բնիւթերումի և աղօթքի համար:

## ԿՆՔԱՀԱՅՐ Կ'ՈՒԶԵՆՔ

Կը փոխամիմ, բայց ուրացուցներու, մարդարիտական հաստատութիւններու, ալբանիկ դպրոցներու և պանդուխ նովելուականներու Սինէ նույիել,  
երկ բարեկե և գրակե նայեր դիւռորիւս ընծայեն մեզ, կնիանայր ըլլալով  
5 կամ 10 օրինակ Սինէի:

Ենք գրելուած ՍԻԼԵՆՆԵՐ պիտի հրատարակուին Սիլենի մէջ նույրու-  
տուներու անոններով:

## ՄԵՐ ՔԱՀԱՆԱՅ ՀԱՅՐԵՐՈՒՆ

Այն Քահանաց Հայեր, որոնք սասր բաժանող կը զգնեն Սիլենի իրենց  
շշանակիմ մէջ և կանխիկ կը դրիեն անոնց բաժնեզիները, ԶՐԲ կ'ընդունին  
Տարեկան մը Սիլեն:

2013

AR ARCHBISHOP TIRAYRE  
506 506 Fort Washington Ave.  
Ap. Apt. 3A, New York City.

# ՍԻՆՈՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐՈՒՅՆԳՐԻՄ ՀԱՅ ՊԱԼԵՐԱՎՐԵՐԱՔԵՑ

Խ Ա Բ Ա Գ Ր Ա Ա Յ Ե Ա

ԲԱԲԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԻՒԼԷՍԵՐԵԱՆ

ՆԱԳ ՇՋՋԱՆ

Ա. ՏԱՐԻ - 1927

ՏՊԱՐԱՆ ԱՐԵՈՑ ՅԱԿՈՒՖԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱՂԵՏ



# ՍԻՐԵ

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՑ

1927 ՏԱՐԻՈՑ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Բ. Ե. Հայերէնի երկանեան ուղղագրութիւնը՝  
171 - 174:

Ե. Ե. Պ. Բառազնական Դասովութիւն մը. Ար-  
ևազի, Աւաշ՝ 12 - 14. — Խնակներ, Խոճակնեան՝  
47 - 48. — Մացիստրոսի ամինի բայլ՝ 340-49.  
— Մանդակունույ ձաներուն մէկ նոր 2համ-  
պիրը՝ 308-319, 343-346, 372-73. — Ուղղագրու-  
թիւն Հարցը (Դրախոսական՝ Խ. Պ. Քարտա-  
հանի գրքուկին վրայ):

ԳԱԲԻՆԻ ՁՆՏԻԱՆԱՆ, Վարչ Մալթացի, ուղղաւեւ  
լուսարաննեալ՝ 146-150, 175 - 178, 214 - 218,  
301-305:

— Եփրեմ Խորի կամ Խուրի՝ 252 - 53:

Մ. Յ. Թիրիւթեան, Պատօն — Պատէլ՝ 281 - 282:

Ն. ԱՂՋԱՆԱՆ, Բանասիրական Մանրուը. Ա.  
Դրբի թարգմանութիւնն մասին՝ 90-91. — Պաշ-  
տօն պաշտել՝ 126-128. — Ուխովիսդորոս, Պոր-  
դի, Բանան, Դաւիթ, Տարբան, Տարբօն (Ա)՝  
376-378:

## ԲԱՆԱՍԵԼԾԱԿԱՆ

ԱՐԱՅԱՆԻ, Արզենի Բարձրահայեաց Մենաստա-  
նը՝ 305:

ԱՐՄԷՆ ԵՐԿԱՓ, Ազօթերգ՝ 26, Ուժու՝ 46, Խոր-  
հուրդ՝ 168, Սուդ՝ 203:

[Ե. Ե. Պ.] Ակարանոմի Տաղանագիրը, Արցունը  
և Մարգարիտ (Բրդմ.)՝ 336. — Ռուբ ապրիլ  
(Բրդմ.) 376:

Բ. Ե. Պ. Մովսէս (Բրդմ.)՝ 101-103, «Ի վեր զիբր-  
տու»՝ 184, Սիինքու (Բրդմ.)՝ 267:

ԴԱՐԵՒԻՆ ԵԳԻՍԿՈԳՈՍ ՏՐԱԳԻՅՈՒՆԻ, ԶԳՆորս Մար-  
մենի Աւանդավէուը (Բրդմ.)՝ 139:

ԼԵՒԻՆ ԷՍԱՃԱՆԱՆ, Երէ կինը Հ'արտասուէր՝ 333:

ՄԵՄՈՒ ՆՈՒՊԱՆԵԱՆ, (Բրդմ.) Արձակուրդի օրեր-  
գիշերային ժամեր՝ 88:

Մ. ԱՄԱՍԵԱՆ, Մահուան առջի, Անտառի մը  
խորչը մեկուսի (Բրդմ.)՝ 221-222:

ՕՊՈՂԱՆՆԵՍ ՊԱՌԿՈՒԼԻ, Պատարագը (Բրդմ. ՆԵ-

ԱՐՄ)՝ 46, Մուրացիկ Տղան՝ 88, Երեք Աղկուր-  
ները՝ 138, Խմասութիւն՝ 184:

ԵԱՐՍԻԾ ՍՐԿ, Տէր-ԵԵՐՍԻԾ ՍԵԱՆ, Լուսանը և Ա-  
ղօթք (Բրդմ.)՝ 306-307:

ԵԱՀԵ Ե. ՎԱՐԴԱՎԵՏ, Հրաժարում (Բրդմ.)՝ 298.  
— Տերեաթափ Թագը (Բրդմ.)՝ 362:

ՎԱՀԱՆ ԹԷՐԵՆԵԱՆ, Ի գիշերի՝ 26:

ՎԱՀԱՆ ՄԱԼՅԵԱՆ, Կէս-գիշերին՝ 134:

## ԲԱՐՅԱԳԻՏԱԿԱՆ

ԱՄԲՈՒՇԱՆ, Անարդ Ցարգանը՝ 56-58:

Դ. Մ., Պատիկ Բաներ և Մեծ Բաներ՝ 112-113. —  
Մեծնալու Փափարը և Պատիկնալու Փափարը՝  
169-171:

Մ. Ե. Ն., Լոյսի Կաթիները (պատմուածք)՝  
271-275:

## ԳԻՏԱԿԱՆ

ՆՈՐԱՅԻՐ ՍՐԿ, ԳՈՂԱՐԵԱՆ, Նոր Լոյս մը Աստուա-  
ծաշնչական Զըհեղեղին վրայ՝ 185-187:

## ՀԱԼԿԱՆ

Ե. Ե. Պ. Բրդմ. Լամարթինէ — Սոկրատի Մահը՝  
17 - 19, 43 - 45, 268 - 270, 299 - 301, 334 - 36,  
363-365:

## ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԻՆԱՆ ԶԵՐԱԶ, Մզկիթի մը Պատմութիւնը՝ 58-60:

ՕՐՄԱՆՆԵԱՆ, Բուսահայ Կալուաններու Դրաւու-  
մը, Աղդապատումէն՝ 225-239:

## ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

ԱՄԲՈՒՇԱՆ Համապատակ, Ի այլն՝ 2-5. — Հայ և Հա-  
յացի Տօներու ամիսը՝ 33-37. — «Եկեղեցական

Միաբիւն՝ 38-39. — Մեծպահքի կրօնականութիւնը՝ 65-68. — Զատկին Պատգամը՝ 98-100. — Հայց՝ եկեղեցւոյ Դիրքը Քրիստոնէական Ծինանուր Եկեղեցւոյ մէջ՝ 129-131. — Առաջականութիւն Հայց՝ եկեղեցւոյ՝ 161-165, 325-330. — Կրօնական մէծ շարժում մը՝ 193-198. — Պետութիւն և Եկեղեցի՝ 257-260, 289-292, 321-324, 353-358.

## ԿիլիկիաՅ ԿՈԹՈՂԻԿՈՒՄՆԵՐԲ

ԱԱՐԴԻՆ ԵԳԻՍԽԱԳՈԳՈՍ, Ընդհանուր ակնարկ մը՝ 121-126, Ա. Գրիգոր Մուսարէկան՝ 154-158, Բ. Կարապետ Եւղոկացի՝ 240-244.

## ԿՐՕՆԱԿԱՆՔ

Բ. Ե. Դասեր Աւետարանէն, Կոչը՝ 6-9. — Կոչէն Խոքը՝ 69-71. — Ազօթքը՝ 132-134. — Անիքաւ Մամնան՝ 261-262. — Երանելի է մանաւանդ տափն բան առնուլն՝ 293-294.

— Փառառքիալ Դէմքիը՝ 358-362. — Վարդավառ և Ասուածածին (Տօնական)՝ 198-201.

ԲՈՐԳՈՄ ԵԳՍ. ԴԱՒԱԿԱՆԻԱՆ, Ա. Ինքնարննութիւն, Բ. Աղջմութիւն՝ Գործունելութեան մէջ, Դ. Բուն Բարին, Գ. Կարսուածները՝ 331-33.

ՀԵՌՈՒԴ ԵԳՍ. ԴԱՒԻՌԱՆ, Պարզ Քարոզներ, Երկրաշարժ, բայց ո՞չ սրամարժ՝ 20-22, Մի՛ Հընար՝ 106-109, Հեղերը՝ 201.

ՑՈՒՀԱՆԷԿՍ ՊԱՊԻՆԻ ՀՀԱԼԱՄԱՔԻ ՅԱԼՔԵՐ ու Խօսքեր՝ 27-28, 51, 76, 81.

ՆԵՐՍԻՆ ՔՀՆԵ. ԱՌԱՋԵԼԵԱՆ, «Դաւք էք լոյս աշխարհի» (Բրդմ.)՝ 171, Հոգեր գեղագիր մը (Բրդմ.)՝ 307.

ՆՈՐԱՅԻ ՍԱՐԿԱԽԱԳ, Ազօթք և Այլակերպութիւն՝ 250-51.

## ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ, Ագահ Վահանականին կոստիը կամ Յակով Ազա, Գրեց՝ Միկր. Նահարեան՝ 188:

Ա. Կինձելին, «Կրօնարարայական և Ընկերային Ծովակաթութիւններ»: — Հեղինակ՝ Գարեգին Ազա, Տրադիգոնին՝ 1-1:

ԲԱՐԴԻՆ ԵԳԻՍԽԱԳՈԳՈՍ. 1. — Ամբեկ, Ազօթամասան Ս. Գրիգոր Նարեկացւոյ, Արդի Հայերէնի վերածեց Թորգոմ Եպիսկոպոս. 2. — Ամբեկ Աղքարգութիւն Ս. Գրիգոր Նարեկացիի աշխարհարարի վերածեց Գարեգին Եպիսկոպոս Տրադիգոնին՝ 114-117. Ամենասուրը Երրորդութիւն և Հայութիւն, Գրեց՝ Բ. Ա. Կէողիւակայիւթիւնան՝ 244-245. Մինչև 2ԵԲԱՀ, իր կեանքը և Գործը, Գրեց՝ Արշակ Ալոյանան, — Մինչև ԶԵԲԱՀ, Արհեկան

Վկանակներ, Աւամ. Արտաշէս Յովհաննէսսեանէ՝ 310-11, Կրօնական Գրականութիւն, ԱհեմԱրԱնին ձԱՄԲԷՆ, Թորգոմ Եպիսկոպոսի, ՊԱՐԶ ՔԱՐԶԶԵԵԲ, Ղեռնդ Եպիսկոպոսի՝ 374-75. — ՏԱՐԵԿ 375-76:

Դ. Մ. Բարոյաշունչ Քերթուածներ Փրօֆ. Կ. Յ. Պէտքօթիւթեանի՝ 150-151:

Լիմին ԶԻՒՆԿԻՄԵԱՆ, Հայնագրեալ Մանկական և Գործացական Նոր Երգարան. Աշխ. Գէորգ Մ. Գասապեան՝ 188:

ՄԵՄՐՈԳ ՆԱԽՊԱՄԵԱՆ, Գործատիբաց Տեղեկագիրը՝ 188-189.

ՆԵՐՄԱՆ ՄՐԿ. ՏԵՐ-ՆԵՐՄԱՆՄԵԱՆ, Սատու Սունար Ալնկա՝ 152.

Ե. Ա. Պ. Հոգեվիրուծում, Տքթ. Գ. Ամառեան՝ 187:

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՕՇԱԿԱՆ, Մովսէս Կաղանկայտուացի՝ 278-280:

## ՆԵՐԱԼՐԻ ՆԱԽՆԵԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Բ. Ե. Վրթանէս Գերթող՝ 22:

Ե. Ե. Գ. Վրթանէս Գերթողի Յաղագս Պատկերամարփց՝ 23-25, 61-63: — Նորագիւտ Գլուխներ Սիրացայ Դիրքին հին թարգմանութենէն՝ 246-250:

ՖՐԵԼԻՄԻՔ Յ. ՄՈՒԻՄԱՏ, Ա. Եփրեմի Ասորուոյ Վեշտասան Ասացուածք վասն Նիկոմիդեայ Քաղաքին՝ 314-316, 346-49, 381-383:

## ՊԱՐԵՍԻՆԱԳՐԱԿԱՆ

Մ. Ե. Ն. Խորայէլի Զուրերը՝ 48-51, 76-81, Հնագիտական Գեղութեներ՝ 60. — Արթատունկը և Գինին Ս. Գրց մէջ՝ 366-378:

## ՊԱՏՄԱԿԱՆՔ

ՄԿՐՏԻՇ ԵԳՍ. ԱՂԱՆՈՒԽԻ, Տեաննեղրօր Հայ վանքը Յովհափատի Զորին մէջ՝ 14-16. — Ներսէ Կրակին՝ 52-55. — Երուսաղէմի Տարագիր Եպիսկոպոս՝ 82-84. — Հայոց Ա. Ասուածածնի վանք Բեթղեհէմի Հանապահին վրայ՝ 109-112. — Մինի վրայ Հայոց Ա. Սուեփանոսի վանքը՝ 140-144. — Ել Գիրէն Գիւղի Հայոց Եկեղեցին Երուսաղէմի ճանապարհին վրայ՝ 178-182. — Այնքեարիմ Գիւղի Հայոց վանքը ու Եկեղեցին՝ 207-211, 2-3-267. — Քերէքի Հայ Գաղութը և անոր Եկեղեցին՝ 295-298. — Հովուանոցի Եկեղեցին՝ 337-340. — Հայ Միարանութեան մը Ճագումը Մար Սարայի վանքին մէջ (Ա.)՝ 369-372:

94-95, 158-159, 191, 317-318;

ՄՈՐՆԻ ԼՈՒՍՏԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ.


[Բ. Ե.], 1.— Խումաս մը կրնայ բանանայ ձեռ-  
նադրուիլ. 2.— Եթէ ձեռնադրուած է արդին,  
կրնայք բանահայտգործել՝ 152-153. 3.— Եարա-  
կաններ, Մաշտոց՝ 223-224, Մեծպահոց մէջ  
Հոգեհանգիստ, — Հայր Դիմած՝ 311-312:

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԻՆ

Հոգրոցական Արդիւնքը, — Սըր Ռօնալու Սթօր-  
ոփ հրաժէշտը, — Ազգապատում՝ 30-32: Ս.  
Ամոռի Տօնը Երևանդէմ և կ. Գոլիս, — Ս.  
Պատրիարքին Հիւանդութիւնը, — Ծնունդի  
Տօնը Անդղելէմ մէջ՝ 64: Ամեն, Ս. Պատրի-  
արք Հօր ապաքինումը՝ 96: Չեռնադրութիւնը՝  
128: Ս. Պատրիարք Հօր ապաքինումը, —  
Հայ Աւատաւորները, — Ասուրոց մասունչան  
Քնաբեցք՝ 160: Ս. Պատրիարք Հօր ապա-  
քինումը, — Տեսչական Փափոխութիւններ, —  
Հայ Փայի Հայ Գաղութին Կազմակերպութիւ-  
նը, — Հանգիստ Տ. Աթանաս Վրդ, Ասունեանի՝  
191-192: Ս. Պատրիարք Հայրը իր Արուին  
Վրայ, — Տեսչական Փափոխում, — Ծորիա-  
ւորական Հեռագիր, — Հանգիստ Տ. Աթէճն Մ.  
Վ. Թէկեանի, — ՍՊԻՐԻ Տեղիս Խնհին 253-256:  
Թարգմանչաց Տօնը, — Ինունգաւորաց  
Արդարան, — Աւատաւորական Այցեր, —  
(Կենապութիւն) Տ. Միմէնն Մ. Վ. Թէկեանի՝  
286-88. Ս. Պատրիարք Հայրը Պազհամինի Բար-  
ձր Գօմիսէրին մօտ, — Ս. Յակրի Մատինա-  
դարանը՝ 318-20. Ծնորհաւորական Հեռագիր,  
— Բարերարներուն Ցիշատակը, Մելքոնեան  
Դաստարաններու բացումը, — Հոգեհանգանան  
Պաշտօն Զօրավար Անդրանիկի Մանուան Քա-  
ռասունքին առթիւ, — Ամեն. Ս. Պատրիարք  
Հօր Անուան և Գանակայտութեան Տօնախօբ-  
րութիւնը, — Պատեստինի Երկրաշարժէն Էտ-  
քը, նոր Դպրոց, — Պաղեստինի Նոր Դրամնե-  
րը՝ 349-352: — Պատրիարքարանի Դիւանի վե-  
րակազմութիւնը, — Խոյեմէրի 11, — Սր-  
հաշտակապնտ Վանքին Զանդակը՝ 384:

ԱՅՆԱՅԻ

- Աշխարհ Ա. ՀաՅութեան Հիւանդութիւնը և ա-  
պաքինումը՝ 316-317:  
ԱՐԵԱԿ Ա. ՋՈՅԱՅՅԵԱՆ, Լուսարանութիւնը, Պ. Վ.  
[Georges Meekhian և Jacob de Savigny]՝ 84-87:  
Բ. Ե. Բիւզանդ Քէչեան, Զօրավար Անդրանիկ՝  
312-13: Եկեղեցական Երգեցողութիւնը և Այն-  
թաղի Դպրաց Դաստին Յամենակը՝ 378-79: Բար-  
ձրագոյն Քնանգապատութիւն՝ 189-91:  
Գ.Ա. Ա. ԱՄՐԱՅԻՆ, Կարեւոր Հարց մը Ամերի-  
կայի Հանրային Դաստիարակութեան Համար՝  
91-94:  
ԵՂԻՆԵ (Պատմագիր) Սրուսազէմ՝ 16:  
ԵՂԻՆԵ ԱՄՔԵԳԱՅ. Դիմիւնն, Գ. Ե. Պատրիարքա-  
կան Պաշտօնագիր՝ 1. Շնորհակալիք՝ 97:  
ԵՐՈՒԱՆԴ ԵՊՈՒԳՈՊՈՍ, Տանձիկի Տեր Ասրդիսը՝ 89-  
90. Դարանազեաց Գաւառը՝ 211-14 և 341-43:  
ԹՈՐԳՈՄ ԵՊՈՒԳՈՊՈՍ Ինքամիւսի Սայլը՝ 9-12 և  
72-76: Արեմաթեմի Պատգամը՝ 135-38: Խա-  
յի Հարցումը՝ 204-207: Հայ Եկեղեցւոյ Հայ-  
եացքը Եկեղեցիներու Միութեան խողովանը-  
կատմամը՝ 39-42:  
Լոգանի Կրօնական Համաշխանական Ժազմիք և  
Հայց, Եկեղեցին (Գեր. Խորհուրդին Հրանա-  
գը)՝ 282-83:  
ԽՐԻՍՏՈՆ ԱԱՑԻԿ և ՍՄԻՆ՝ 144 56:  
Կարեւոր Ազգ՝ 96:  
Կիւլիկի Ա. Կաթողիկոսին Նամակը՝ 76-79:  
Հ. ԵՐԱՄԻՆՆ, Խրիմեանի Պատգամները Եկեղեցա-  
կան Բարեկարգութեան շուրջ և իր Հայեացք-  
ները Այժկական խողոյ մասին՝ 182-83:  
ՀԱՅՐ Զ. ՔՐԻՑՄԵՆ և Ներմիլ ՍԻԿ. Տէր-Ներ-  
միննն, ԱԱկիկքան Եկեղեցի՝ Պաշտամունքի  
Բարեկարգութեան խողոյը՝ 118-19:  
ՀԱՅՐ Հ. ԳՐԵՍՄԵՆ և Ներմիլ ՍԻԿ. Տէր-Ներմիլ-Ա-  
նան (Ա.) Քէհամի Աստուածարանական Դըպ-  
րոցը Աղդիս մէջ՝ 251-52:  
Հանեսուկ մը՝ 280:  
ՀՆԱԿԻԾԶ (Բ. Ե.): Զատկական Հաւեկիթը՝ 104-106:  
Ղեկոնդ ԵՊՍ. Դիմիւնն, Հաւատքի և Կարգի Հա-  
մաշխառային Ժողովը (Տեղեկագիր)՝ 379 81:  
Զ. ԹՕՓՃԵԱՆ, Ցուշեր Արմաշի Հեռագրերէն՝  
218-20:  
ՊԱԼԵԱՍԻՆ Երկրաշարժը և Լուսեղէն Մարմինը՝  
284-86:  
Ս. ՖԼԻՄՈՒԲԱՆ, Հայց, Եկեղեցւոյ Պահոց  
Առողքը՝ 153-54:  
[Տ. ՍԱՀԱՄԱՆ] 1866-ի Սիօնի Ցայտարարութենէն  
Քաղուած մը՝ 28-30:  
ՕՐՄԱՆՆԵԱՆ Կարձիքը 1866-1877-ի Սիօնի մասին՝  
63-64:



# Ա ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ա. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1927 - ՅՈՒՆԱՆԱՐ

Թիվ 1

## ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԳԻՐ

ԳՐԵՆԻՑ. Տ. ԲԱԲԴԻՆ Ս. ԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԻՒԼԷՍԷՐԵԱՆ

ԵԽԱՅԼ, ԵԽԱՅԼ,

Աւրախ եմ յայտնելու որ Մեր եւ Միաբանութեան բաղնանքին համաձայն, որ արձագանքն է ընթեցաներ Հայ Հասարակութեան լուրջ խնդրանքներին, Ս. Արքուոյ Տնօրին ժաղավար հուսկ ուշեմն ոռուեց ձեռնարկել Աթլն-ի վերսին հրապարակութեանը, յառաջիկայ 1927 տարիէն սկսելով, եւ առ այդ կազմուած Խմբագրական Մարմինը միաձայն հաւանութեամբ Զեր Արքազու եղբայրութեան յանձնեց Խմբագրավեհի կարեւոր պահօնը: Զեր խղճամիս ուսումնասիրողի եւելերը: Զեր հրապարակագրական կիրք փարձառութիւնը Լ.Օ.Ց.Ա. եւ Տ.Ա.Ի.Պ.Ա. ով, եւ Զեր յայտնի նախանձաւորութիւնը Հայաստանիաց Եկեղեցւոյ հարազա վարդապետութեանց եւ աւանդութիւններուն նանդէալ, ինմին կ'արդարացնեն այդ անվետապահ վասանութիւնը:

Եւկար տարիներէ ի վեր բարձ անձնը վերսին լսեցնելով՝ Ս. Արքու այն նամոզումը ունի թէ զոնէ մասամբ պիտի իրանց զոհացում առ նոզեւոր այն պէտքին՝ զոր կ'զզայ մեր բարեպահ ժողովուրդը, ուր եւ ինչ պայմաններու մէջ ալ որ ապրի:

Աթլն-ը սակայն՝ մեր ժողովուրդին զարգացած մասին ալ տամադրուած է խօսելու, Ս. Ա. Եպիսկոպոսէն բխող խաղաղիկ ու փրկարար ներքումներ տալու նամար անոնց՝ որոնք իմաստութիւնը ունին իրենց մտքի բարու նայեցողութիւններուն հետ նաև ու նամառակ լծորեկու մարդկային զգացումներուն ամենէն նույրականին, կրօնին հրապարականը:

Կրօնա-շարողական նիւթէն զատ, զոր պիտի իրենք նանելի պէտք-սուրեամբ ըն օգտակար ընել մեր ընթեցողներուն, Աթլն-ը փոքր ի շատէ պիտի ջանայ մշակիլ նաև Տոնմային Հին Մատենագրութիւնը, մանաւանդ անոր էջերուն վրայ աւելցնելով անձանօր կամ անիսիպ մեացած զործեր կամ զրուածեր, ինչպէս ժամանակին ըրած է Վանուց Տպարանը: Փափաթելի է նաև՝ որ Հայ Եկեղեցագիտական եւ Բանափրական հարցերու վերաբերմամբ ալ Աթլն-ը ունենայ իր կարեւոր բաժինը:

ՍԻՐՆ իւ գրական դերը պիտի ամփոփէ՝ իւ տարզութեան համաձայն՝ որու շշանակի մը մէջ, ուր բնականարար մուս չեն կրնաւ գտնել զուս գրականութեան նորիրուած բոլոր մեռերը։

Երենց բանկացին աշակցութիւնը ՍԻՐՆ-ին բերելու համար նրայիւս ած պատուական անձնաւորութիւնները – եկեղեցական կամ աշխարհական – մեծ յոյս ունինք թէ բարի պիտի ըլլան հաջակերելու զայն, ինչ որ պիտի կրնայ դիւրացնել Մըրազնութեանդ աշխատանքը ի նպաս մեր առաջադրած նպատակին, և որով արժանավայիլ հանոյք մը պիտի ընձեռուի ամեն կարգի ընթեցներուն։

Մաղրելով Զեզ կարողութիւն եւ յաջողութիւն ՍԻՐՆ-ի

20 նոյ. 1926

Մանաֆ Աղօրարա

ի գլուխ ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ  
երդիլլադիր

ԵՀԻՇԷ ԱՐՔԵՊՈ. ԴՈՒՐԵԱՆ

Պ. Ե.

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍԻՐՆ ամսագիրը հաստատուած է 1866ի Յունվարին, և հրատարակուած անընդհատ

12 տարի, մինչև 1877-ին

ՍԻՐՆԻ գերջը : Առաջին թիւը ՀԱՍՏԱՏՈՒԾ լոյս տեսած է ուրեմն ասկից լման 60 տարի առաջ, խմբագրութեամբ Տ. Թ. Առաւանեանի, որ ժամանակի ամէնէն լաւ պատրաստուած մտաւորական ոյժերէն մէկն էր, իրք ուսուցիչ և բանասէր, ծանօթ իւր տեսական ծառայութիւններով Ա. Յակոբեանց այս պատմական հաստատութեան մէջ։

Առաւանի խմբագրութիւնը Երկարատես չէ եղած: Իրմէ Ետքը ՍԻՐՆի խմբագրութիւնը գարած էն Մուրատեանց Մելքիսեդեկ գարդապիտ (ապա եպիսկոպոս) և Խապայեան Սահնակ գարդապիտ, (այժմ Կաթողիկոս Կիլիկիոյ):


Շատ հետաքրքրական է գիտնալ թէ ինչ ծրագրով և ինչ նպատակով հաստատուեցաւ ՍԻՐՆ: Ստորդ է որ այս հարցումներուն պատասխանը շատ որոշ չէ այն Յայտարարութեան մէջ, զոր Սաւալան զրած է ՍԻՐՆի Ա. թիւին սկիզբը, ատոր հաստատումը բացատրելու նպատակով: — Հետաքրքրութեան համար այս թիւին ուրիշ սիւնակներուն մէջ քաղուած մը դրինք այդ Յայտարարութեանին: — Բայց նկատի առ-

նելով Հայ ժողովուրդի ազգային կեանքին վաթսնական թուականները Թիւրքիոյ մէջ, կը տեսնենք որ Եսայիթի պատրիարքութեան գուգրնթեան, Ա. Յակոր գեղեցիկ ջանք մը բրած է Կ. Պոլսի Հայ կեանքին մէջ խըմորուղ մտաւորական շարժումէն հա չը մնալու և հայ մամուլի մէջ իր կարձիքն ու իր դիրքը չէտելու նպատակով:

Թիւրքիոյ Հայոց Ազգային Սահմանագրութեան Երկունքին և ծննդեան ժամանականը նակներն են ատոնք:

ՎԱՅՍԱԿԱՆ Ազգային սահմանագր ԹՈՒԱԿԱՆԱԵՐԸ բութիւնը ծնաւ ամիրուներու և արհեստաւոր

ժողովուրդի ընդհարումներէն: Ֆաւանսայի մէջ կրթուած հայ մտաւորականութեան երիտասարդ և եռանզուն ոյժերը ժողովուրդին կողմը բանեցին: Կազմուեցան խաւորեալներու և լուսաւորեալներու հուսակցութիւնները: Ժամանակակից հայ մամուլը արձանագրեց երկու կողմերու ընդհարումներուն արձագանքները: Եւ Երուսաղէմի հայ պատրիարքութիւնը, որ Կ. Պոլսի պատրիարքարանին նախասահմանագրական ըջանին մէջ, կը ճգնուէր ամիրաներու քըմահանոյքին ներքե, և նշաւակ եղած էր կարգ մը թիւրքերու շահախնդիր զրչածադղութեանը, վաթսնական թուականներուն



կ'ազատագրուէր այդ գմանի կացութենէն, ևսայի պատրիարքի բնարութենէն ևաքը (1864, օգոստոս 14), որ Ելուսաղէմի առաջն սահմանադրական պատրիարքն եղաւ:

Եսայի, թէե զորկ մտաւորական պատրաստութենէ, բայց իր կեսարացիի ուշիւթեամբ, ըրբանած էր Մայրավանքին մտաւորական կեսարացիին զարդացման պէտքքը: Եւ այս բըրանաւուզ ոչ միայն զարկ առաւ ժառանգաւորաց Վարժարանին, այլ նաև փութաց զործումի մէջ զնել Ս. Յակոբայ մասուլը, Սաւարանի հրուսագութեամբ, և հրատարակել առաւ հին ունոր զործեր, և պատրիարքութիւնը օժտեց պաշտօնական թերթով մը, — «Ախօն ով—», որպէսի Ս. Յակոբ Սիոնի բարձունքն առյ իր պատգամները հայ ժողովուրդին, և կրօնական ու մտաւորական զիծերու վրբայ յարաբերութեամ մէջ մտնէ ազգին հետ:

Թէ ո՞չչափ յաջողեցաւ Սիոնի իր ձբագրին ու նպատակին մէջ: — Այսպիսի հորժաւումի մը պատասխանը պէտք է ուզդակի բղիս Սիոնի 12 տարրուան հաւաքածոյին ուսումնասիրութենէն: ասիկա աշխատութիւն մըն է, որ պէտք է ըլլայ առանձինն: Իսկ հոս կրօնանք միայն առաջի հաւասակել, թէ Սիոնի իր ժամանակին փնտուած աճնութերթը եղաւ Հայ ժողովուրդին մէջ, իրբն արտայաջառութիւնը ողջմիտ ուզդութեան մը, իսկ Մայրավանքին ներսն ալ հիմնալի ազդակ մը զարձաւ ուսումնական և զըրական շարժում մը ստեղծելու թէ Միարանութեան և թէ մասնաւորպէս ժառանգաւորաց Վարժարանին, որուն աշակերտները Սիոնի սիւնակներուն մէջ փորձեցին իրենց զրչին առաջին արժէքները:

Ինչպէս որ Հոբինք վերե, Սիոնի առաջին թիւին հրատարակութենէն մինչև այսօր, երբ կը ձեռնաբանի կը առաջնուն կենք առոր նորոգ հրատարակութեան մընան 60 տարի, իսկ վերջինէն 50 տարի անցած են: Պէտք է զիսել որ այդ կէս զարու անջրագետը լիցո՞ւնկ է զիտական, անհնասական, քաղաքական, մտաւորական, ազգային, կրթական, կրօնական և եկեղեցական, ինչպէս նաև համաշխարհային այնպիսի փոփոխութիւններով, որոնք կինսական ազդեցութիւն:

Երին հայ ժոկովուրդի ալ վրայ: ՄԵՆՔ չենք ուզեր այդ փոփոխութիւնները զասաւորել հոս և վերուծել: միայն մատնանիշ կ'ընենք զանոնք՝ ըսելու համար թէ ՍԻԾՆԻ այս նոր չըջանի հրատարակութիւնը, այդ վոփոխութիւններէն յառաջ Եկոպ հարկ մըն է Ելուսաղէմի հայ պատրիարքութեան համար:

1917-ին վերջը բուրու Պաղեստինի վրայ ձածանեցաւ: ՄԵՃՆ Բրիտանիոյ զրօնը: Երուսաղէմի իր ամբողջութեամբ և մասնաւորպէս Հայոց Պատրիարքութիւնը, հրաշտի պարագաներու մէջ, զերծ մնացին աւարէ և աւերումներէ, թէն Ս. Յակոբ ճգնածամի տագնապներ անցուց Զօրավար Ալէմպիի երուսաղէմ յաղթական մուտքը կանխող տարիներուն մէջ: Մասնաւորապէս վիասուեցաւ ժառանգաւորաց Վարժարանը, ուսուցիչը և ուսանողք, բուրուն ալ քուեցան զինևորագրութեան, վարժարանը փակ մնաց երկուքուկէս տարիի և վերջապէս Միարանութեան ջանքեցով ու զոհուութեամբ հազիւ վերաբանուեցաւ զպուցը 1920-ին, որուն ուսանողներն որբեր եղան առհասարակ:

Յաբութիւն պատրիարքի վախճանումէն (1910) ի վեր թափուր էր Սրբոց Յակոբեանց աթոռը: Միւս էսղմէն թիւրք կառավալութիւնը որոշեց վերջնել կ. Պոլսի պատրիարքութիւնը և խզել թիւրքիոյ Հայոց հոգեւոր կապերը Ս. Էջմիածնի Մայր Սթոռնին հէտ: Այդ նպատակով երեք բարձրագոյն աթոռները — Կիլիկիոյ Երուսաղէմի մէջ ստեղծեց Պատրիարքութիւն — Կաթողիկոսութիւն մը Թիւրքիոյ Հայոց համար, և այդ պաշտօնին կոչեց Կիլիկիոյ Սահմակ Կաթողիկոսոր, որ սակայն չտեսեց: որովհետեւ կ. Պոլսիր զրաւուեցաւ դաշնակից պէտութեանց կողմէն, և վերաբանաւուեցաւ նախօկնին իրավիճակը, որուն հետեւանքով Զաւէն Սրբագան ՄԵՃՆ Բրիտանիոյ հոգանաւորութեամբ տարագրութենէն վերացած կիրագարական կ. Պոլսի, իր աթոռը, և երուսաղէմի աթոռն ալ վերստացաւ իր նախօկնին զիրքը, թէե զեռ թափուր:

արագ իրարու յաջորդելն է որ Կ. Պոլսի նախկին պատրիարք Ամեն. Գուրեան և զիշէ Սրբազն, 1921-ին պատրիարք ընտրության երրուստղէմի Աթոռին, ազգային սահմանադրութեամբ, վեցշնչ անգամ ըլլարդի ու անգղիական կառավարութեան մասնաւոր թոյլուրութեամբ, և ընտրութիւնը հաստատուեցաւ ձօրձ Ե. Թագաւորի կողմէն, առաջին անգամ ըլլարդի. և Պաղեստինի Բարձր Քօմիսէր Սրբ Հերակլի Ամուսէլի պաշտօնական ներկայութեամբ՝ Ա. Յակորի մէջ կատարուեցան նորընտիր պատրիարքին պահակալութեան արարութիւնները:

Միջերկրականի հարաւային հզերքներուն վրայ և Անգր-Շորդանանու սահմաններուն մէջ կատարուած քաղաքական և աշխարհագրական փոփոխութեանց չնորհիւ, նեղոսէն մինչև Տիկրիս և Պարսից ծոցը տարածեալ էրկիրներ — բացի Միւրիայէն — մոտած էին Մեծն Բրիտանիոյ ազգեցութեան ըրջանակներուն մէջ։ Միւս կողմէն, Թիւրքիայէն տեղահան և տարագիր եղած հայ ժողովուրդին կարեւոր հատուածները սփառուած էին այս ընդարձակ երկիրներու մէջ։

Երուսաղէմի հայ պատրիարքութիւնը, պատուելով Պաղեստինի մէջ ստեղծուած քաղաքական աղատ և ապահով պայմաններէն, սկսաւ ներքին աշխատութեան, մէկ կողմէն բարուքելու Մայրավանքիս անտեսական կացութիւնը, միւս կողմէն զարկ տալու գպրցական գործին։

Ամեն. Գուրեան Սրբազնի պատրիարքութեան յաւէտ պանծալի կողմէ պիտի ըլլայ ժամանակացալուաց Վարժարակին վերականութիւնը, — կիւրգէնկեան բարերարութեան չնորհիւ Ընծայամի բաժնին հաստատութիւնը, և Մելքոնեան նորիւարութեամբ՝ ուսումնական գործին տեսական ապահովութիւնը։ Եւ ահա Սիոնի նորոգ հրատարակութիւնն ալ կուգայ Ա. Յակորի մասնուր կեանքին վերածնութեան շարժումը ոգեւորել։

Սիոն երուսաղէմի հայ պատրիարքութեան պաշտօնական հրատարակութիւնն է, եւ այսափք ինքնին բաւական է առող ուղղութիւնը բացատրելու համար։ Եւ Ա.

Պատրիարքը իր պաշտօնազրին մէջ, որ կը գարզարէ Սիոնի այս թիւին առաջին էջը, տուած է արդէն ՍԻՐԱՆ ուրաւազիթ մր, որուն ՈՒՂՂՈԽԻԿԱՆ հաւատարիմ պիտի բայ այս ամսազիրը։ Այսու ամենայնիւ, կ'ուկենք զիտել տալ մեր ընթիւսողներուն թէ Սիոն պիտի ըլլայ նոր հանդէս մը իր ոզիով, իր ուզութեամբ, նո՞ր ոչ միայն նայելով հին «Ալիօն» ին, որմէ հեռացած և յառաջ անցած է կէսուրբեան անջրպհառով մը, այլ նաև ժամանակիս լուսաւոր ոզիով և յառաջդիմական ուղղութեամբ։

Մինք կը հաւատանք որ հայ ժողովուրդը խորունկ կարօտութիւն մը ունի Աւետարանի մաքուր սնունդին և յատկ լոյսին։ Այդ կարօտութիւնը կ'աղաղակէ այսօր, մանաւանդ մէր գաղութներուն մէջ։ Կո՞ր վշտով կը զիտենք որ կրօնքի ներշնչումներէն զրկուած են իրենց ընաշխարհէն տարագիր մէր եղբայրները, օրոնք կը տառապին հոգեկան անհանգստութիւններով։

Սիոն պիտի ջանայ տալ անոնց այդ ներշնչումներուն կազզոյրը։

Մինք կը հաւատանք որ հայ ժողովուրդը իր աւանդական և յաւէտ աղուոր առաքինութիւնները վաս և զործօն պահէլու համար ընտանեկան կեանքի մէջ, իր չուկայի գործանութիւններուն մէջ, իր ընկերային յարաբերութիւններուն մէջ, պէտք ունի չափանիշի մը, յարացոյցի մը։ Մեր ժողովուրդը ունէր այդ չափանիշն ու յարացոյցը, իր պատմութեան մէջ, իր փորձառութիւններուն մէջ։

Սիոն մատնանիշ պիտի ընէ զանոնք։

Մինք կը հաւատանք որ հայերէն լեզուն, մայրենի՝ լեզուն, հայ ժողովուրդի ոզիին ու կեանքին արտայայտութեան այդ մեծաքանչ գործին, աւանդ մըն է մեզ սեփական և սրբազն։ Մայրենի լեզուին մշակումը, մաքուր գարգացումը, չքեղ կիւրաբումը և աղատ ու գեղեցիկ արտայայտումը կենսական գեր մը կը կատարէ ժողովուրդներու ներքին կեանքին ու արտաքին կենցաղին մէջ։

ԱԻՌՆ պիտի զուրդուրայ մայրենի լեռ-  
ուն մաքրութեան:

ՄԵՆՔ կը հաւատանք որ քննադա-  
սութիւնը հոգեկան և մտաւորական կեան-  
քի լուր արտայատութիւններուն ու ար-  
դիւնքներուն մէջ, ինչպէս նաև մը աշ-  
դային, էկեղեցական, լնկերային, քաղա-  
քական, շնուանեկան զործունեւութեան բո-  
լոր զիծերուն վրայ կենսական ազգակ մէն  
է, և առոր ազգիւնը է ողջմութիւնը,  
ճշմարսութիւնը, զիտութիւնը:

ԱԻՌՆ պիտի ըլլայ ողջմիտ քննադատ մը:

Ինձ համար սոսոյկ քաջալերանք և  
պատիւ մէն է միանդամայն արյ անմիերա-  
պահ վասահութիւնը, ո-

**ՍԻԸՆԻ** բոյ Ս. Պատրիարքը ին-  
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ձի կը յանձնէ ԱԻՌՆի  
խօրագիտթիւնը Տնօրին  
ժողովի և Էմբազրական մարմին անունով,  
որոնց լրկուքին ալ նախագահն է ինքն:  
Բայց ես պարտք կ'զգամշյայտարարի որու-  
սուցական ծանր պարտականութիւններուո  
վրայ պիտի չհամարձակէի սոսանձնել այս-  
պիսի պատասխանաւութիւն մէն ալ,  
եթէ վասահօրէն չկոթնէի Էմբազրական  
մարմին լուրջ զործուկշութեան, և մասնա-  
ւորագիւն նոյն ինքն Ս. Պատրիարքի բար-  
ձեր աշխատակցութեան, որ իր պատրի-  
արքական գահին էից զրած է վարժապե-  
տական աթոռը, և հակառակ իր զրադու-  
նելուն, ոչ միայն կը զառախօսէ Ինձայտ-  
րանի սարկաւագներուն և Ժ. Վ. ի վերին  
զառարանին, այլ նաև կը փափաքի ԱԻՌ-  
Նով ալ սպառակար ըլլալ մը ժողովուրդին:

Չուսով եմ որ զրէի, զաղափարի, քբա-  
րուի, զափի և կարգի լուր ընկերներու,  
եղբայրներու, և բարեկամներու, որ որ ալ  
զտնուին, իրենց կարողութեան լուսազոյն  
արժէքները պիտի ընծայէն ԱԻՌՆին՝ թե-  
թեւցնելու համար Էմբազրական մարմին  
աշխատաթիւնը և իմ ստանձնած պատաս-  
խանաւութիւնը:

ԱԻՌՆի հրատարակութիւնը, իրրե մաս  
մէր ուսւամեկան զործին, միանդամայն  
վրգին մը պիտի ըլլայ մէր ուսւանդներուն,  
որպէսզի անսնք ալ հետեւին և ծանօթանան  
զրելու արուեստին, և օր մը ուզգակի իրենք  
լամբազրին իրենց ԱԻՌՆը, հազուեցներով

տասոր հայտահնուու զպրոցի մը հեղինակու-  
թեան պատմութանը:

ԱԿԸՆ ԱՊԱՐՀԱՐՔՈՒԹԵԱՆ ելեւ-  
ԱՍՍԱԳԻՐ մէջ ԱԻՌՆի հրատարա-  
կութիւնը զոհողութիւն մըն է պարզա-  
պէս, և այդ զոհողութիւնը կ'ընէ Ա. Յա-  
կուայ Միաբանութիւնը, յուսաւոզ որ ԱԻՌ-  
Նին բնթերցողները իրենց տեսական և կա-  
նոնաւոր պարտավճարով պիտի սպահովեն  
ատոր հրատարակութեան ծախքը: Այս է  
պատճառը որ այսպիսի ամսաթերթի մը  
համար սարեզին զրուած է միայն մեկու-  
կիս անհինան օրու:

Եթէ բաժանորդներ իրենց կանոնաւոր  
և ահեական վճարումներով սպահովեն ԱԻՌ-  
Նի հրատարակութիւնը, կը փափաքինք  
կիսամսեայ լնել զայն:

Մեր բաշանքն է որ ԱԻՌՆ իրազէս  
մուտ զործէ լուր հայ սուսներէն ներս,  
և ան արուի բոլոր հո-  
**ՍԻԸՆԻ** գեւորականներուն, բո-  
ւթերթուները լոր ուսուցիչներուն և  
չափահաս ուսսանողնե-  
րուն, և լուր հայերէն կարդալ զիտցող  
հայելուն ձեռքը, ունիք վասահ ևնք թէ  
կարող պիտի ըլլան իրենց ճաշտկին ու  
նախասրաթիւններուն հաճելի էջ մը զրու-  
նել ատոր մէջ: Այս նպատակին սպահով  
հասնելու համար պիտի աշխատինք հոգ  
տանի նիւթերու պէսպիսութեան, և աս-  
կէ զամ հանոյքով պիտի պատասխաններ  
այն բոլոր լուրջ հարցումներուն և պիտի  
լուսարաններ այն բոլոր ինդիբները, ու-  
րոնք կը նաև սահարկուի ԱԻՌՆի իր ըն-  
թերցողներու լողմէն, հերիք է որ այդ-  
պիսի հարցումներ և խնդիրներ համապա-  
տասխաննեն ԱԻՌՆի ծրագրին, ողիին և ուղ-  
ղութեան:



## ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԵՆ

### ԿՈԶԸ

Ա. ԵԼԻՄ'ՅԻ Առ ԽԱ”

Մաս. ԺԱ. 28 :

Մարգիկ բնդհանդապէս շխատէ չեն հաս-  
կլնար կրօնքին դործնական նշանակու-  
թիւնը. Հետաքրքրական  
ՓԷՂՈՑՑ ԽԱՂՑՈՂ հրեւոյթ մէն է այս կր-  
ՏԸԱԲՆԵՐ բաներու պատմութեան  
մէջ Այսպէս երբ նկատի  
առնենք Քրիստոնէութիւնը և ուսումնասի-  
րինք քրիստոնեայ երկիրնելու կրօնական  
բարքերն ու վարքերը, մանուածալատ  
այրազանութիւններու առջեն կը գտնինք  
ինքինքնիս: Դիտացէք ամէնէն պարկեցա,  
ամէնէն երկիրզած, ամէնէն խորունկ քը-  
րիստոնեաններու կիանքը, ինչպէս նաև ա-  
մէնէն լուսամիտ, ամէնէն զիտուն և խե-  
լաւուտ քրիստոնեայ անձնաւորութիւննե-  
րու. Հասկըցողութիւնը Աւետարանի մա-  
սին, պատի ապշիք ատանց մէջ տիբոզ այ-  
լազանութիւններու վրայ:

Ասիկա նոր երեւոյթ մը չէ. իրեր այս-  
պէս էին մէր Փրկչին ժամանակներն ալ:  
Այս ատեն ալ մարզիկ իրենցնէ դուրս ան-  
դեր կը փնտառէին կրօնքին ճշմարտութիւն-  
ները, ինչպէս նաև լաւազայն յայտնու-  
թիւնները կրօնական փայլուն ապագայի  
մը մասին, ժիմուելով մարզարէական հա-  
ւատութիւններու վրայ. և առոր համար ու-  
շազբութիւն չին զարձներ այն պարզ և  
յատակ ճշմարտութիւններուն, որոնք կ'ար-  
տացոլային իրենց աչքին առջեն նոյն խոկ  
իրենց կեանքի պայմաններուն մէջ: Յի-  
սուս-Քրիստոսի ժամանակակից Հրեաները  
կ'ապատէին եղիա մարզարէի զալատեան,  
բարին ատառական իմաստիք. իսկ Յիսուս  
մանանէի կ'ընէր անոնց Յովհաննէս Մը-  
կըրտիչը. ուզելով հասկըցնել որ, իրօք  
եթէ զուք բան մը զիտէք եղիայի “զա-  
լատեան” մասին և կը հաւատաք որ ան  
պիտի զոհացնէ ձեր ակնկալութիւնները,  
ահա՛ Յովհաննէս Մըկըրտ. «Նա՛ է եղիա  
որ զալոցն է»: Յովհաննէսի նոր ձայ-  
նը, որ ապաշխատորին կը հնչէ, որ մաք-

բութեան և որբութեան տաղը կ'երգէ Յոր-  
դանանու մշտահաս մրմունջներուն պէս,  
բաւակա՞ն է, “զալոց” եղիային ընկելիք-  
ները իրազործելու համար: Անո՞ր նայե-  
ցէք: Կիներէ ծնածնելուն մէջ անկէ աւելի  
մեծ մարդ մը չէք ունեցած զուք: Բայց  
Աւետարանին խոկ խօսքելով, ժուղուրդը  
կը նմանի փողոցի մէջ խաղը ող տրոց, “որ ի-  
րենց արթիքին և աւելինին մէջ իրենց փողե-  
րը կը գտանեն, կը հնչեցնեն իրենց սուլիչնե-  
րը՝ ականջները խոցանելու շափ, կը վա-  
գնեն, կը ցատկուանեն, կը խաղան անխօնչ,  
և կ'ուզեն որ ուրիշներ ալ զան միանան  
իրենց, աւելի՛ չուսրթ, աւելի՛ հաօր լն-  
կէրշակութիւն մը կազմելու, և առոր հա-  
մար ձայն կուտան իրենց դբացի ու թա-  
ղեցի տարեկիցներուն թէ „աղաք ե-  
կէք, խաղանք”: Բայց անոնք անհոգ ու  
անվոյթ են: Խաղէն զինովցած աս աղաք  
նոր փորձ ըր կ'ընեն, և իրենց ցնծութեան  
ու խինգի ձայնները, ոզրի ու կոծի կը փո-  
խն, և նորէն կը կանչն, „աղաք եկէք”, ա-  
ռնոնք գարձեալ անշարժ են. այսինքն ա-  
մէն ոք իր զործին, իր հասկըցողութեան,  
իր կերպին կ'ուզէ հաւատաբրիմ ՌԱՎՈՒ: Չեն  
հետաքրքութիւններան ձայններով, չեն  
աղցուիր ոզրուկոծի կեզերջներուն: Ոչ ե-  
ղիան կրնան հասկընալ, ոչ չովհաննէս  
Մկրտչը կ'ըմրոնեն, ոչ ալ Մարզու Ար-  
դայն ներսը կրնան թափանցել: Ի զո՞ւր  
կը սպասեն եղիային, որ արդէն իր զոր-  
ծը կատարած է: Յովհաննէս Մկրտչի հա-  
մար կ'ըսն թէ զիւահար է, որովհետեւ  
լուրովին ճզնող կեանք մը կ'ապրի, թէն  
անոր ոո՞ւր զիտողութիւնները Հերովդէսի  
պարագը կը վրդովին. և իրեն — Փրկչին  
— համար ալ կ'ըսն, ամէն կերպով աղէկ  
մարդ է, բայց այս ալ ամէնուն հետ հաւա-  
տապէս կ'ուուէ կը խոմէ, խոփր չի զներ ա-  
ղէկին և գէշն միջն, և նոյն խոկ համար-  
ձակ բարեկամ մէն է մեղաւորներուն և  
մաքսաւորներուն:

Այս կենդանի պատկերը մի՛ խանգա-  
րէք և մի՛ հեռացնէք ձեր աչքերէն: Այս է  
իրականութիւնը կրօն-  
ՍԱՐԴԻԿ ԿԸ ՍԻՐԵՆ քի հանդէպ: Մարզիկ  
ԽԱԲՐՈՒԼ կ'ուզեն իրենց ուզած  
կերպով հասկընալ կրօն-  
քը, և իրենց հաճելի մեկնութիւնները տալ  
առոր:

Բայց շատ աւելորդ յոդնաթիւն մըն է ասիկա, ուրիշ խօսքով, պարզ ինքնախառնութիւնն մը: Վասնզի մարզիկ կը սիրեն խարսիի: Մարզիկ կընան խարել ուրիշները, և շատ ճարգիկ կիրազով բայց ամենէն աւելի ինքիւնքնին կը խարեն, և ըստի կը խարեն: Սովոր հոգեբանական վիճակ մըն է մարզոց համար: Եթէ ինչնախարութիւնը հոգեբանական վիճակ մը չըւլար մարզոց համար, աճպարաբռներ զայտաթիւն պիտի չունենային: Այս՝ մարզիկ կը սիրեն խարսիի: Այս վիճակը, իրբե երեսով, իր պարզ հանգամանքով, կը կարծուի թէ համար մընէ, մարզի մընէ, մարփի հոգիի հանգուստ մը կամ կազզոյր մը: Եւ սակայն ամէնէն գտանգաւոր հանգիստը և ամէնէն վիսակար կազզոյր:

Աճպարաբռներու և ձեռնածուներու հետ կը չուարձանանք, չատ լաւ զիտանալով թէ խարեւթիւններ, հնարքներ, գարպետութիւններ ևն անոնց լրածները, և կը հանգութենք անոնց՝ մեր բոլոր պատամատութեամբ, մեր բոլոր զիտակեռութեամբ և մեր բոլոր քննագատի ոգիով: Եւ թէ ասիկա կարձ միջոցի մը համար իրոք հաճէլի կուզայ մարզոց, և հանգատի ու կազզոյրի տեղ կ'անցնի, բայց լսու ինքեան պարտառում մընէ մեր գիտիքական կորովին և հոգեկան աշխայժին: Համար: Այս է իրզութիւններ նաև կրօնքին մէջ, երբ մարզիկ հեռացած անոր բուն իմաստէն, կամ մոցած անոր հոգեկանութիւնը, թէ ուզէ էք հոգեւորութիւնը, իրենց ամերոզ աւշազրութիւնը, զիտութիւնը սեւեած էն կրօնքի արտայալութիւնն արտաքին ձեւերուն, որոնք այնքան բարզ են և այլազան, և այնքան վասնզաւոր են որ կրօնան խեղքել կրօնքը, փուշերու մէջ ինկած այն ցորենի համարկներուն պէս, որոնք կը զրկուին ամէնուն և ուսանալու համարապութենէն ու չընորդէն:

Կրօնքը ձեւերու և կերպերու մէջ չէ սատան Լոին է, ասոնց խորքն է: Վասնզաւոր է չփոթել զանոնք իրարու հետ: Կեզե և միջուկ տարբեր բաներ են բոլորովին: Թէ կեղեր պէտք է միշուէր պահելու համար:

Ահա՝ մարդկային հոգիներու կրօնաւինսութեան այս բնագարմաշուցիչ ծանրութիւններուն և ձնչումերու տակ յոդնած,

ուժառապատ ինչումներուն է որ ուզգուած է Փրկչին կՌԶՇ: Եկայի առ իս, Ինձի եկէք:

Արդէոզի ընթերցողներու լաւ հասկրնան դիս, և շիտակ բմրանեն կրօնքին նրանակութիւնը և ոդին, ԿՈՉԻՆ ԽԱՍՏԸԾ պէտք է մասնաւոր ուշադրութեամբ անզրադանան այդ կՌԶԲՇն, երկիւզամութեամբ մտիկ ընեն և տենչանքով ուսումնասիրնեն չայն:

Ինձէն եկիք. կ'ըսէ Փրկիչը: Ինչո՞ւ, ի՞նչ կայ որ . . . — որովհետեւ յոզնած էք զուք: Ճեր ներքին ոյժերը թմբած են, նոյն իսկ ուժառապատ նղած էք: Պէտք ունիք իրական հանգստի: Եւ ես միայն կրնամ տալ ձեզի հոգեկան այդ հանգիստը: Այս Տաճարը զոզերու և աւաշակներու որչ են ըրած: Առաւելոյն ձայնը խեղդուած է շահերու ձենձիւներուն մէջ: Այդ իրողութիւնը ինչ յառաջ մարզարէներն ալ մատնանիշ ըրին, բայց ճեր հայրերը վոխանակ ըզգաստանայու այդ աղդարաբութիւններով, մարզարէները սպաննեցին: անոնց արեան բողոքը կենդանի է զես հոդ, այդ Տաճարի շէմքերուն վրայ: Դուք հիւանդ էք, եկէք որ բժշկիմ ձեզ, զուք անօթի էք, եկէք ինձի որ կենաքի հացը տամ ձեզի: Գուք ծարաւի էք, ինձի եկէք որ կէնդանի չուր խմբընեմ ձեզի: զուք յոզնած էք, եկէք ինձի որ թէթեցնեմ ձեր բեռները, և անոնց տեղ տամ ձեզի իմ սիրոյս րեպինքը, և ճեր սուսերուն վրայ զնեմ այդ զարելու աւանդութիւններով ու նախապաշարութեամբ ծանրացած կրօնքի լուծքին տեղ իմ շատ թէթե լուծո, հոգեւոր կը բռնքին լուծը: Այս կերպով միայն ճեր խոշանգուած էութիւնը հանգիստ պիտի զըտնէ:

Կրօնական աշխարհի հիւանդութիւնը շատ սուր հանգամանք մը սուած է: Թըմրեւ ՏՊԵԳԻ գեղեր ո՛չ միայն ՊԷՏՔ ԵՐԹԱՆՔ օգուտ չունին, այլ մաւանդ ԵՐԹԱՆՔ նաւանդ վրանգաւոր են: Եկայի առ իսը՝ կոչն է արժատական զարմանումի, հիմնական ուժուումի:

Այս կը նշանակէ թէ պիտի և մենի՛ երամի իրեն: Ան, իրոք, մեզի համար եկած

է, մոլորեալ ոչխարներուն, կորսուածներուն, ինկամներուն, սրտաբեկներուն, ուշաբարներուն, արհամարհուածներուն, շըքաւորին, տնանկին, բորստին, խեղանդամին, և այլն, բնկերային պայմաններու անհաւասարութեան և մարդկային տառապանքներու բոլոր չոներուն, նոր կեանք մը հագցնելու համար եկած է: Բայց հիմայ կարգը մէ՛րն է, մէնք պէտք է երթանք Անոր և Կոչը շխատի մեզի ուղուած է, պէտք է երթալ, եթէ կ'ուզենք թեթեւալ, կաւզուրուիլ և ուժովթալ նոր կեանքի մը վաշելով:

Արդ՝ այսօր իբուութիւնը այն է որ քրիստոնեայ մարդիկ առհասարակ չեն իմանար այդ իրջին իմաստը, իրքեւ թէ ան գաղրած բլայ այլեւս խօսելէ իրենց միտքին, իրենց ուրուին, իրրե հինցած, իր պաշտօնը կատարած և վերջանուցած պատգամ մը: Բայց ես կը հաւատամ որ Փերկչին կոչը այսօր շատ աւելի բարերար և գործնական արժէք մը ունի քան թէ այն ատեն, երբ ան կ'ուղուէր հրեայ ժողովուրդի բարեպաշտ, անզիստակ, ձեւերու և անզիբջ ծխականութիւններու բնոներուն տակ կըած ու ճնշուած զանգուածին:

Քրիստոնեայ հոգիներ պէտք է այդ ձայնին ուղղութեամբ վազեն: Իսկ վազերու, չուտ վազելու, և ոտէս վազելու համար, պէտք է թեթեւնու աւելորդ բնոներէ և անորութիւններէ, ամէնէն անհըսածեշտը միայն ունենալով վազքի մէջ:

Ասիկա բաւական դժուար պայման մէն է սակայն: Մարդիկ զիւրին զիւրին չեն հրաժարիր իրենց սովորութիւններէն և նախարմանութիւններէն, իրենց մոլորումներէն և մոլութիւններէն: Կը սիրեն իմինախարուիլ: Այս է իբուութիւնը: Մերկանալ, մէկդի նետու կարգ մը բաներ, զիւր չի գար շատերուն, և ատոր համար չեն կրնար վազել այն ուղղութեամբ, ուրէկ կը հնչէ կիւզի, ինձի՞ եկէք:

Եւ այս մտայնութեան հետեւանքով է որ մարդիկ կրօնքը իրենց կը յարմարցնեն, և ոչ թէ երենք կը յարմարին կրօնքին: Եւ այս պարագային, Փրկչին ԿՈՉԸ, իր իմաստին բովանդակ յստակութեամբ և պայծառութեամբ կրնոյ լուսաւորել քրիստոնեաներու իմինախարուրիան ծալքերը:

Մէկը զիստան ըլլալու, և ամէն քան

զիացած բլայու յաւակնութիւնը ունի, և իր այս խելքով չուզեր կարեւ որութիւն տալ կրօնքին: Եւ ասիկա մէ՛ծն է իմինախարութիւններուն: Վասն զի իրօք զիտուններ շատ բաներ գիտեն, բայց ամէն բան չեն գետեր:

Մէկը շատ նրբացած է ձաշտէով, զործի և լուսանիքի տէր է, բայց եկեղեցիի մէջ իր նուրբ ճաշակը զիրաւորով բաներ կը տեսնէ (անդործածական լեզու, երկար պաշտամունքներ ու արարողութիւններ, հայլն), և կը կարծէ որ այդ իր տեսածներն են կրօնքը, կը քնանայ իր պարտականութիւններուն վրայ և կը թմրեցնէ հոգեւոր գլացումները իմինախարուրիների:

Մէկը խնդիր ունի հոգեւոր պաշտօնեային հետ, կամ եկեղեցւոյ աշխարհական վարիչներուն հետ, քէն ըրած է եկեղեցիին, վերջապէս շատ պատրուակներ ունի իր հոգեւոր, կրօնական արժէքները շարժեցընելու համար, այս ալ իմինախարուրին մը:

Աւրիշ մը, և շատեր, այնպէս սովորած ու կործած են որ քրիստոնեայ բլայու հաւատութիւնների է, եկեղեցիին մէջ երեւալ պահ մը, այս կամ այն պաշտամունքի տաեն, աղէկ գէշ կատարել իրեն պարտականութիւնները, և անկէ անզին այլեւս ազտան, հոգ չէ թէ կիրակիի հանգիստը չեն յարգեր, իրենց չուկայի զործերը վերապահելով այդ օրուան, չեն հազորզուիք, չեն հտաքրքիւիր իրենց կրօնական կեանքին ուրիշ կողմերով, և չեն ազօթեր, և կը կործեն որ աղէկ քրիստոնեաներ են, և այսպէս կը խարեն իրենքզիրենք: Վասն զի չեն յիշեր կամ չեն զիտեր որ արբեր բան է քրիստոնեայ ըստիլ, և ատքեր բան՝ քրիստոնեայ ըլլալ: Բոլոր «Տէ՛ր, Տէ՛ր» ըստոներ Քրիստոսին, անորը չեն, բայց անոնք որ հակառակ չեն իրեն, ի՞ր կողմէն են:

Կարելի է երկարել այս բըլումն մասամբը, բայց աւելորդ է ասկէ աւելին: Այստափն ալ բաւական է հաստատելու թէ մէնք չենք հասկնար Փրկչին ԿՈՉԸ. մէնք չենք յարմարիր ու համակերպիր Աւետարանի սկզբունքներուն, այլ կ'ուզենք զանոնք յարմարցնել մէկի, մէր գիտութեան, մէր շահերուն, մէր պայմաններուն: Հոս պէտք է կենալ, վասնզի հո՛ս է մէր հոգեւոր և կրօնական կեանքին վէրքը:

Դէսի եկայից առ իս կոչին դիմելը աշխատութիւն մէն է: Խնամքով մարզաննք  
պէտք է այդ աշխատութիւնը մէն է: Խնամք պէտք է այդ աշխատութիւնը մէն է: Կոչին  
Կոչին թիւնան գիմանալու և գայն արզիւնաւորելու համար: Խորանից չէ որ կու<sup>1</sup>  
Կոչին արզիւնաւորելու համար: Խորանից չէ որ կու գայ երկնից թագաւորութիւնը: Կրնա՞ք լուգիւնիւ, նաև ինքնախաբութեան լուցը ձեր ձեր գրայէն, որ թեթեւնաք և գուարթանաք:

Փրկիւը հրէական Տաճարին աւելորդ ծանրութիւններուն տակ ձնչուած ու այլասնուած հոգիները կ'ուզէր ազտաել և առնել զանոնք սիրոյ թեմե լուժին տակ: Քրիստոնեայ անուել և յարանուանութիւններուն առաւել նուսազ գունաւոր պատմուանները՝ բաւական չեն անշուշտ սիրոյ լուժին ներքեւ ինստրուած ըլլալու համար: Խորդը այն է որ ինչչափ բան թօթափած ենք մեր ինքնախաբութիւններին:

ՄԵՌՆք պէտք է յարմարինք աւետարանական սկզբունքներու: և ո՛չ թէ յարմարցըննք զանոնք մէր ձգտումներուն և յաւեկնութիւններուն:

Քրիստոնեութիւնը, բատինքիան, չուտ ազտամիտ է, և իր բարոյականը լուսորդին համապատասխան մէր հոգեկան և մտաւորական լնդունակութիւններու դարգաման: Կրօնքի արտաքին ձեւերուն և արտայաջութեան կերպերուն մէջ մարդիկ կրնան տարբերի և չանագանիլ, այս երանգները անփուսափելի են, իրք հետեւանք միջավայրի պայմաններուն, բայց սկզբունքը մէկ է և հաւասար ամէնուն համար և ամէն ժամանակի և զարու համար: Ինչպէս ինքն Քրիստոս մէկ է, Առաքեալի խօսքով, և ո՞յն երէկ, այսօր և յախտեան:

Պէտք է ընդունիլ որ քրիստոնեայ եկեղեցիներու և ժողովուրդներուն բոլոր սխալներուն և ձախողուածներուն կեցրնել և յարմարիլ Աւետարանին, այլ յարմարցնել զայն իրենց գիտութեան, իրենց նշկատումներուն, իրենց շահերուն, մէկ խօսքով իրենց ինքնախաբութիւններուն:

Եկայից առ իս պէտք է երթալ անոր, և երթալու համար ազատ և ձնուն քայլերով, պէտք է թօթափել ծանր ծանր ընաները մեր յաւակնութիւններուն, մեր հաշիւներուն, մեր գիտութիւններուն, և

մեր տղիսութիւններուն, այսինքն բեռները մեր բոլոր ինքնախաբութիւններուն:

Հոգիի և մոքի այս թեթեւացումները ատակ և ընդունակ պիտի ընկն մեզ շիտակ և շուտ զազելու դէպի ֆրկարար կՌԶԲ: և մօտենալով Փրկչին, մտերմանալով անոր ձայնին զօրութեան, անոր սիրոյն մազնիսականութեան, պիտի մաքրագործուին մեր հոգեկան տկաբութիւնները, պիտի ապրինք Քրիստոսով, պիտի զգանք զայն ինչպէս զգաց Պօղոս և ապրեցաւ: Վասն զի այս է բոն կրօնքը: ՄԵՌՆք անոր զացած ենք: անոր յարմարած ենք: Հոս ինքնախաբութիւն չկայ այլեւս, կայ ինքնազուհացում: Հոգին հասած է իր հոգեւորական, իր կրօնական բարձրութեան: ԿՌԶԲ իրազորուած է:

## F. Ե.

### ԲԵԹՍԱՄԻՒԽԻ ՍԱՅԼԸ

Ա.

Հին կտակարանին մէջ պատկեր մը կայ, որ զրականութեան մէջ անմահացած է, իրքը իսորհզանկար իրենց տառարակրած զագափարին համար զանաբերուած կեսանքերուն:

Կը պատմուի հոն (Ա. Թագ. Զ. զլ.) թէ Փղտացիները Աւխտին Տապանակը հօթը ամիններ իրենց մօտ գերի պահելէ վերջ, հարկ զատելով հուսկ ուրեմն իր տէրերուն վերագարձնել զայն, երկու անդրանկածին երինջներէ քաշուած սայիի մը մէջ զրին աշաւոր սրբութիւնը, և ճամբայ հանեցին դէպի Ցուզայի երկիրը:

Սահմանագլուխի տռաջին քաղաքին՝ Բեթսամիւսի մօտերը, երբ Իսրայէլացիները նշամրեցին զայն, ընդ առաջ զազեցին ցընծալից, ու իրենց խոնդավառութեան առաջին զըրծը եղաւ իսկոյն խարոյի մը կազմել սայիին փայտակոյտէն, ու անոր վրոյ ողջակիցի երինջները. կրողները զոհելով այսպէս կրուածին:

Տեսնելով վերաբերմունքը, զոր հայ քաղաքական կեանքի այս վերջնն վերածնութենէն ասդին ասդորդող մեր երկու Հանրապետութիւնները, ձեւական քանի մը մանրամասնութեանց տարբերութեամբ մի-

այն, ցոյց առուին Հայ Եկեղեցին հանդէս, միտքս կ'երթայ այդ պատկերին և անոր խորհուրդն:

Զէ՞ որ Հայաստանեայց Եկեղեցին մեր ազգին զայութեան մէջ ոյն հաստատութիւնն է, որ մեր քաղաքական կեանքի վերջին Եկերական անհամեն, այսինքն Առշբնիանց չելումէն ի վեր, զարերով իր ծացին մէջ պահեց և հօգանաւորեց Հայ աղային ինքնութեան գաղափարը, ընկելով ինչ որ հարիւառը է և հնարառը, որպէսզի չկորսուի ազդին հոգւոյն և ապագային համար այնքան կենսական այդ սկզբանքը:

Աւ հիմուկ, երբ քաղաքական գէպքերէ նպաստաւորուած և ազգային առաջինութիւններով ախրացուած, կը համին վերջնազետ վայրկեանը, ուր հարի կ'ըլլոյ ազգային ինքնութեան պահպանումին հոգն ու զործը յանձնել բռն իր ախրայը, Ազգին քաղաքական իշխանութեան, այս վերջնին ստացին արարքը կ'ըլլայ ահա պահպանուած զաղափարն զան մտացանել պահպանող զօրութիւնը ինքնին:

Հայաստանեայց Եկեղեցին և այսուած առյլ . . . :

Իրողութիւնը ա՛յնքան ակներն է որ այս բաղդատութիւնը անառարկելի պէտք է նըլկատուի:

Կաշկանդիչ անօրինութիւնները, զորս մեր առաջին Հանրապետութիւնը, այս կամ այն կերպով, առաջին օրէն սկսաւ ընկել Եկեղեցւոյ իրաւանց և Մալր-Սթոռոյ իրաւասութեանց վերարերմամբ, և արտակարգորէն սեղմել այն իրաւակերպը, զոր արդի Հանրապետութիւնը տարի մը առաջ հըրատարակց, կրօնական ազատութեան պիտուկին տակ հիւսուած անկարելիութեանց ցանցի մը մէջ ձմէելով Եկեղեցւոյ բարզաւունումին համար Քանիան ումէն չօշափելի աւզատութիւնը, պարզապէս կը բացատրէն այն մտացնութիւնը, որով առգորուած էր և Հայաստանի կրուափարութիւնը Հայաստանեայց Եկեղեցին հանդէս:

Ինչո՞ւ սակայն այսպէս:

Երկու բառով մօաւենանք բռն ինքրոյն: Անկարելի է ըսկել թէ նոր պետութեան այս ընթացքը բարբորին արդիւնք է յեղափոխամիտ հավերէ տարուած մտածութիւնն: Բնդ հակասակն, պարզ է թէ անիկա-

կը հանդչի տեսութեան մը վրայ, որ իրեն յատուկ պրամարանութիւնն ունի, և իբր այդ սկզբանքի հորց մըն է նոյնիսկ:

— Եկեղեցին, իրեւ կրօնական հաստատութիւն, ժողովուրդին ճակատագիրին ուղղութեան զործին մէջ այլ եւս չի կրնար կատարել այն վերը, զոր կը պահնչնչ յամանակին յասաջիբմական ոզին: Այդ ոզին, զիտութեան լոյսէն կ'սաւայ իր սրնունց զր, մինչ Հայաստանը, որ հիմն է Եկեղեցւոյ, տիրապէս հակոսնեայ չօրութիւն մըն է զիտութեան: Հայ Եկեղեցին, որ պրամարտներու քիրմանը երկար ատեն, դարե՛ր, վարած է Հայ ժողովուրդին ճակատագիրը, պէտք է հրաժարի և մեկուսանոյ այդ զիւքէն, որպէսզի ազգը անարգել կատարէ իր լոնթացքը, քաղաքական՝ բնկել բային և բաղդակրթական զարգացման այն համբուն վրայ, որ գէպի բաւագոյն օրեւու արշարույթը կը բացականացաւ:

Ահա՛ պատճառարանութիւնը, որ միտքերը կը մզէ զէպի ծանօթ ու զորութիւնը, ըստ այնօտ գարձնելով հայ պիտական փարչ թիւն մեքենային անիւր:

Թէ կրօնական գաղափարոր, իր քրիստոնէական բարձրագոյն ըմբռնումին մէջ, հակառակ է արգարե ժամանակին յասաջիբմական ոզւոյն, թէ Հաւատքն ու Փիտութիւնը սոսուզիւ անհաջտ զօրութիւններ են հասկես, — ասիկա չի կրնար ըլլոյ այս առզերունիթիւն կրամ նորաստիկ: Կրանի և զիտութեան արգելական ուսումն ու հոսկըցողութիւնը ա՛յնքան լուսորանուած են այդ հարցը, ու քրիստոնէական մտածումին մարդկոյին զարգացման զործին մէջ կատարած զերը այլ եւս ա՛յնքան ծանօթ է և հոչակառած, որ տեհուրդ պիտի բԱՄ հոգրադիլ այդ հնդզով:

Իմ զիտում էր այս զրութեամբ մոտնանչել միայն աս՝ իրողութիւն թէ ինչ որ Հայ կատավարանթիւնը կ'օրինազրէ մերժել Հայ Եկեղեցինը չէ ըսկե այն, սբուն պիտի ուզեր այսուհետեւ ձգափէլ այս վերջինը, իւրեւու այն նոր կորզին մէջ, որուն ըստկան հատեանք է արգարե կրօնի և պետութեան անհաւասմբ, ու ինչ որ Հայ Եկեղեցին այսուհետեւ մտնուանդ պիտի ցանկար ունենալ, և այն միտյն՝ որուն վրայ կը թուութիւնը չուզեր կամ չի կրնար նոյն իսկ մտածել Հայ կատավարանթիւնը:

Պատմական ստուգութիւն մէն է թէ Հայ եկեղեցին, մասամբ հին ժամանակներու մասնութենէն ազգութ և մեծագոյն եւս մասամբ ստիպիչ պարագաներէ հարկուղուածած, Հայ իրականութեան մէջ երկոր գորեր կատարեց պաշտօն մը, որ, ևթէ բոլորովին ժխտումը չէր իր հոգեւորական նըղկարագրին, չէր նաև սակայն իր կրօնուկան նկարագրին կատարերարէս համապատասխան ուղղութիւն մը. զանդի ազգացին ինքնութեան պահպանումի, կոմ, այսպէս ըսնեք, ազգացին վերակացութեան այն գործը, զոր այս կոմ այն կերպով կամ չսփռվ իրականացուց ան միշտ, վերջողէս աւելի քաղաքական քան կրօնուկան սարուղելք մը կը յատկանչէ:

Ան կատարեց այդ պաշտօնը, որքոն բնուզգական հարկազրունքով մը, նոյնքոն նաև բարոյական պատասխանութառութեան մը խորունկ և պայծառ զդացումով, որպէսզի ամենի հոգերէ զարնութ ցեղ մը խոպան չկորսնցնէ իր ճակատագրին ճամբան. որպէսզի ո՞չ ճշմարտութեան համար, որուն ազնուազոյն ձեւը իր հոգիին հրայրքն ու կրօնքը եղած էր և ո՞չ քաղաքակրթութեան համար՝ որուն չողը շատ աւելի վազուց նըշչութ էր իր իր նոյցուածքին մէջ, անիկո չի գառնար զեշչուած՝ ջնջուած քանուկութիւն մը:

Ու—պէտք է արդարութեան համաւցանիլ իր իրուունքը—ան կատարեց այդ պաշտօնը, պարականութեան մը լիցունկ զիտակցութեամբը, նուիրումի և նահատակութեանց այնպիսի հոգիով մը, որ Ազգին կիանքին անկորուաս պահպանման հզօրագոյն երաշխիքը եղաւ:

Պատմութեան և բանականութեան գէմ պիսի մեղանչէնք պարզուցէս, ևթէ չկուրենցինք ըմբռնել թէ հոյութիւնը իր գոյցութեան համար ո՞րչափ ինչ կը պարափ Հայաստանոց եկեղեցիին:

Հիմակ սակայն, որ նոր հորիզոնի մը վրայ բացուած է վարագոյքը, երբ հոյութեան ազգուին՝ քաղաքական և ընկերացին առաջնորդութեան գործը ստունձնած է իրական և իրաւակոն ստորոգելիքներով օրինագրուած պատասխանութառութիւնն մը, ազգային կառուպութիւնը, տարակոյս չկայ թէ ազգացին եկեղեցին մեկուսացած է այլ եւս ազգացին վերակացու-

թեան իր դարաւոր-տաժամանակեայ և հարկագրեալ պաշտօնէն, հոգեւորական երեսոյի ներքեւ յաճախ քաղաքական արժեք ներկայացնող սինքն ըստ ինքեան անմիտան», այսինքն հակառական ո՛յն գիրքէն, զոր յանձն էր առած մի միայն յօդուտ ազգութեան զաղաքարին: Ու չեմ կարծեր որ գտնուի այսօր զիտակից Հայ եկեղեցական մը, որ զգո՞ւ; Անի զրութեան այս ըջումէն, որ Հայ եկեղեցիին համար ցանկայ այսունեան գէտուն եւելուն տիտղոսն ու հանգամանքը, որ բացարձակապէս ժըմառում պիտի ըլլար եկեղեցւոյ ինքնութեան և անկախութեան սկզբունքին:

Պարզ է ուրեմն հարցը. Հայ եկեղեցին բնականորէն գտորած է Հայ ազգացին իրականութեան մէջ քաղաքական զործօն մը ըլլայէ:

Անտեղի է կասկածիլ իսկ այս մասին, հետեւարար և անհարին ու և անօրինութիւնը, որ կը ձկտի այսպիսի վիճակի մը կարծեցեալ վերատեղծումն արդիլել:

Բայց անոնք չի վասկուրի խնդիրը:

Հայ եկեղեցին կոյ և պիտի մեայ. անիկա պէտք է շարունակէ իր գոյութիւնը, այսունեան կատարելու համար իր բո՛ւն պաշտօնը, կրօնական ուսաքելութեան հոգեւոր գաստիարակութեան և միսիթարութեան իր գործը այն ժողովուրդին մէջ, որ իրենը եղած է միշտ, և որպէս ներ պիտի ըլլայոյ ինք շարունակի:

Հայ եկեղեցին Հայ ժողովուրդին մէջ այսունեան այդ պաշտօնը, այդ գո՞րծը միշտ պիտի կատարէ այլամերժօրէն, իր պարականութիւնն է ատիկա. ոչ ոք կրնայ անոնկ զայն իրմէն:

Կարելի չէ երեւակուցել ժողովուրդը մը առանց կրօնական կեանքի. ու Հայութեան կրօնքը — ի՞նչ որ ալ ըլլայ ազգին ներկոյ քաղաքական զրութիւնը, իրերու վախճանը ո՞ւր որ ալ յոնքի արդ գեափնին վրայ — և պիտի մեու Քրիստոնէութիւնը, իր ո՞գիովք և վարդապէտութեամբը ամէնէն տիեզերական և համամարգկային կրօնը ինքնին, որ նոյն ատեն անբազգատեմի առուելութիւնը ունի ժողովուրդները իր բարոյականին դրօշին տակ իրարու լծորդելով հանգերձ չալապիելու անոնց ինքնութիւնը:

Արդ, Քրիստոնէութեան այն ձեւը, ո-

բուն մէջ Հայութիւնը, բարոյակոն յեղաւ շրջումի մը հնթարկուելով հանդերձ, կըրցած է պահել իր ցեղացին զրօշմբ և բարացուցական ինքնառապութիւնը, Հայ եկեղիցին է գերազանցապէս :

Պէտք է առցի անիկա, իրուն ազգին հոգեկոն բարդ աւաճումին ամէնէն աւելի արդիւնաւորապէս աստարող ազգակներէն մին:

Աւ, իրը այդ, կորենալու համար կատարել իր զերը, հարկ է որ ի վիճակի լինի ան զօրացնելով իր կազմը, ժամանակին պահանջրին համեմատ չարանակելով իր պաշառնէից կըթաթեան զործը, շատ աւելի քան զոր իրը կը զար ասած էր ընել Էջմանձնի և կ. Պայսոյ աթօռներան հովանմին ներքե, բարեկարգելով իր բեմը, և կրօնակոն զրականութեան և եկեղեցացխական ուսմանց զարգացման համար ի զործ զնելով անհրաժեշտը, և, ինչ որ ամէնէն էականն է, ի վիճակի ըլլոյ ազգացին ընդհանուր ժուռի զումարու մավ ճշգելու ազդին իդձն ու կամքը, եկեղեցոյ վերանորոգութեան մէծ հարցի մասին՝ հայկակոն վերածնութեան այս նոր թռւականին առջե:

Այս ամէնը ի գլուխ հանելու համար, սակայն, եկեղեցին պէտք ունի իր արամադրութեան տակ զանելու, ունի իր արամադրութեան տակ զանելու, ունի իր արամադրութեան ները, զոր իրեն ընծայած էր աւզին կրօնական և եկեղեցական զգացումը, պարզ, պէտք ունի ազգին ճակատագիրը իր ձևոքին մէջ բանած Հայատառութեան համակրոնքին և քաջալերաւթեան:

Հայատառի Հանրապետութեան արդի կառավարութիւնը, որ հայրենիքի վերաշինութեան և մողովուրդին ընկերային մակարդակին բարձրացման զործին մէջ ցայց տռւու զովիլի կորով և բարձր գիտակութիւն, պիտի նուզէր ցուցնել քիչ մը աւելի բարեհանութիւն, որպէսզի Հայ եկեղեցին, որ անցեալին մէջ այնքան արժանաւոր կերպով կատարեց իր զերը ազգին հանդէզ, իմաստ ևս այնքան արժանիքով կասարէր իր պաշտօնը անոր հոգեկոն առաջնորդութեան այլապէս նուրիտական զործին մէջ:

Սւրբ Խօսքով, պիտի չուզէր որ Հայ ժողովուրդին կրօնական պատմութեան մէջ չյուրերժանար Բերաւալիւսի Սայդին պատկեր . . .

Գանիք

ԹԱՐԴԱՄ ԵԳԻԱԿՈՎՈՒ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ԲԱՌԱԶՆՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ

ԱՐՏԵՒՐԻՆ, ԱՒԱՐԾ

(ԱՒԱՐԾՈՒՆՔ = ԱՐՏԵՒՐԱՅԻՆՔ ?)

Արտեւանի բառը իր եղակի ձեռովը զործածուած է նոր կատարանի թարգմանութեան մէջ անդամ մը միայն. «Հանին զնայատեան լերին» (Դուկ. Դ. 29), և կը նրաշնանիկ լեռան զագաթը կամ սեպացած մուը, Յաւնարէն ծփքնէ: Անը յետապոյն մեկնիչները Զաքարիոս կաթողիկոս (թ. Դուր) և Եղիասիոս (Ժ. Դուր)՝ այդ արտեւանի բառը իրքի յատուկ անուն իմացուած էն, ինչպէս կ'երեխի իրենց զրուածներէն: Աստիճնը կը զրէ, «Յաւեւանի լերին ոչ կորացին զահամէժ առնել զնա» (Ջնազիր), և երկրորդը ո՛ւ աւելի կը շեշտէ նոյն սիստ հուկցողութիւնը, «Անին ի զլութ լերին Արտեւանայ զահամէժ առնել զնա» (Մելի. Դուկ. էջ, 122): Մազիաւրոս իշխանն անզամ նոյնը կը հաստատէ իր լ.Զ. Թուզին մէջ (Հրատարակութիւն Կոստանդնոց, էջ 91), ուր Պատնոս, Դրմբաւանդ, Սարտան ու Մասիս լեռներուն հետ կը յիշաւակէ Արշեւամը առ բառերով. «Ան որ Ասուած (կարգա՛ ած) կանոյց գՅիսուս ի վերայ Արտեւան լերին»:

Միայն Վարդան վարդապետ (Ժ. Դուր) ո՛չ միայն չի զործեր այդ սիստը, այլ և մասնաւոր ձևուածով մը կ'ուզէ լուսարանել բառն իմաստը հայերէն նման բառով մը թերեւ իրքի հոմանիշ զործածելով զայն. «Հանին զնա յատեան լերին», այսինքն ի զրութերին, յաւարեն (Ճեռ, ի ՀՅ.): Քիչ յետով պիտի ակնարկենք այդ մասին:

Մեր մէջ արտեւանի բառի լունակին կը նրկառուի արտեւանելը, և փախարերարու կը զործածուի բարրիչ նշանակութեամբ, մինչ յոյն ինչուի մէջ ծփքնէր, որ կը նրաշնակէ յօնի, փախարերարար նուն կը նըշանակէ բարերարին, կոմ աս յերին, ևւայն: Գրական այս պարզ երեւոյթին առջեւ մէնք չենք տեսներ այն զարմանալի զուզալիպութիւնը, զոր Տքը. Թիրառքեան կը նշանարէ իր

Արքահայ բառարանին մէջ արտեւան և արտեւանուից բառերու մասին խօսելու առթիւ սա՛ բացազանչութիւնը, «Ի՞նչ գեղեցիկ ամփոփում երկու իմաստներու միենացն բառին մէջ, թէ՛ բարձրութեան և թէ՛ աղբերականց»։ և այլն։ Հմայքն ինքնին կը լուծուի մանաւանդ՝ եթէ փախարերաբոր մըտածուած լիրան մը ուժը. կողը կամ բանցիր անարքը ( \* ), զրուիր և յօնիր (բարձրացն լիրինք) միենոյն կորդին վերածուին։

Դարյու թէ՛ ո՛քան խնամութիւն կը բրնձնան ունենալ վերքիշտուած արտեւան և աւարտ բառերը, մասնաւոր մատագրութիւն դարձրնելով Վարդապետի բացարութեան՝ որոշ բան մը չենք կինոր բաեւ, զգուշանալով սառւզարանական խողերէ, որոնց արգիւնքը կեղակարծ կը մնայ շատ անգամ։ Միայն թէ՛ ոչ անտեղի շեղումով մը՝ պիտի ուզենք անդրագառնալ այն տաղին՝ զոր Ե. Դարուն ասորեքնէ ի հոյ թարգմանուած «Ի Վայսն Արեւելից» ձառին մէջ կը կարգուած. «Ենովաւ ազուտ կոնայք ապրեցան ի պէսպէս նկարագործ անօթոյ, և առ ի զաւարտն (կամ լաւ ևս զաւարտնն) ստէպ ստէպ թօթափելոյ»։ Կանխենք չսկոր որ մէկդի կը մուզունք Սպիկերքի (Ե. Էջ 51) «վաւարտա» սիստ ձեւ և անոր տրուած կոմայական նշանակութիւնները, հոմեմտարար շատ ուեկի ուղիղ գանեւով Գայուս Տ. Մկրտիչեանի աշխատափերութեանը՝ Էջմիածնի Տպարանէն լոյս տեսած նոյն ճառին զաւարտն կոմ զաւարտնն ընթեցուածները (Էջ 142), Արգեն Հ. Վարդապետան իր Բառապնդական ղիտուրինենու կարգին (Ե. 112-114) զրած է այդ մասին. բայց որովհետեւ խօսքին յատակ նշանակութիւնը դարձեալ կը մնայ մութիւն մէջ, բանասէր Վարդապետը կը զիմէ ասորի բնագրին կամ անոր լասին թարգմանութեանը, և յետոյ յայտարարելով թէ «Ո՞ւր է ակնկալի ո՞ր եէ լուսուրանութիւն» այդ հոմեմտառութեանէն, կը բառականանայ միայն հայերէնը թարգմանելով սա՛ պէս, «Անսէ է որ ազատ կանայք հանգստացան նկարագործ անօթ-

ներ շինելու հարկէն և աւարտածները (շինուածները) ծախելու ստիգումէն ու ծիչը է որ նկարազործ անօթներ շինելու աշխատանքը՝ ասորի բնագրին կամ լատին թարգմանութեան ուսայնանկուրեամբ պարապկու բացարութեան հնա կը նոյնանայ ինքնին, եթէ նկատի մասնենք մանաւանդ Առակաց Լ.Ա. Գլխուն 13 համարը, ուր Առզոմանի նըշկարտութեանք մասնաւանդ ասու կը մարդու անունը անունու պիտանիս ձեռօք իւրովք ։ Արդ՝ վերը միշտ ամօրեները կը նոյնին նկարազործ աւ ըլլու (գէթ Զայ Թարգմանչին համար), և այս հշգումով անցյուի ու շցարչ հանգերածներու գոյութիւնը, թշգէս կարծած են ուրիշներ, կը վերնայ մէջաղէն։ Այնու ամենայնիւ «աւարտածները ծախելու ստիգումը», ինչպէս կը թարգմանէ Հ. Վարդապետան, համարաւոր չէ պատշաճնել այն ազա կնեւու կենցուգին՝ ուրոնց զորձը վանառաշանութեամբ զբաղութի չէր, և պէտք է աւելցնել նաև, որ տակուին մասնենք նեթարկուած ու չէին հալածանքի մը սպասանալիքներուն, ինչպէս պատմութենէն կ'երեսի։ Մենք սուն մը կը փորձրուինք խօսքին զաւարտնն ըստը զաւեւանու կարդալ, սա՛ ենթադրութեամբ որ սակաւաթիւ զրչագիրներու չնորդի միայն հասած զաւարտ, զաւարտնն փոխանակները (variante) ոչքի ոտքեւ ունենալու տաեն՝ յանգնութիւն մը չէ խորհի՝ թէ օրին մէկը ուրիշ զրչագիրը մըն ալ զաւեւանուն ձեւ հրամցնէ մեզի։ Միւս կողմէ շատ զժուարանմած ու չենք զաւարտնի ձեւ յարգելով հանգերձ՝ զաւեւանու իմանալ մասով։ Մեզի բանաւոր կը թուի «ստէպ ստէպ թօթափիկ» հայեցի բացարութեանէն չհետացնել «արտեւանութեալ»։ Այս այս պշտոնքն է որ հիներէն կ'ընծալուի կանանց սեպին, և հաւանաբար Հայ թարգմանիչը այդ կոնացի տկարութիւնը ուզած է մատնանշել, քիչ մը աւելի տարկարայցնելով բնուրին (ըստ լատին թարգմանութեան) Secularum negotiorum տարածմ խօսքը ( \* )։

Մեր հին թարգմանիչները այս ու այս-

(\*)—Հ. Ա. Բագրատունի մեր առանձին բառին կիրականի զրկած է իր հոմերական սա՛ սպր. «ինչ միան կը մեն սնաւարը բազմէին Գեղասարյա» (Ա. Ե. 151), ուր բազմին ծքչնըր կը լաւ լաւ առանձին փոխանակութի, բայ բազմանութեան նոյնենու։

(\*)— Խենցազական հոգերով զրադութի կամ ծամանակի բարեկան հետակի կը բարգմանակն ար բառեր (Համ. Բ. Տիմ. Բ. 4) բա Վալիսայի, և բա մեր բարգմանութեան գրին կեան ավարտիս պատասխիլ։

պիսի համարձակութիւններ կուտան հրբեմն իրենց զըմին:

Աւելորդ շըլլար զիտել տալ նույ թէ զ. Փարագեցի, նմանալիչտ աղէտքի մը պարագային, այսինքն վարդանոնց պատերագմին հետեանքով իրենց նախարար ամուսիններէն այրիացած փափուկ ջեկիններուն զրկանքի կեսնքը շնչառելու պահուն, կը յիշէ անոնց «քօղի» տակէն ասդին սկայ սկայ աչքերնին յածելու» երբեմի արկորութիւնը՝ որմէ հրաժարած էին արդէն: Ո՞գ գիտէ. «Նույն պատահայք ապրեցան ինկարագործ անօմոց, և առ ի զաւարտուն սկայ սենակ բօրափերյ» Խօսքը՝ վերյիշումով մը զուգորդուած չէ արդեօք Փարագեցիի

նկարագրութեան մէջ: Մենք կ'առաջարկենք թարգմանել զայն, նկատի առնելով Հեղինակին ընդհանուր միտքը հակագրական տուղերու կիրարկումով: «Իրենց արինովը մը կըրառուած փեսաները, ա՛ւ վախ մը չունին մեղին աղտևողութենին . . . անով ազատամին վերջ առւառ . . . կեանին զրօսամբներուն, անով ազատ կիսերն ուլ փրկուեցան կտաւեղէններ շնչեր և իրենց արժեանուելիր սկայ սկայ րօրափեյի»:

Ահա ինչ որ կը թելողորէ մեզի՝ Վարդան Վարդապետի կողմէ արժեան և աւարտուեն արագուած մերձեցումը:

b. b. Դ.

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՏԵԱՌՆԵԼԻՈՐ ՀԱՅ ՎԱՆՔԸ ՅՈՎՍԱՓԱՍԻ ԶՈՐԻՆ ՄԷԶ

«Ֆլխագիր» և «Տեառնեղբայր» կրկին Ա. Յակոբներու յիշատակին վաղնջական ժամանակներէն կառուցուած է Միոնի լեռան վրայ հոչականուն Հայոց վանքը, որ ունեցած է իր յատուկ միաբանութիւնը, և ունի իր ուրոյն պատմութիւնը: Աւանդութիւն, յիշատակարաններ, արքունի հրովարտակներ, արձանագրութիւններ և պաշտօնական գրութեանց ամրողջութիւն մը, անհներքելի կերպով կ'ապացուցանին նոյն մենաստանին հայկական սեփական թիւնը: Երուսաղէմի Հայ միաբանութիւնը Միոնի բարձունքին վրայ կառուցած այդ պանծալի հաստատութենէն գատ, ունեցած է ուրիշ վանք մըն ալ, յանուն Ա. Տեառնեղբօր, Յովսափատի Չորին մէջ: Անոր հետքը թէե չկայ հիմակ, բայց պատմական փաստեր և յիշատակարաններ կը վեկայեն թէ նախնի դարերու հայ բարեպաշտութիւնը չէ գոհացած Միոնի Ա. Տեառնեղբօր միակ վկայարանով, այլ անոր նահատակութեան տեղոյն վրայ կամ մօտը ջերմեանդօրէն փափաքած է, չատ կանուխէն, հաստատել ուրիշ վանք մըն ալ «Ա. Տեառնեղբայր» անունով:

Եկեղեցական պատմութենէն գիտենք թէ

Տեառնեղբայրը երկար ժամանակ երտսառդէմի եկեղեցոյն Խոփուկոպոսապեան էր, ու անոր Սթոռը, իրը ի որհրդանշան քըրիստոնէական նուիրապետութեան, մեր Ա. Յակոբայ եկեղեցոյն մէջ կը մնար, զիտենք նաև թէ Տեառնեղբայրը նահատակուած է Տաճարին մօտ տեղ մը. վասնզի այն ժամանակի քրիստոնէական կրօնի ընդդիմագիրները ուզեցին փակել բերանը քրիստոսի այդ անձնուէր Առաքելոյն, բայց ան իր ձայնը լսելի կ'ընէր Տաճարին աշտարակն, և ճշմարտութեան հակառակորդները կատարութեան նոպայէ մը բըռնուած՝ աշտարակէն վար գլորեցին Տեառնեղբայրը. և երբ ան կ'ազօթէր իր թըշնամեաց համար, անոնցմէ մին սովանով զարկաւ Սուրբի զիսին, ու ան նահատակուուցաւ ի սէր Քրիստոսի: Եւսկրիսո, Հիւգևսկպոսէն և Կղեմէսէն առնելով, մանրամասն կը պատմէ անոր նահատակութեան պարագաները ու կը զրէ. «այսոպէս վկայեաց նա, և թաղեցին զնա անդէն ի տեղւոչն. և մինչեւ ցայսօր ժամանակի շիրիմ նորա կայ առ կողմին տաճարին» (Եկեղց. Պատմ. Գալլ. Բ. էջ, 125-130): Այս վրկայութիւնը բաշորաց կերպով կը հաստատէ

տիբող աւանդութիւնը Ս. Տեառնեղրօր գերեզմանին նկատմամբ : Դ.ք զարուն, կիւրեղ Երուսաղէմացին օրով, Տեառնեղրօր նշխարները գանուած են և Արոն փոխազրուած, մեր արժմու Ս. Յակորայ նկեղեցոյն տեղը, ինչպէս կը վկայէն աւանդութիւնք և վկայարանութիւնք : Բայց ամէնէն որոշ վկայութիւնը կուտայ Շարթր քաղաքին (Փարիզի մօտ) մատենազարանին մէջ գտնուած և Յունարէնէ Լատիներէն թարգմանուած Ժ.ք զարու ձեռազիք մը, որ Պոլանտահանք հրատարակած էն 1889'ին (Revue Biblique, 1919, էջ 480-499) : Այդ ձեռազիքն համեմատ Դ.ք զարուն, Ս. Տեառնեղրօր գերեզմանին վրայ կը չինուի վկայարան մը և նշխարներէն մաս մը կը փոխազրուի այդ նորուելոր վկայարանը :

Նոյն թուականին, յայտնի է թէ քրիստոնէական նկեղեցոյ մէջ ատակաւին մուռ զործած չէր խարականութեան ոպին : բույր քրիստոնեաները, «մի հօտ և մի հոգիւ», առ հաւարակ ջերմեռանդութեամբ կը յաճախէին տնօրինական Ս. տեղեր, պաշտամունքներ կը կատարէին միասնակար : Որոշ թուականէ մը յետոյ է որ՝ Երուսաղէմին մէջ, իւրաքանչիւր ժողովուրդ կ'ունենայ իրեն սեփական ուխտատեղիները և վանքերը : Մէր ձեռքը գտնուած յիշատակարներ կը վկայէն թէ կ. ք. զարուն, Պափափատի Ս. Տեառնեղրօր վանքը Հայոց սեփականութիւնն էր : Անաստաս Հայ վարդապետին կաշմած ցանկին մէջ, զուցէ Պաղեստինագէտները առարկելի մասեր մատնանշէն, սակայն ան իր հիմքին մէջ իրականութենէ բոլորովին զուրս չի կը նար նկատուիլ : Երուսաղէմի և չըջակայից մէջ յերեան նկած հայկական արձանազբութիւնները, մուշայիքները, և աւելինալ Հայ վանքերու հատակոսոր յիշատակարանները յոյս կը ներչնչեն թէ որ մը թերես կարելի ըլլայ վերականգնել Անաստաս վրդ.ի վահորէից չուցակը՝ իր զիխաւոր գիծերուն մէջ : (\*)

Յափափատի Ս. Տեառնեղրայրը, որ

Արիսոզմայ արձանին հարաւային կողմը կը զանուէր, հետեւալ կերպով կը յիշուին նոյն վարդապետի չուցակին մէջ : «Սահառունեաց վանքն, չոր Քարուփանի կոչեն, որ Տեառնեղրօրն է, չոր ընթալաւ գէմի» : Սահառունիք կը նկատուին հայ նախարարութիւններէն մին, ուրուն ծագումը շատ յայտնի չէ : Ս. Սահառ կի զահանամակին մէջ իւ. ք. կարգն է : Զարրորդ գարելն սկսեալ, պատմական գեր մը ունեցած են Սահառունիք : Իրենց ըրնակութիւնը կը թուի ըլլալ Շիրակի մէջ : Մուշի, Բայ և Կարեն Սահառունիք կը յիշատակուին պատմութեան մէջ : Խոկ կ. ք. զարուն, Դաւիթ Սահառունին շինած է Մըրենի հոյակապ նկեղեցին Շիրակի մէջ : և ան յիշատակներ ունեցած է, նոյն խոկ Ազթամար (Շիրակ, էջ 140) : Սահառունեաց մասին կարելի է փոքր ի շատէ ծանօթութիւններ քաղել Ալիշանի Շիրակին (էջ 141-142) : Անհաւանական չեմնը կատար Դաւիթ Սահառունիքի վերագրել Յափափատի Ս. Տեառնեղրօր վանքին շիթիւր, քանի որ ան կործանուած կը լինար ըլլալ 614'ի ըգարանիկ արշաւանքներու ընթացքին : Թ. - Ժ. - Ռ. զարուն կը յիշուի նոյն խոկ ստարներէն : Սրար մատենազիք մը, Մուգատատարի, 985'ին կը գրէ թէ Յափափատը ծաղկեալ ուխտատելի մըն էր, պարտէզներով, այզիներով ու զարգարուած նկեղեցիներով, և կը յարէ թէ ճգնասուն վանականներ, ինչպէս Հայեր, յոյներ և ասորիններ խուցերու մէջ կը ընակէին և կը չէնցնէին Սելովամի արար գիւղակին ստորոտը (Revue Biblique, 1919, էջ 493 - 495) : Այս վանքը Ժ. Ռ. զարուն, Սալահէտտինի և անոր յաջորդներուն արշաւանքներուն հետեւանքով որչափ ալ կործանուած նկատենք, բայց քանի որ ունինք յիշատակարաններ, որ բացայացարէն կը յիշեն այս վանքին զոյսիթիւր մինչև մե. ք. զար, կը տարուինք մտածել թէ Հայ միարանութիւնը կարողացած է նոյն արշաւանքներէն վերջ վերաշնել Ս. Տեառնեղրօր վանքը : Օտարներէն Ալլատիսու, Վատիկանի մատենագրանապետը (+ 1669), իր Երուսաղէմի պատմութեան գրքին մէջ («Ղար Մրցոց Հ. Մկրտիչ Ալեքերեանի», Համ. 10, էջ 257) կ'զրէ : «Աչ կարի հետի է ի Զորոյն

(\*) Անաստաս պատմուիմ անձ մըն է, որ Երաւաղէն զալով կը ցուցակարէ այս Հայ վանիներ, որ զուրին անէին նոյն պարուն, նոյն իշխանի մը ինըրանց համաձայն:

Յովսափատայ վանք Արրոյն Յակորայ առտուածեղբօր՝ ընակեալն ի Հայոց»: Աեր Ա. Յակորայ մատենագարանին (թ. 1130) անթուական ձեռագիր «Ազօթագրքի» մը մէջ, Արքայ գրիչ հայ ու խոտառեղիներու ընդօրինակեալ ձուցակի մը մէջ, Յովսափատախ վանքերու շարքին կը լիչէ Ա. Տեառնեղբօր վանքը, ըսկով. «Եւ ևկեղեցի մի Յակորայ առաքելոյն, որ եղեւ քարկոծեալ ի տաճարն»: բայց ամէնէն բացայայտ վկայութիւնը կը գտնենք Ղայաթիոյ (Կ. Պոլիս) Ա. Լուսաւորիչ ևկեղեցւոյ գրչագիր Գանձարանի մը յիշատակարանին մէջ, չոր լնոգօրինակած է Դ. վրդ. Փիրզաւէմեան՝ «Եւ արդ գրեցաւ սա ի սուրբ քաղաքիս Երուսաղէմ», լնդ հովանեաւ Յարութեանս Քրիստոսի Աստուծոյ միրոյ. և Պողպօթայի և Սուրբ Յակորայ, և Յովհաննու առաքելոյն Քրիստոսի, և Սուրբ Ասրգսի զօրագարին, և Սուրբ Առաքելոցս և Հրեշտակապետացս, և Սուրբ Փրկչին, և Սուրբ Շընդեռնականն, և Սուրբ Աստուծածնին, և Սուրբ Համբարձմանն և Սուրբ Տեառնեղիոր, և Սուրբ Լեռնակողմանն, և այլ ամենայն Տնօրինականացս Քրիստոսի Աստուծոյ մերոյ: Ի կաթուղիկուութեան Հայոց Տեառն Կարապետի, և յափիսկոպոսութեան սուրբ քաղաքիս Երուսաղէմայ Տէր Մերոպայ և Տէր Արքահամբն, և այլ ամենայն միաբանացս Սուրբ Յակորայ ամէն...: Յիշեցէք զանարհեւս գրիչս զներսէս էրէցս, և զնողսն իմ... Յիտկար և զՄարթայ...: (Խօսարվ Հայոց, էջ 18-19): Ինչպէս կը տեսնուի, յիշատակարանին գրիչը՝ Ներսէս երէց իր «Գանձարանին» ընդօրինակութիւնը կը կատարէ Երուսաղէմի մէջ և էր յիշատակէ իր ժամանակին ազգային ուժատառեղիները, և առանց թուականի կը լիչէ իրեն ժամանակակից Կարապէտ Կաթողիկոսը և Երուսալամէմի հայ Կաթոկոպոսները: Կարապետը՝ Կիլիկիոյ Կաթողիկոսն է (1448-1477), որով նոյն ձեռագիրը ընդօրինակուած կ'ըլլալ 1448-ին մինչև 1477 երկարող տարինեւս մէջ, և Յովսափատի Ա. Տեառնեղբօր վանքն ալ իր գոյութիւնը պահած կ'ըլլայ մինչև այդ թուականը:

Ուշադրութեամբ կարգալով գերի յիշատակարանի մէջ յիշուած ուխտառեղիները, կը գտնենք որ նախ և առաջ կար-

գաւ նշանակուած են քաղաքին մէջ զրտնուածները, և ապա քաղաքէն զուրս զանուած «Ա. Փրկչի, Ա. Սննդեան, Ա. Աստուծածնին, Ա. Համբարձման» և Ա. Տեառնեղբօր և Ա. Լեռնակողման» գմնքերը. արգէն իր կարգին յիշատակուած ըւլալով Սիոնի մեր Ա. Յակորայ վանքը, Լեռնակողման վանքէն առաջ, առանձինն յիշատակուած Ա. Տեառնեղբօր վանքը, պէտք է ընդունիլ մէջ Քարութանին և Յովսափատու Ա. Յակորայ վանքը, որ այժմ աւերալ է:

Պատմական այս յիշատակներուն անդրագագումը յիշէլ կուտայ մեզ մէր նախնաց բարեպաշտական ողին, որ զիտցած է Ա. Տեղեաց յարզը ճանչնալ և անոր բազմագիսի շնորհաց վայելքը ըմբուխնել. նոյն ողին կրած է նախ մեր Սարգիս Երնորհալի վարդապետը, որ Յակորայ Առաքելոյն կաթողիկեաց թղթին մեկնութեան զրքին վերջին յորդորակին մէջ, հետեւել կերպով կ'արտայայտուի, «Եւ ես սակա այնորիդ զերուսաղէմ սիրեմ և զովեմ և երանեմ, զի այսպիսի զանազանութիւնն ընորհացն Աստուծոյ եղբն անգ»:

Երանի՛ անոր որ կը զդայ ու կը զբնաւու Ա. Տեղեաց մէջ Աստուծոյ շնորհաց զանազանութիւնները և կ'արժանաւորի անոնց:

**ՄԿՐՏԻՉ ԵՊԱ. ԱՂԱԿԻՆՈՒՆԻ**



#### ԵՐՈՒԱԾՈԱԿԱՆԱԿԱՆԱ

— «Արդ զայ լսերս, եղբարֆ, ամենեցուն մեր միտ մշանիս զիտէրով ընթանաւ ու սպզն տեսական, ի զաւակն արդարոց, յերկիրճ պարզեաց՝ յանձկայի խորացն Երաւադիմ, ի իրաշակերտ տաճար Աստուծոյ, ուր օրենին ասւածառուրք և մարզարիդ հոգելիթրք, արդարվ շնորհալիցք, համբէ կատարեալք ևր որդին խըրանիք, ուր համար երկնայինն ևր արւելաւք երկրայինն, ուր յայտնութիւնն նրեշամիաց ևր բնորուելուրիւն պատրագաց ի ձեռն կենականի Հոգունի Մրրոյ, որով Աստուծած անամայի մըշմարտակու այնոցիկ որոց ողին սրբութեամբ համեմատեալ են ընդ Աստուծոյ»:

(ԵՂԵՇԻ. Մ-ՊԵ-Հ-Ի-Ռ-Ե-Ր-Ա-Դ. էջ 274):



## ԳՐԱԿԱՆ

Ն Ա Տ Ա Գ Յ Շ Վ Ե Վ

### ՍՈԿՐԱՏԻ ՄԱՀԸ

«ՀՅՈՒԱՐԱԿԱՆ Է ԱԿԱԴԵՄԻԱ»

- Աւելին՝ Հիւմեսի տարերն ի վեր բարձրացած՝  
Թեսեսեան մենենի կատարին վրայ կը տղար,  
Աւ ցոյները զարնելով Պարքենանի պատերուն՝  
Զերդ երամես մը փախրսէայ կը սպարդէր բանտէն ներ։
- 5 Ծովուն վրայ կը հօմարուէր ոսկեզօծ խելք մը նառու՝  
Ար օրնից մեմնացներով կը դիմէր դեպ Պիրենու։  
Այս այն նաև էր որուն աղիսաբեր զարձն, աւազ,  
Մահապարտ ամեներու կը զուժէր օրը վերջին։
- Բայց օրէնքը կ'արգիլէր անոնց արենը բառնալ՝  
10 Ցացափ ներ լոսն արեւուն Ցոնիոյ վրայ կը ծագէր,  
Վախիսալով որ ողերուն տանիստուած ապ նախանչներն  
Հայեացք զուրկ այժերով չը պըղծըւին երկրի վրայ,  
Կոմ, ուղկէսզի եղիկելին փակած ատեն իր բիբերն՝  
Երկիցըս շաւադի կեանի կրուտսն ու լոսին։  
15 Այսպէս մարդն իր նախնեաց մարգեն նահուած սպազիր,  
Կը մենինի առշարդյուն երկինքը դեռ դրչացա՞։

- Սպասերով որ Սոփրոնիկի որդին բոնճն արքնեաց;  
Սպաւոր բարեկամներ կը նեմէին սրանին մէջ,  
Իր կինն ալ, ծուսկերուն վրայ զաւակը զրկած՝  
20 Գիշ մանուկ որ փականերին նես կը խաղար ձեռներովն,  
Անըզզայ պահնուղթներուն լուլորեան դէմ զանցելով  
Ճակտոնվը կը ծեծէր պդինձն անոլով լրներուն։  
Ամքոյն՝ անուշադիր իր սպեկէզ նեմնունինին՝  
Կը հարցնէր վեր ի վերոյ՝ պատառն անու սպիրուն,  
25 Եւ ընդհուպ իր ընդհատուած ընրացն յառաջ տանէլով,  
Աւ, երկայն անցներում դեզերելով խումբ առ խումք,  
Կը նաւեւէր ասս ու անզ շընող լաւերը սնօտի։

1. Հիւման, Արէնին հայու-առեւելեան կազմը գտնուող ամ յեր, որ հասնուուր էր իր մեղուներուն առարկա մեղրովք։ 2 Թեսեսոր մեհեանք՝ պիտուած և Պարուն (Ա. Ք.)՝ կը զնանի Ակրապոյի (բերդապալ) հիւման-առեւելեան կողմը։ Արէնին բոլոր առեւելեանքն բաւազն պահանձն է ան։ 3 Պարքենոն (կոյս), Արէնոս դիցունինին մենասնն է Ակրապոյի վրայ, և հաշուակն է Փիդիսան։ 47 Սոփրոնիկոս նայրն է Սոկրատ։ 10 Իր կիբը։ Պատոնի Փեղոնին մէջ Սոկրատ կնչ անունն է Բանդիպաս։ Լամարքին կը նետէի այս գոյցին՝ որուն համաձայն Բանձիպաս արդէն մեռած էր արդ բաւականին, և Սոկրատ երկուու կիցն եղած էր Միրսոյ։

Կը խոսէր խորտակուած բազիններու ու դից վրայ,  
Մանկութիւնն ապականող նոր կրտօնի մը մասին,

30 Անանոն այն ասուծոյն՝ որ Ցոյներուն էր օսուր:

Սնմիս մէկն էր անուռէս, կամ թէ նուշ մը զարւելի,  
Դիմերէն կուրացած նոր Ավեստէս մըն էր ան,  
Զոր կ'ապամեր վերջապէս արդարութիւնն յապաղիոս,  
Եւ զոր պէտք էր որ Երկիրն Երկինքին տար իրեւ զոհ.  
35 Սոկրատ. և զուս էիր՝ որ կապանի զարնլուած,  
Կմեննէիր արդարութեան՝ նմանութեան համու սոսկ:

Վերջապէս բաւակեցան բանին նույնչող ծխնիներն .

Ակրնելոր, ներս մըսան բարեկամներն յամրամայ.

Թոկ Սոկրատ ակնարկ մը ալիքներուն նետելով,

40 Մատնանիք ցաց տարով Դեկոս դիմող առազատն՝  
«Անա՛ ծովուն վրայ ծաղիկազարդ խելքը նաւուն.  
Նուիրական նաւն է ան, Թափօրն է ան երջանիկ.  
Ողջունե՛նք զայն, բառ, ան առազատն է մահու.  
Եմ նոզիս ալ նանգրուան պիտի մըտնէ անոր նես:

45 Եւ սուխան խոսեցէմ, եւ րող այս օրը վերջին  
Մեր անուս խոսերովն անցին ուրիշ օրուան պէս,  
Զընետենիք նովիւրուն մանցորդներն խափինաներին  
Ի սպառ վայելելով ասոււածներու պարզեւներն :

Երջանիկ նաւն որ նամբուն վերջակիւնին կը մօսի՝  
50 Զի կասիր իր ընրացքէն ի տես ծովու ափուներին,  
Աշխ պատկառած ծաղիկներով՝ առազատներն ալ նո լուն՝  
Երգերավ կը դիմէ զինիր կանչող նանգիստին:

«Յերբողներն ըսած են՝ թէ նախ խան իր ժամը յետին  
Ազու կարապը կուրայ ննչիւններով ներդաշնակ.

55 Մի՛ նաւսաք, բարեկամներ, բաղրամրուագ այդ բռչունն  
Օծըւած է դիմերէն բնազդով մը վեն ու վսեմ:

Ծիծաղկոս Եւրոսափ ափունիր երբ կը րողու

Հոգին՝ կես փախտեայ՝ այս զեղեցիկ մարմինը.

Քայլ առ խոյ յառաջելով դէպի աժաման մ'հրաւազան՝

60 Կը տեսնէ անմանութեան օրուան ծագումը վընիս  
Եւ անուս զարմացումով՝ ուր կը սուզի իր նայուածնն՝  
Երկրի վրայ՝ մեռած պահուն՝ դուրս կը զեղու խինդին ամբողչ:  
Դուռ որ շրմիս մօս կուզար ինձի ունինդրել,  
Ե՞ս ալ կարսու մըն եմ. կը մեռնիմ, պէտք է երգեմ»:

65 Այս խօսին ի լուր՝ ողբեր կամարին տակ ննչեցին,  
Բարեկամնն՝ աւելի նեղ շշանակով մօսն եկան,

64. Առնամեռն Խորապոյն գրայքը Պատանի Փեղոնէն բազմութան է նշյուրք սոք :

«Համի որ պիտի մեռնիս, ու՞ս ուս մեկնող բարեկամ,  
Խոս՝ մեզ յոցի՝ անման կեանիր մը վրայ» :

— Իմ իդան ալ նոյնն է, քոս, բայց բող կիներն նեռանան,

70 Մղձկու հառաչք անոնց կը բաւցընէ մեր նոյին:

Արդ, պէտք է, անտեսելով գերեզմանին սուկումը,

Դոր աշխարհ մը մժել յանդոցն ու ուզ խցերով:

Գիտէ՛ք, բարեկամներ, յանախ իմ տղայ հասակիս  
Անծանօր Ազի Մինձի իմաստորին ներևից.

75 Եւ ինձի յայտնեց օրէնքն հանդերձեալ այդ տշխարժին:

Արդեօ աստ՞ւած մ'էր ան՝ ձայնի սը մեջ բամբւած՝

Բասուե՞ր մողջազուռող զիս իբրև զայս մտերիմ,

Արձակա՞նզն ապազայի, կամ եւրոպին էր Մուսան,

Զեմ զիտեր, բայց այս Ազին որ կը խօսէր մես յուշիլ,

80 Չամի մեծ խցերով կը մօտենամ վախճանիս,

Անցան բառն ննչիւններով ինձ կը խօսի, կ'ըսփոք.

Մանաւանց կը հանցնամ ասուածային իր խօսիք.

Կամ սիրս բզզայութեանց ուժբխումէն ձերբազան՝

Աւելի լուս ու հանդարս՝ կ'ունինդրէ իր շեշերուն,

85 Կամ թէ՝ իբրև բազուն՝ անեւեւոյր այդ Ազին

իրիկուան դէմ կը կրկնէ իր սւասուչ նրազներն,

Եւ կամ թէ մասնալով իր վերջացող օրն ինքնին

Հողին՝ ապազայի եզերներուն մօս կախուած՝

Լաւ եւրս կ'որուէ անդիւուէն եկող ձայնն՝

90 Ինչպէս ծալուն վրայ յածող նաւազն իրիկունն,

Արշափ նաւարկելով կը մօտենա ափամենին

Լաւ եւրս կ'որուէ հանգրուանէն նասնող ձայնն :

Այդ անտես բարեկամն չի լըներ զիս երեք,

Անոր ոլորակովն ականջը միւս կը դարնէ,

95 Ու միայն իր ձայնն ապօր իմ ձայնիս մեջ կը խօսի.

Բարեկամ, մըտի թրէք, այլ եսո ես չեմ, այլ ինքն է . . .

Զինչ ու ս'ուրբ նակտով, աչն ալ յասով վաղփոշուն՝

Սուրբա իրեներուն նըսան բառ ու նատին:

Անոնք ննազանդեցան խսկոյն այդ մունչ նըսանին,

100 Եւ անոր մահինին խոլ նոտան լուս ու անձայն:

Միմիսս վերարկուովը կը ծածկէր իր այներն,

Ու Կրիսոն մրտախոն դէպի երկին էր յառած.

Կեմիս մերամալան նական նազիւ կը նակէր,

Ու նեզնոս ծիծաղովն Անահուզոր ալ զինուած՝

105 Նախանձոն եղանիկ վիճակին մեծ իմաստոյն՝

կը ծաղրէր կարծես բախսն, ու ձայնատու էր մահուան:

(Ճառաւնակեր)

b. b. 7.

74. Անծանօր Ազի մը. Սուրբ զայն իր կոյէր: 101-104 տոյերոն մեջ յիշուած անունները  
Անկոսի զինուած առաջնորդներուն անուններն են, ուսումնական բառ՝ Փեղսօնի, Ենթայ գանտեցան անու վերջին  
Վայրիկաններուն: Անոնց դիրք ու կոյէր մեծաւոնն նիւթիւն Գայիի նաշխառու պատիւելն առաջ է Լուստորին:

## ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

ԵՐԿՐԱՇԱՐԺ, ԲԱՅՅ ԱՇ ՄԻՏԱՇԱՐԺ

«Աւուած մեր ապահն է զօրութիւն օգնութեան յոց գամիկ և նեղութիւնն. վասն այսուիլ ոչ եւկիցն մեն ի իրուովել եւդիր, ի փափախի լեռաց ի սիրս ճախ.» :

«Տէր զօրութեաց ըն մեզ, ապահն է մեր Աւուած Յանորայ:»

(Ասող. ԽԶ. 1, 2, 12.)

Հայաստանի քաղաքներէն լենինականիւ և շրջակայ 37 զիւզերու երկրաշարժի համեւանոք կարծանիլը մեզ ամենու խորունկ ցաւ պատճառս և նոր վերք մը աւելցոց մեր սրտին խորը: Հետզհանէ հանանց հնապարակն աղեկիութիւններ և թղթակցութիւններ ցոյց կուսան թէ 100,000 ժողովուրդ ձիւնի, բուրք իւ անձրեւ տակ մնացած են: Երկրաշարժի աւերակներու տակ հարիւրաւորներ մեռած կամ վիրաւորուած են. բաց առափ թուերայի համաճարակ ակսած է և բազմաթիւ մասեր կան:

Հազիւ թէ լենինականիւ և շրջակայ զիւզերու մեր սրտի համար հայրենակիցները խաղաղ սրտով շնարարութիւնն ագրծին լքուած էին, հազիւ թէ աւերաւած զիւզերն ու անդաստանները չենցներու և ծագկեցնելու գործով կը բարազէին, հազիւ թէ ագաւուր սրտերը այլ հետ իրենց տան մեջ առաջանուի կը զգային, առա բուրք աշխատաթիւններ, բուրք իրենց չանցի և քրտանց արդիւնքը կը կործանին զրիթէ ամրովութեամբ:

Ի՞նչ պէտք է բնենք այս նոր ազէտին առջի, որ մեզ իրազէս կ'անդամաւուծէ և պիտի բարի կրիին զմեզ յուսանասութիւնն կ'առաջնորդէ: Բայց ի՞նչ, մինչ այս երկրաշարժը, որ պատճակն մեծ քաղաք մը և զիւզեր աւերից, պիտի կրնա՞ր նաև աւրիէ մեր սրբան ու զգացունենքը, պիտի կրնա՞ր յուսանատեցնել և սոսկացնել զմեզ:

— ԱՇ երբեք: Ընդհանակառակն, ուրիշ ժամանակէ աւելիի պէտք է կանգուն մեռանք և պէտք է առանենք մեր լաւատառութիւնը հանգէտ ամէն վտանգներու և աղէնենքն և կրնենք Ամրակաւմ մարգարել համար. «Այլ ես ի՞նչ ցննացայ և ուրախեց մասուած փրկի իմ: Տէր Աւուած զօրութիւն իմ» (Ամրիկ. Գ. 18-19.)

2է մի որ բնական սիրան ալ, անջատարար մարգուն հաւատաքն, մեզի նոյնը կը խօսի: Բարիզեան թերթ մը կը պատմէ թէ ձարսնի վերջին մեծ երկրաշարժի անաւար ազէտին, իր խօրագիրներէն մին կը հանդիփի ժամանի ձարսնից մը, որ փախանակ ընկնան և ատբազէմ երեւոյթ մը ունենալու, ուրիշ ասենուան պէս ժամացէմ երեւոյթ մը ունէր, և անոր կը յայտնէ իր ցա-

ւակցութիւնը երկրաշարժի մեծ աղէտին առթիւ: ձարսնցին առանց այլայլիւու իր ճպիտը՝ կը պատասխանէ: «Ան, երկիւզի կամ ցաւի բան մը չկայ, մենք ձարսնի մեջ վարժուած ենք երկրաշարժներու, մեր կողիները միշտ կը չարժին . . . ։ իմրագիրը հետեւեալ օրը զարժեալ անոր հանդիպելով կը կրկնէ իր ցաւակցութիւնը աւելի զգացուն շշաւերով, քանի որ նոր հասած թարժութեալ աւելի զաւու կը նկարազրէին երկրաշարժի հնաւեանոք յառաջ եկած ցաւազին վիճակը: Ճարսնցին միշտ ժամանակէմ պատասխանից, «Ճշմարիք է որ աղէտը մեծ է, բայց այդ աղէտն բարիք պիտի զայ անկասկած: Կործանուած բարագներու թագիրը խամու գալու վայրէ անկասկած: Կործանուած բարագներու թագիրը խամու վայրէ անկասկած: Վայրէ աղէտը մեծ է աղէտը կարծուածէն աւելի անաւոր եղած է, ձարսնցին առանց իր ճպիտը այլայլիւու պատասխանից խմրագիրն, «Երաւուներ ունիք, աղէտը սորուափի է, բայց խորհեցէք որ գարձեալ բախսաւոր ենք, վասն զի կայարը անվանակ ազգաւուած է երկրաշարժէն: Բայց ասոի, սրովնիսէ երկրաշարժի բարագներու մը աղէտը կարծուածէն աւելի անաւոր եղած է, ձարսնցին առանց իր ճպիտը այլայլիւու պատասխանից խմրագիրն, «Երաւուներ ունիք, աղէտը մեծ է սորուափի բախսաւոր մը աղէտը մեծ է զայլայն մը մէջ, ասիկա մեթէ բախսաւոր սրովնիսէն չէ: վասն զի կիրազուէ նկատի առէք որ աղաքները հայրենիքի ապագան են:»

Երբ կը կարգանք աշուպիսի անվենիր մուգնութիւն ունեցող ժողովուրդի մը արտայայտութիւնը, կը զգանք ինքինելին շփոթուած՝ ի նկատի ունենալով որ ոչ քրիստոնեան մը, հաւատաւոր նկատուած քրիստոնեակէ մը աւելի լաւատար և վատան է ամենամատ աղէտներու հանգէտ և կը նոյի յառաջ անայլայլ և անօրդրուազ: Այդ հետմանու մարդուն կեցուածքին մէջ միթէ չէք անսենք ազդարարութիւն մը մեզի ուզգական մասար կանգուն և հասաւառաւ ամէն ինչ որ ալ համար մեր զրոյ: Բնաւարան այն ընթարեալովն համարներէն է, որ սահմանուած է զմեզ քաջալերէւու աղէտներու մէջ.

— Աւուած մեր ապահն է զօրութիւնն է, նեղութեան մէջ խնագնակ կը զմնի: Անոր համար պիտի շնախանմէ թէ իսկ եւելուր խովուի, թէ իսկ լենինը ինձնի ծովերու մէջ: Զայս տէր մեզի մեն: Ցակրին Ասուածը մեզի ապահն է: ։ ԱՌախ փափակիք պիտի բլար որ ամէն հաւատացեալ իրն սեփականացները այս խօսքը և իր վառակի փորձութիւնն ապահնական կարենար վատահարար կրիել զայն միշտ լաւատսն ոգուու մը:

Նախ ի առաջ հարկ է բան որ Հայաստանի այս նոր աղէտը, ինչպէս ամէն ահանկ սահմարեցնազ յեղացչութիւններ, ուսդնուրէն կը սոնիկն միզ նիւթական աշխարհէ վերի անդ մը միտուել մը յինակէտը: Այս երկրաշարժի ցընցումները շա՞տ խօսուն են, անոնք մեզի պատգամներ ունին, անոնք զմեզ կը սոխուն խօրհե-

լու թէ զազացագ երիբրը մեր ձշմարդիս յենակեար, մեր ամուսին խարիսխը չի կրնար բլար. այլ թէ անպայման նիւթեն վեր աննիւթական աշխարհ մը պէտք է ըլլայ: Աղջանրապէս զիմութեանց յայտնութիւններուն նշառեածաք մըր հակամենքը զմեկ ձայրաշեղորեն կը կատող ունիւթական աշխարհի և մենք կը կարծենք թէ ամէն բան նիւթական աշխարհի մէջ է: Այսպիսի աղջաներն են որ նիւթական աշխարհի մեր կազըր կը խօնե և մեր կը մզեն խորնելու աննիւթական հաղեկան աշխարհի մը վրայ էթէ այդպէս չ'ըլլար մեր հոգեկանական աշխարհուն ամառնական աշխարհուն էքամբը: Եթի արքին ձագեր կը ոկան մնանալ: Ճառզբին անզմարդն հակերն այն բոյեր, որուն մէջ առափան մեր հարծեք ձագեր պէտք էին մնալ, առափան այն առանի մեր հարծեք էին մնանի ու մնանալ: Չագերը կը մնան առանց բոյեր ցուրտ և լիրի մայակարդուն պատճենական անպատճակար: Այս բունագուրի ըմբանի է առաջան որ ձագերը կը մզէ որ զզան թէ թենու ունին թռչելու, որպահուու, և ինչ սրանչելիք, անա՛ այդ ճուտացոց հ հազիւ թէ թեներին չարժող ձագեկները կը ոկանի բախել իրենց թռչերը, և թոթի.... թոթի հրաշալիօրէն, թոթի մինչեւ անզունզներու վերին, մինչեւ լիրանց զագաբները: Այսպէս է նաև մարդուն համար, անկան իրիներ սրանաւու, իրանաւու կոչուած և ամիսն սահմանաւու և երկների: Հայրական ձեռք մը շատ անզամ կ'աւելի, բարութանուն կ'ընէ մեր տարսէկ բոյերը, մըր օտախները, մեր աշխատաթեանը կանգնած և մեր բրախնքով շինած տուները, ու կը մնանք անպատճակար, անզնական: Այս խըզանի և ցաւազին լինածն է առաջան որ մեր կը մզէ ինքնին խորնելուն թէ ուրիշ առեւ ունի բաշուած ենք, թէ ուրիշ առեւ պէտք երակներ և մեր յիշարանը շինած տուները, ու կը մնանք հասաւասն և ամսարանը հազիւ կը տար դուռը և կը մնանք անպատճակար, անփնական: Այս խըզանի ցաւազին լինածն է առաջան որ մեր կը մզէ ինքնին խորնելուն թէ ուրիշ առեւ ունի բաշուած ենք, թէ ուրիշ առեւ պէտք երակներ և մեր յիշարանը շինած տուները, ու կը մնանք հասաւասն և ամսարանը հազիւ կը տար դուռը և կը մնանք անպատճակար, անփնական: Արդ, այս շօրագիրները, մեր առաջարար անմասաւու, և ամսարանը նոյն ինքն Աստուած է:

Ո՞հ, զիմեն թէ շատեր պիտի առարկեն թէ զմուար և հաւատաւ առակաւին Աստուած մը, որ ուզէ կամ թոյլարէ առափիսի այշանիք: Միթէ Աստուած սիրու Աստուած չէ՝ ոյտի թուին, միթէ բշնամնել ոյտի չըլլար՝ լր անունը իրը կարձէնք թէ այդ աղկամերը իր ձրացընք մասը կը կազմեն: Ժիշը է մենք պէտք երակները մեր կարգընքի մը առնասն աղկամական կը կարացընքի մը անմազութեանը գոյացէ: Անունը պատմաբներ կը մասի համազութեանը որ մեր հայրենիքն անմանութ չին աղմարիք երկրաշըներն Անը հայրենիքը յանախ տեսած է երկրաշըները, մեր պէտք ինպատճեն պատմաբներ կը նկարագիրն այդ երկրաշըների նկարագրութենէն կը նաև զայտի առաջարար կը առաջարար անունները, ան անզի ունեցած է յերկրորդ ամի-

Աստուած կը թոյլարէ այս աղետները, ամիկան կը նշանակէ թէ Աստուած կամքան է որ կը կատարուին այս աղկամները: Բայց մնենք զիմունք թէ Աստուած կամքը ուրիշ բան մըն է: Աստուած աւերումի, կը բանումի, փոթորիկի մէջ չէ: Միենանց ժամանակ զիմունք նաև առկայն թէ ամէն բան Աստուած զիմունքնամբ կ'ըլլայ, նոյն բակ նմանութեն զիմունքնի մը կամքը առանց զիմունքնամ Աստուած: Արդ՝ Աստուած բոլոր աղկամներն կը բրեթ բարիք: բաւական է որ պիտի մարդուն յինակեան թիւնորած ըլլայ զիմունք, և իր պիտի անհղչեցն Աստուած պատմութեան է պարզ մարզը բ'նացիսի հմերու զրայ ուկացնեած է կառուցանէ կը տունը որպէսի երկրաշըներու, հեղեղներու հասկանք աղկամք չիրացնեած է անայլայլ հաւատք և հնագունդութիւնը՝ հանդէս ու վանել զանուն իւր իւթայ վկիմի: Վէսի վրայ շնուած տանը ուրիշ բան չէ, բայց եթէ Աստուած բարութեան հանդէս զիմունքն զիմունքն անայլայլ հաւատք և հնագունդութիւնը՝ հանդէս անոր նախախնամական կամքին: Եւ անզամ մը կը երր այս խորունկ զիմակցութիւնը, այս զօրիք հաւատքը, այս հնագունդութիւնը սկսեած քիզ կը զոսէ մարդուն մէջ, ո'չ մէկ երկրաշընը, ո'չ մէկ չեզեզ, ո'չ մէկ փոթորիկ չին կարոց քանզի լիրականին մէջ իր տունն, զի եթէ նիւթական չենքը կը կործանին, հազեկան չենքը իրականին մէջ կը մնայ հաւատք և հազեկանին հնու սիրու ալ կը մնայ անսասան ընդհանուակն երր տունը շինուած է տարակոյտի, անհանատ կամքի և աննկարագիր բնաւութիւններուն առաջն վրայ, իս յանել նեղեղաց բաղկաց զե զաւին և վաղախակի անկան և եղի կործանման մեջ մայութիւն մեծ անունը:

Կ'ուզի բոլոր օւժուի զոչի ասիկա ամէն անոնց, որոնք կը յաւակին թէ չին կը նար մնալ հաւատացնեալ՝ հանդէս ընութեան այս աղկամներուն խոնացչի իրենցմն որ աննենան այն պատշաճ կիցուածքը հանդէս Աստուածոյ, ինչպէս ունեցած են մեր համանիք, և յայնուամ պիտի համազուին թէ այս երկրաշըներն եթէ կը կործանեն քազաներ, չին իրնար առկայն կը բաժանենք անմասն զին աղմարիք երկրաշըներն: Անը հայրենիքը յանախ տեսած է երկրաշըներն եթէ կը աղկամ պէտք առաջարար անունները, ան անզի ունեցած է յերկրորդ ամի-

թագաւորութեան Ամբատաց, այսինքն ՏԵՇ ին, որ առաստիւզոյն երկրաշարժը կը նկատուի քան Զաքարիա 2 առեցիի օրով 893 ին տեղի ունեցած երկրաշարժը, որ երեք ամիս տևեած է: Դուքն ի չեմանց տապահեալ կործանեցաւ, առեղիք սրբութեան զարդարան կիրա կրեցինք, 70,000 է աւելի մարդիկ մեռան, որոնց թագումը անհանր ըլլալով է ի վիճու և ի խորափիսու կը նետու էլլի և աղեկուը տեսարաններ կը պարզուէին:

Աւա՞զ, չունիմ արժանիքը Մաշասոց Նդիմարդացիի, որ իր Սեւանաց անապատէն գույնի Երկրաշարժի առէտեալներուն ուղղուած միմիթարւթեան նամակով բիրաւ սփոփանք բուրու սրգաւորներու և արկածեալներու, բայց ունիմ համոզում միւ կ'ողեմյայնել զայն սրուր արտուր աշքարյու, այն է թէ երբ մեր հասաւում միւնքինքն մեր չէնքերն, մեր բնակարանները կը վերաշնէնք, չիններ զանոնք Տիրոջմայ, (Արմ. ձԻ. 1), չիններ զանոնք հաւատոյ վէմին մայ, չիններ զանոնք իրը լուսոյ խորաններ, որովէզի երբ երկրաշարժները գան և աւերին նիւթական չէնքերը, չկարինան բանդել և աւերին մեր սրուրներն, որովէզի զարենը կարենանք զօրեղ հաւատորք բայի Սազմոներդունել նետ, « Ասս ուած մեր ապաւէն և զօրութիւն օգնական յօդ զամի ի նեղութիւնն, զան սպարիկ կը երկիցուր մեր ի սիրոս ծովու Ա.Ա.:

Մանչեսթր

Դեկտեմբերի 29-ին. Դահլիճն

## ՎՐԱՍՆԷՍ ՔԵՐԹՈՂ

Վրթանէս քբքաղ, Սիւնեաց (=Տաթեւի) գրացն, Հայաստանեաց Եկեղեցւոյ աւազնապալից մէկ շրջանին, Եղիվարդեցի Մովիս կիրար. (574—604) գաբանան մէկար՝ Տեղապահ եղան, և երեք սարի կառավարեցի Կաթողիկոսաթեան զարձել դուքին մէջ:

Մովիս կիրար. կենցանութեան, յունաբացին Հայաստանի առանց առանձին կաթողիկոսութիւն մը հասասաւած էր Մօրիկ կայսր, և Բագրատացն Յովհաննէս Եպս, կայսած էր այդ Աթոռին (590). Ասիկայ միջոց մըն էր Բիւլունդինի կողմէն՝ յունաբացին Հայաստանի հայերի յօն Եկեղեցին զաւանակից ընկու համար : Միւս կողմէն, Վրաստան, Կիւրին կիրար, առաջնորդութեամբ Եղիվարդը Հայոց կաթողիկոսին իշխանութեան դէմ, և էր միանար Յոյն Եկեղեցւոյ, իրեն զաւանակից, անկախ կաթողիկոսութիւն մը ունենալու մարմաշօմ, նուանարար նաև բազարական յօներամի: Վրթանէս Քերթող այս երկու շարժութեարու դէմ պաշտպանեց Հայոց Եկեղեցին և Հայոց Կաթողիկոսութեան զիքը:

Վրթանէս Քերթողի թղթակցութիւններին բանի մը հասար հասած են մեզ Կիրք Թղրողի միջոցաւ, որոնք ցոյց կուտան թէ Վ. Քերթող շատ փափուի պայման՝

Ներու մէջ էր զամուէր իրեն Տեղապահ, և Հայոց Եկեղեցին չպանկու նամար զորսէն՝ Հոռոմի երու բարական գարմուածներուն և Ներսէն՝ կարգ մը Եկեղեցական ու աշխարհական իշխաններու, աւասիկ սայբար մզած է: Վ. Քերթող, արդէն ծանօթ Դիւնայ կաթողիկոսարանի զործեաւն, իրեն զործակից Մովիս կաթողիկոսի, իր սեղաւանութեան երեք սարին երու մէջ ամուր ձեռնատառթեամբ կատարեց իր պաշտօնն ու պարագանութիւնների միջնէն, որ Ազրաթանեցի Արքանամ կաթողիկոսի ըներգաթեամբ (607—615) ազատեցաւ և կողաւանական պատասխանար ըւութեն:

Կերպար կը նշանակի, ոչ միայն մմուտ թերական թիւնին որ գրագիտ, արձակ ու չափական զըր ու ածներու մէջ, այլ նաև հնուտ Սուրբ գրոց զիտութեան:

Վրթանէս, իրաւամբ կրնանը ել թաղբել որ իրեն Քերպող, բաւական բաներ զրած ըլլարու էր, առաջ թէ ամիսուն մը եղած պիսակ լիւար իր վեայ նորագործ : Դժբախտարար մինչեւ հմայ իր զրչն մասնաւոր աշխաւառթիւն մը յերեւան չէ երած, միայն մինչէս որ կանելեցին զիսել սալ, իր Տեղապահութեան թէ թացքին առիթ ունեցած է բանի մը պաշտօնական զիքեր ցըեր, որոնց մէջ Վրթանէս կարգարաց էր է իր Քերպար պիտակուր, իրեն հնուտ Սուրբ Գրոց, ըրբառունական եկեղեցւոյ պատմութեան և դաւարաւանութեան (Կիրք Թղրոց. էջ 90—134):

Ընդդիմ պատկերամարտից զրուածն ալ, հաւասար պաշտօնական զրուած մըն է, որ զուրս մըն աւած է մեզի հնասած Կիրք Թղրոցնել:

Վրթանէս Քերթողին այս թուղթը էր հրասարակին մեր Մասնեադարանին մէկակ Ցեռազրին համեմատ, զր Ս. Պատրիարք հայոց ծանօթարանած է, աւելուդ նկատաւած բառեր առնելով փակագիծներու մէջ, իսկ յաւելլի բառերը զնելով կաբթազիծներու մէջ:

Եւ որպիսիւ այս թուղթը անօամ մը հրասարակուած է, 1852ին, Վճ. Խանիկի, Հ. Գաբրիելին Զ. Սահմականի (=Զարբանէլիւն) կողմէն, Յաղագ բարեխօսութեան Սրբաց եւալյն, զիքրին մէջ, իրեն յաւելլուած (էջ 325—342), ապազրին կարեւու արքիւութիւններ ալ ծան օթութեանց մէջ նըանկուած են:

Ս. Պատրիարքը մասնաւոր յօդւած մըն ալ զրած է այն Վրթանէսի մայ, զր էր յաւելլու հըրասարակի Սիստի մէջ:

Նելուարք Մատենազրութեան Նախնեաց իուրագիին սակ հրասարակուած այսիսի անշատ զործեաւ, որ մը հաւարածոյի մեւով պիտի կազմեն առանձին հաւ որիկներ:

Բ. Ե.



## ՆԵԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ա Ռ Յ Ո Ւ Ա Ն Ե Ս Մ Ա Կ Ա Ր Ա Մ Ա Ր Ա Բ

### ՅԱՂԱԳՍ ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏԻՑ

Ի կինսորեր լուսոյ զարդարին ամենայն արարածք, և ի ճառագայթից նորա պայծառացեալ բերկրին երկնք և երկիր, և քանզի լոյն ճշմարտութեան 5 ելից լուսով զամենայն տիեզերս, փարատեաց զմեղ խուսարին ի ստուերամած և ի թանձրացեալ սրախ, և լցաւ աշխարհ՝ տառաւածածանօթ վարդապետաթեամբ. իսկ մթաւորտկան ուսման 10 ցըն խոնոյի որք չըջին Ընդ աղջամուղջն խուսար, ընդվայրածք ջայդայի սասանին, զամեներես պատրին ըշտորտ անձնացն և մուծանեն հնրծուածըս յնկեզեցի: Ոչ է արժան, առնեն, 15 նկարս և պատկերս յնկեզեցիս առնել, և բերեն վկայութիւն ի հին կոտակարանաց, զոր վասն կոստաշառութեան հիթանսացն էր առացեալ, վասն որոց և ամբոսատին լինելին մարգարէքն: 20 Բայց մերս ոչ նմոնի նոցա որ յազագս թիստասոփ և ընտրելոց իւրօց, և ոչ եթէ ի բանից ճարտարութենէ, ոյլ զրոց վկայութեամբ: Եւ տասացուք սրաքու և պատմիչք պատուիրանացն ուսուցին մեզ:

25 Քանզի պատկերաց օրինակ նախ Մովսէս արար ի խորսոնին ճրամանաւն Աստւածոյ երկու քերտիս սուկի ճախտարակեայս թեւաւորս մարդակերպսի վերայ քաւութեանն, յորոց միջոց խօսէր

30 Տէրն Տերանց, զոր և Աստրեալ ի վկայութիւն հաստատէ. « Քերտիքէքն փառաց, առէ, հովանի առնելին ի վերաց քաւութեանն», որ է մեծի խորհրդոյ օրինակ: Սոյնայէս և զգարագոյըն՝ զոր

35 Տէրն տասց առնել նարօտով նկարուք և պէսպէս յօրինուածովք զարդարի, որ է բեհեղ և ձիբանի՝ կարմիր և կա-

պուտակ. ո՞չ ապաքէն գեղք էին երանգք նորօսոց վարագուրին, և էին 40 նկարք վարագուրին քերովք: Մոյն օրինակ Սողոմոնն արար ի տաճարին քերոս ի կիսարիս փուտէ, և պատմոց սկզբով, և ոչ միայն որ ի գարիքն էին քերոքն, այլ և յօրմօն և ի գրունոն 45 և ի սեամսն չուրջանակի զրեաց գրչուք երերովս և արմամենիս և թուոցեալ թիթզունս, և ոչ խոսեաց Աստուած, այլ կոչեաց զնոս տաճար անուան իւրոյ: Եւ հոգեկիր մարդարէն Եզեկիէլ՝ տե-50 սիրն զոր ետիս ոչ իրբէ զայլ ոք ի մարդարէիցն, կամ պատկամախօսիք, այլ աստուածատիս զուշակմամբն բարբու-սէր, ասէ. «Եթ զիս Տէր ի վերաց լերին միոյ բարձու, և ի վերաց նորս իրբէ 55 զինած քաղաքի, և տարու զիս ի ներքըս, և տեսի ի նմա տաճար, և այլ մի ի նմա անեղ և զարմանալի, և փայլա-առկունք հոտանին իրբէ ի պղնձոյ, և կոյց ի վերաց զրանն, և ի ձեռին 60 անելը լոր շինոգոց և ձոզ չոփոյ, և տոէ զիս. Արդի մարդոյ տիս և ի միտ առ զամենայն ինչ որ ի սմա է, զի վասն ցուցանելոյ քեզ եկի այսոր: Եւ տեսի զամանըն նկարեալ շուրջանակի ի ներ-65 քոյ և արսաքոյ քերոս, և արմաւե-նիք յատակէն մինչև ցվերնայարկոն, և ո՞չ միայն տաճարն էր նկարեալ, այլ և պատշգամքն են զրունքն և սեղանն, և էին քերովքէքն մարդակերպք, եր-70 կուս երկուս ամեներին, և արմաւենիք ի մէջ երկոցունց»: որ է մեծ սքանչելեաց արացոյց:

Արդ՝ զի՞նչ տաիցես յազագս սորս, ո՞վ մարդ, որ հիւանդ ևս մտօք, զի 75 վասն Սովուսիք և Սողոմոնի յօրինուածով քերովքէից ասացի թէ ձհան-

10. Տայ. Խոհանիք (Տես ՀՅ-ի դիմապարիւնը սոյն բառի մասին): 11-12. Թերեւն՝ շարինայէ սասսեմին ամեներիս, պատրին . . . Տայ. անդի շաղկալ:

53-71. Համառատութիւն Եզեկիէլի ԽԱ և ԿԲ զլուիներուն: 76. Թերեւն սասսոցի:

զործք էին, իսկ զուս զի՞նչ համարից ցիւս, զի ևսառւծոյ իւր է չուցեալ: Ահա յայտ եղեւ, զի և առաջնոցն պատկերք 80 էին ի պատուի երկրպագոթեան փառուց աստուածութեանն: Այս ի հուց զրոց ասացեալ:

Եւ ի նորոց կամրամաց. առէ Պօզուս ցԱթենացիւն, ո ըթեալ և անսկոյ 85 պաշտամանն ձեր՝ զախ բազին մի յարում զրեալ էր՝ «անձանթի աստուծոյ», ո դոր դուք յանձանթօթս պաշտէք՝ ևս ըդուցին պատմեմ ձեզ»: Միթէ աստուծէ ձ էր բազինն, բայց զի յանուն աստուծոյ 90 ձոյ պատուէին, չնոյն և Պօզուս վկայեաց: Եւ մեք ոչ էթէ աստուծէ ձշմարիտ առեմք պատակերն ո զնկար, այդ յանուն Աստուծոյ նկարիմք՝ որպէս և երեկցաւ:

95 զար նսոյի առէ զնանելն,

և երեմիր զի՞նդ մարդկան ըթելն,

և Դաւիթ զՉարչորանոցն և զԹագմանն,

և եզեկիլ և Շվեէէ զՅարութենէն,

և Դանիէլ և Զաքարիա զերկորդ Պատահենէն,

100 լրսանէն,

և Նաւում և Մազաքիաս զԴատառապանէն.

Բանզի նորու հյանաւոր<sup>(ա)</sup> պատմեցին մեզ. եւ է՛ որ եղեւ, և է՛ որ մի 105 նելոց է, և մեք զնոյն նկարիմք, զոր ի զիրան զրեալ է, զի և զիրն զեզ է, և նիւթք պատկերաց: Նու զարզագետք եկեղեցւոյ յիշատակեն գտնն պատկերաց, որպէս և Շնհան կոստոնզնուշ 110 պոլսի եպիփանոսն յայն ճառի որ առէ տա յւտառներմ ասացերից. և փոքր մի յառաջ մասուցեալ առէ. Զօր օրինակ պատկերք պէնձիք թազաւորակումք անշանչք են և անզպայք, որք 115 փասիչին ի նոսս մարզիկ ապրեցուշնեն անշունից են և անզպայք. ոչ զի պղինձ է, այլ վասնզի թազաւորի պատկեր է. և զու բառ այսմ օրինակի իմացիր, ո՛վ հերետիկոս: Եւ զարձեալ ի 120 յայն ճառի որ առէ, Այ պարտ և անցանել զատուածային զրով, և առա առէ «Ո՛չ տեսանէք ի թազաւորական պատ-

77. Տալ. 2ինչ<sup>1</sup>: 83 Կործք մէ: 103. Տալ. նօսնելու: 111. Տալ. Թարգմանութիւն Կայխուաց Զաքանիներանի (էջ 557): 114. Աւելորդ կրկնութիւն մեր Զեռազրին մէջ: 120-121. Թիրեւս սկզբնաւորութիւնն է ուրիշ ճառի մը:

կերսն, զի ի վեր անդ կոյց պատկերն, և զթազաւորին ունի զրեալն, և ի խո- 125 նորն ի խարսին զրեալ են թազաւո- րին նոհնատակութիւնք, յազթաւթիւնք, իրոց ուզզութիւնք, նոյնուրե և ի մոշկ- որն է տեսանել, [զի] զրեալ է թա- զաւորակոն պատկերն ի վերայ և ի բա- 130 տրե առաքինութիւնք, յազթաւթիւն- քըն ամենայնը: Կամ զի՞նչ արգեօք ա- սիցես զպատկերն Տեանն, զօր ասուա- ծային նաւատարիմն թազաւորին Ար- գարուս նկորեալ յանդիման Քրիստոփ 135 առաւութեամբ իսկ, զօր և ոյժմ առեն զու ի մած եկեղեցւոչն Աւոնյի: Եւ Աներիմանու Եպիսկոպոս առէ. «Զօր օ- րինակ թազաւորի ի բաց եղելոյ՝ և պատկեր նորու լնու չաեղի թազաւո- 140 րին, և երկիրապագանն իշխանքն և ըզ- տօնս ամսոց կատարեն, պետք հան- դիրին և ոսմիկի երկիրապաննն: ոչ ի ասխատակն հայերով, այլ ի պատ- կեր թազաւորին, ո՛չ ի բնութիւնն հա- 145 յին, այլ որ զրով տազաւորեան է. Եւ թէ մոնկանացու թազաւորի որոտիկեր այնքան զօրանայ, ո՛րչափ եւս առա- ւել անմանի թազաւորին կերպարան և պատկերն: Այսպէս իմա զօր ասեմ:

150 զի եւ սորա վարդապետք են եկեղե- ցւոյ, և [է] թէ զայց զիրս կամիս ու- աննել՝ զնոյն պատմեն: Այսպէս և սոր- րոյն Գրիգորի Հայոց Պուտուորիք, որ առէ յարօնէ իւրում, «Փոխանակ զը- 155 րօշելոցն փայտից՝ զիայն իւր կանգ- նեաց ի մէջ ափեզերաց, և զի սովոր են մարզիկ երկիրապագանել անշունչ պատկերացն մեսելոց, եղեւ ինքն մեռ- եալ պատկեր ի վերայ խաչի, մեռաւ և

160 անչնացու զի հաւատացնն երկիրա- պանել խաչին փայտի, եւ որ ի վերայ նորա պատկերն ի մարզագէմն իցէ. զի զպատկերազործն և զպատկերասէրան եւ զպատկերապաշտուն յիւր պատկեր

165 աստուածութեանն հազարնդեցու սցէ»:

Այլ թէ մերոց բանից ոչ հաւատացք՝

132. Այս բառը՝ ԱՅԱՅ անուան սեպալպութիւնը (ը թափը ըլլալ: 133. Եղեփոյ Եկեղեցին մէջ: 137 Ասաերիոս<sup>(2)</sup>, Ամասիյ եախկապութ, զարուն: Ցիշասակ մը չունիր թէ նախնիք թարգմանած ըլլան իր ճառերը: Տալ. Ավելքանու (=Սերբիանս?) : 154 Ազաթանզեղոս էջ 67, 68 (Տալ. Վենիամ.):

- զգիրս պարտ է քննել և ի վերայ հաւանիր, բայց զուք ի գրաց աշնափ հետաքաղաք հեռափ էք՝ որպէս երկինք յերկրէ :
- 170 Բազում և այլ վկայութիւնք են ի զըրոց, և միտք խօսնան, և առանց մըրտաց աշաց՝ մարմանոյ աչք կուրացեալ դասնին։ Բայց զարմանք մի այլ են որ զպատգաման ընդունիք և զիշտանն հաւածէք, նշանին երկիրագագանէք եւ ի թագաւորն քարտածիգ լինքք, զիսչն պատուէք եւ զատաշալն թշնամանիք։ Այսպէս Մաներքցիքն, Մարմինացիքն ու աչք համարին զշշմարտութեամբ մարմանաւ Փրկչին, և յորդամ տեսանեն զպատկերս՝ դժգմին, զայրազնեալք մատուցեալ թշնամանեն։ Միթէ ոչ իցէ տեսնալ զմորգարէմն [ե] ընենալ, զի նորա վասն կուտաշտութեամ ազագակիրն, ըստ այն թէ կուռք հեթանոսաց գեքք են։ Բայց ոչ ուրիք զըտանիմք զրեալ՝ եթէ պատկերք եկեղեցւոյ կամ քրիստոնէից տօին զեւք, ոյլ զիրոցն ամբաստան լինէին։
- 185 180 Նաև յեկեղեցական Պատմութեամն տաէ՝ զոր եւսերի ժամանակուրի հաստատեալ Հ յեօթներորդ դպրութեամնն յիօթն եւ Ժ.րդ ճամին վասն սքանչելի նշանացն՝ որ եզեն տաէ ի գենակառաքաքքի՝ մեծամեծ զործոցն (վասն) Փրկչին մերոյ։ «Այլ քանչի զայս քաղաք լիշեցաք մեքք, ասէ, ո՛չ է որժան անցանել զսրուտ պատութեամբ, զի արժանի է սա յիշատակը այնոցիկ որ զայցին 200 զինի մեր. վասն կնոջն տեսատեսի ուրոյ բզիու մե արեան խազացեալ ելանէք, զոր ուսաք մեքք ի սուրբ աւետարանէն՝ որ բժկեցու ի ցաւոցն ի Փրկչչէն մերմէ։ Յայնին յալպիք տան ըհ 205 եր են, և տուն նորա անյին յայս և ի յալպիքն, եւ շնորհ սոյումուրեամն որ եղին ի կին ի Փրկչի մերմէ, նշան սքանչեացն Սասուծոյ մինչեւ ցայսօր ժամանակի, զի առաջի զրան տան նորա
- 210 կայ ի վերայ բարձր զիմի պատկեր պըզընձի կնոջ մարզոյ իջեալի ի ծունդու իւր, եւ աղաչէ բառ նորու նմանութիւննն ։ Եւ ընդգէմ նորուն զարձեալ կայ պատկեր պղնձի առն 215 մարզոյ՝ որ կանգնեալ և կոյ, և արկեալ զիւրեալ կրկնոց՝ եւ կարկոսեալ ունի զնեան իւր ու կինն, և ի կողմանէ ոսից նորու ի վերոյ քան զհանգերձն բուսեալ է արմատ ինչ՝ որ օսորէ տես 220 լիամբ ի յամենայն արմատոց, և կլանէ մինչեւ ի զրօշակ հանգերձի նորա, եւ է նա զեզ ամենայն ցաւոց։ Այս մնացրի ի նմանութիւն Փրկչին մերոյ է, որպէս եւ առն, եւ կայ մայ մինչեւ 225 ցուուրս մեր, և տեսաք մեքք զնոտ աշօք միրովք ի ժամանակին իրեն չոպաք մեքք ի քաղաքաբն այն։ Բայց ո՛չ ինչ է աս մեծ յան զայն որք հաւատացին ի Քրիստոս յորանց հեթանոսաց։ Եւ նը 230 կարեցին զպատկերան զեղով՝ զՊօգոսի և զՊետրոսի և զնոլուն իւկ զՔրիստոսի և կայ մինչեւ ցոյցոք ժամանակին։ Եւ որդ չիցէ տեսնեալ ձեր զզիրս զայս, ո՞վ ընկեր, որ հակառակ կոս Աստու 235 230 ծոյ պատուիրանացն։ «Ընկեր» ասեմ, ոչ վասն ուզզափառութեան հաւատոց, ոյլ ըստ այնմ որ լոււա ի Տեսանէ մերմէ, Ընկեր, վասն որոյ եկիրգ։ Զի թէ [ձեր] ընթերցեալ է և ոչ զիտէք, ապս 240 առ ձեզ կատարի բանն Առաքելոյն որ ասէ, «Որոց ասուուած աշխարհիս այսորիկ կուրուցոյց զսիրաս անհաւատիցն, զի մի ծագեսցի առ նոսա լուսաւուրութիւն տեսատրանի վառացին Քրիստոսի», այլովքն հանգերձ։ Ապս թէ [է] ձեր ընթերցեալ՝ խնդրել արժան է, և քննել, և զիտել զրարին եւ զչարն, եւ ընտրել զսատուածայինն եւ զդիւակնան։ Եւ զիւրող ոչ զիտէք՝ զի ի մեհքնի բանս կոս է զրօշեալն Արվիզ, Արտմազ, և պոնկութիւնք իւր եւ կախարդութիւնք։

(Ճարումակելի)

170 - 171. Տաղ. Ի Գրոց Սրբոց. կը յաւելու նաև. բանիք տմինոյց ինչ տեսանելի է որ միան ունին, զի ականքը լսն, եւ միտք . . . 184. Տաղ. ունի, եերկեալ եւ ըննեալ. 204-207. Տաղ. լունի այլ աղջեքը. 208. Մեր Զեռազիր այլ կարգա՛ կայ, ինչ ունի ունի հին թարգմանութիւնը. Տաղ. ունի աղա-

210. Տաղ. ի վերնարութիւն զիմի. 212. Սփոխալ րառով էր սրբագութ հին թարգմանութեան անեալը (Եւս. Եեկեղեցական Պատմ. է, ծէ. էջ 557)։ 228. Աղջիկի բառ ինն թարգմանութեան. ոչ ինչ է սա մեծ զոր արարին այնորի. . . 245. Տաղ. լունի է բարդութիւնք. 250. Տաղ. ունի թրմիզզ որ է. Արածւզզ։

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Ա Զ Ե Շ Ե Ր Գ Ֆ

Միայն մեկ պոհ, մեկ խորհուրդ: Զբկայ սեցեալ, ապագայ:  
Կը յու եւ չափ մեկ կողմէն, եւ միւս կողմէ՝ բռնուրո՞ն:  
Բազաստղին առևն ժայ Օրենի առւրը կուզայ  
Կորել կապերը մօֆի եւ բանալ անցիը բաւոյ . . . .

Պետք է սորվիլ եւ մոտեալ: Կեամինի կկղեւը՝ սրտի  
Վերքին վրայ՝ պետք է միշ կունզեւով վիցընել:  
Պետք է մրուր ըլլայ օրն եւ հուրեան տակ հնտի.  
Ճանանչէ՝ խիղձը մուրին պատերուն մեջ հոգեարզել. . . .

Գիշերն է որ կը յալին—ճաւերանիերն լըուրեան,  
Փասուղին մէջ յունին եւ երափ յուսանցիկ  
Երակերուն տակ—հոգիներն եւ Սասունյ դու կուզան. . . .

Ազգբնական է զիշերն եւ թագմանաւոր յաւիշեան.  
Միայն իրան կը ծրճն արենեւ մէծ ու պաշիկ.  
Չայն իրեւ տար բակկծան բողուց ձեզ Տերն, ո՞վ մարդիկ. . . .

ԳԱՀԵՐԵ

Ա.Ա.ՀԱՅ. ԹԵՐԵԼԻԱՆ



### Ա Զ Ե Շ Ե Ր Գ Ֆ

Յաւերմական մազաղարի վրայ տրտում  
Այս երգին բառն, աղօրի աննուն Աստուածի,  
Երկ հոգույս արագին լոյսով կարդացի,  
Գաղտնինն վարդը շրբներու տրիւր Դուն:

Թափսամձանին էր ախուրեալի մը տժքոյն  
Յոյսի երկրին Արեւին զար սիրսեցի,  
Եր մերկուրինն ազրիւր մը չեր բախիծի  
Աւր խոնարհն եւ այնուն խոնչ եւ նըկուն:

Եւ խունին բոյրը մասներու տրիւր Դուն,  
Արսնի եղան շուշանարոյր, եւ այնուն  
Հրաշերն՝ որ սիրըս խղեցին դիւրական:

Ծաղիկի սկս՝ յու խորսմիդ անպատճև,  
Աւ կրինելով եւ մոտցայ, ո՞ւր հիւսեցի  
Այս երգին բառն, աղօրի աննուն Աստուածի . . . .

ԳԱՀԵՐԵ

ԱՐՄԵՆ ԵՐԿՈՒԹ Շ.

## ՀԱԽԱՏՁԻ ՑՈՒԶԵՐ

### ՈՒ ԽԾՈՅՔԵՐ

**Յովհաննես Պատիկին,** Խարայի ապահովագոյնի մք, Խաւատին եղած միտ մք, գրած է Յիսուս Քրիստոսի պատմությանը, մինչեւ հիմայ գուշակներեւ բարդակին աւրելու մոնի և նուանուան նառազարժեցրավ: Այս գործը այնան նոչան նաև յօրական է կրօնական աշխարհներու մէջ ու այլեւայլ իրավունք բարգանաւցաւ անմիջապէս:

Հիմայ այսի առջեւ ունիմի Հայերէն բարգանաւութիւնն ու Պատմինի գործին, և Առևն Դադիկեանի նոյն և նկատ աշխարհութանը:

Հայուսաւորեան մեկնանան է պատուկան հայուրի մք, Մեծայաց Պատու Հ. Կեէ, որուն նմանները ցանկալի է ու շահանակ մէր Ազգին մէջ և Խարային Հայ գրիչը:

Ակէ-ձէս մեծ ուրածաւալ եւեսնոց ընդիր բրոգ և Ա. Լազարի հասակաւուր իրավ արքուն զիր մք- և աշ յանձնաւութիւն ընթեցաւի ու արժանի ուսումնասիրութեան:

Մեր ընթեցաներ զաման ենի ու հանճյուղ պիտի թթափնեն ու հասրին և կրօնաւուն հասուածները.

—Ամէն սեռուն ունի իւ նոգերն ու մասաւուններն և յիսուսուրիսները: Այս է վերաբարձրանի՝ օգոստական կրտսեալ կրտսուածներան՝ նին Աւետուանի: Առվեզին Քրիստոս միշտ կենանին ըլլայ մարդոց կեանին մէջ, բայստեսագու ներկայ, պէտ է յարւացնել երեմն երեմն, ոչ թէ զայն ներկելոյ համար օրուան զաներով, այլ ներկարներու համար՝ նոր խօսերով, այժմական յարաւուքնամք՝ իւ յահիսնական հօնաւորինքն եւ իւ ամփոփնելի պատմութիւնը:

—«Քիզուածով չէ ու Յիսուս ախոռի մք մէջ ծնաւ: Աշխարհն արդէն յօսու ախոռ մք չէ՝ ու մարդիկ կը կլին ու իր բրէն: Ամէնէն աւելի զերեցիկ, ճառուր, ասուսաւայն բաներ չեն անուելու միուր՝ զնիային Ռիմազարդաւութամք մք՝ կրկնանի: Յեսոյ իւ փուռին արք իւսեմուն վրայ և զայն կը կոչեն «Հայերէն կեանիք»:

—«Յիսուսի արմեսը մէկն է չորս ամէննեն նին և ամէնն նուիւական արմեսներէն: Առեւսները Կեղծուինին, Արմադրին, Դարբինին և Հիւթին՝ ձեռական արուեսներն մէջ, ու ամէնն աւելի բախմանողներն են՝ մարզուն կեանին մէջ, ամէնն ամենդին ու կրօնաւունները: Մարքիր կ'ապասերէն առազակ կը դառնայ, նառասին՝ ծովանին, զանաւական՝ բախմանինի: Բայց զիւզացին, ումնասիրը, Կարինը, նիւոր չեն մասներ, չեն կընու մասներ, չեն ապականի: Կը գործածն ամէնն աւելի թթասի նիւորերը, և պէտ է զանմն փօխակերպեն ամէնն աշին առչեւ, ամէնն ճառաւորեան նամար, ժեսունին, նասասուն, բանեցաւու, հօմարին զուծեաւ:

Դիրացին կը պատուէ նոր և անիէ կը նամէ հայր զարւուտ: Առերք իւ բարային մէջ, ինչպէս մարդասպանը իւ բանին: Առնապիրը կը հարցեցի եւկարը և կը ծէւ: Առեւ ասուն զինուորին, այօր՝ զիւզացին, մարտն, նիւսին: Հիւսը կը պատցի կը զամանէ համար գինուորին, այօր՝ զիւզացին, մարտն, նիւսին: Հիւսը կը պատցի կը զամանէ համար գինուորին, այօր՝ զիւզացին, մարտն, նիւսին: Հիւսը կը պատցի կը զամանէ համար գինուորին, այօր՝ զիւզացին, մարտն, նիւսին:

Այս պարզ բաները, այս սպիրական, նասարակ, գործածական, այնան գործածական ու սպիրական՝ ու այլք չեն տօնեն զանմն, ու կ'անցին զերէ: Անիցն մէր այշեռն ասկ, վարժուած շատ աւելի լինուու զարգալիցներուն, մարզուած ամէնն պարզ ասկդապուծ րիններն են, բայց աւելի հառապարծակ եւ կրտեւու համ բոյր միւս ննաւուածներն յետո:

Հիւս Յիսուսը պարեցաւ՝ իւ Եթիսաւարդութեան՝ այս բաներուն միշտ, եւ զանմն շինց իւ ձեռեւով ու մաս առաջին անզամ՝ այս իրէն շինուած առարկաներն միջոցաւ՝ նարգալիցներան մորդոց ամէնօրեայ կեանին մէն, ամէնն աւելի մերելին ու սուր կեանինին մէն, այս է ասմի: . . .

Յանահի Յիսուսը մինչդեռ պայծառ ու բերե տաեկներ զանցներն կը յօշենին ներին ասյին ասկ թէփի կ'անձեւէր զերին՝ խարսցինքիւր կոռոյրովը, մասնէ նօր խաւումներուն վրայ, մարզակներուն աւեխուներն վրայ, ուշասանի մք վրայ, ու պէտ պիտի չունենաց զերաներուն և համեններու, այլ նոգոյ և նըստութեան:

—Մարգար, է ան ու կը տանի՝ խոզ սուզ բայց զինի աշխով՝ շար ու կը բազաւու պատ, պահիք ու պիտի զայրու պատիմին եւ ապահուարեան:

—Կենայ մարդը անցեալը ուրանալ՝ բայց ոչ չնցէ, ան կը խոտնաի՝ նոյն խոկ անդիսակցաբար՝ միեւոյն մարդոց մէց ու կը վերական կեանիր ապահուարեան եւկարու ննաւողով:

—Այս օրուան մարդեր Աւետուանավ կը նաև կնանան սպիրաց Գիրքը, ուր սպուած ու կազմուած է Յիսուսի բառական պատմութիւրը: Բայց Յիսուս զիր չէր զրեւ, և ոչ ալ հասուներու մասին կը մասեւ: Աւետուանավ ան կը համական—Համենաս ծավորէն եւ բարի բայց համակարեան—այն զար զական աւանդութիւնը կը կոչ «Բարի բար», և զար բարզոյն պիտի ըլլայ բարգմանն «Հայար պատզամ»: Յիսուս պատզամքը մըն է, ներեակ, ու կը բերէ եղանիք լու մք: Բարի դեպանաւորին մք: Ան իւ զու-ար պատզամը: Հիւսն ներէր պիտի բժշկուին, կոյւեր տանին, տոխաններն նարաւուան անհապանի հարաւորինքներով, վաստեսները մընիրաւուին, մեզաւուներ կառեանը կառեան կրային, անկասաններ կառեան կառեան ըլլայ, սիրաններ պար ըլլայ, ուուրեր նետսակ, նման Ասունայ:

— «Մարդոց համար ուրիշ նաև բարյա ջրայ՝ Կա՛մ ամենին անմիտքար տագնապը, կա՛մ ամենայսնութեան հուատը: Կա՛մ մեռնի, կա՛մ փրկելի: Անցեալոր զանուրի է, ներկան զարչի: Խուսամ մեր ամբողջ կենիքը, կը նուիշեմ մեր սիրելու և հասկանալու բոլոր կարուրինք ուղղեցի ուղեց զի վազը խռագոյն ըլլայ, ուղեց զի ապագան երանինի ըլլայ: Եթի մինչեւ նոր սփակեցամ — եւ մեր բառառութիւնը անոն անհերթինի ապացոյն է — աւշիստին նոր մարդու մը եւ նոր կեսանինի մը ճնշենին:»

— «Ով որ Յիսուսի ներ կը կինոյ նակառակի է անաւանկան նին բնութեան, և կ'ախտանի նեւսականին համար, որուն պէտք է արդէ: Բորոյ մնացած մախիր է և աւախոսութիւն:»

— «Ամէն մսրդ սիսի ուղեր առաջին ըլլայ՝ նուի հաւասար երու մէշ: Կայզէ մեծագոյնն ըլլայ՝ այս կամ այլ կերպով՝ իր շարքիններուն մէշ, կուզգէ հեամայել, իշիւ, ու մէի մէն եւլուլ, աւ մի ճարբուս, զեղեցիկ, իմասսուն: Մարդու ամբողջ պատմութիւնը ուրիշ բան չէ՝ իթէ ոչ ապացով քը երկրագութեան: Բայց Յիսուս կը առգիւնէ, իթէ մէկը կ'ուզգէ առաջին ըլլայ՝ թող ամէնէն զերշնն ըլլայ և ամէնուն ծառոյ: Ամէնէն մնձր ամէնէն զորին է: Հզօբազոյն ու չար է ծառոյն ը բարագունին:»

— «Մարդոց ազանութիւնը այնքան մնձ է՝ որ ամէն որ ամէն չանք ի գործ էր զնէ՝ ուրիշներէն շառաւան եր իր սալու: Ամէնը իր չառան ուն են առառառանանթեան զամանակ դրան համար մնանաւթեան: Բայց Յիսուս կը նասաւաէ. կաւ է ապա բան առն ելը:»

— «Ո՞վ պիտի յաջողի ըլլայ նման Ասուուծոյ, ըլլայ ինչպէ Ասուուծ: Ասուուծներ եք: Ասուուծութիւնը մեր մէշ է, անանութիւնը զայն կ'երկարապէնէ եւ էր սիզմէ, զժնուկ կեղծնիք մը այս եւ էր յարագութիւնը: Այս երկու կը գուասէ և ապա մէտէ առաջին զորդ պատճառ մի զանել: Նախարդ զորու մէշ կրու ի սկզբան հրապարակութեան թերթիւու հաստատութեան պատճառ ինչ որ էր, յայտնի է որ ներկոյ ժամանակիս խրագութեանց շրմեմ ամենուն, բայց շատերուն հրապարակութեան պատճառ ու երկու պարզմաններուն են. — Խորհերու ազատութիւնը և խօսելոյ աշխատութիւնը: Այս երկու նշանաբաններու կը փայլին առաւելացիս երբասարդ խօսագրութիւննց մէշ: Իւմաստից խորը թափանցել չեմք ուզեր, այլ միայն մէք եւս ազատորէն խորհելոյ կը հարցնեմք մնզ, թէ հո՞րդ է որ միր Այօն ի նշաններուն եւս սաննք ըլլան: և թէ մեր ներկոյ խրագութեանուն եւս պատճառ դաննք ընելու ըլլամբը: իրաւունք կունենամք արդիօք: Պատասխանը խելնէս յառաջ քըննմք խորհերու և խօսելու ազատութիւնը, տեսնեմք անոնց սահմանը, անհուն կամ հունաւոր, և թէ ամէն մարդ անխարի ունի այս պատճառ թիւնը:»

— «Երեք բաներ անհամեշտ են մարդոց. հաջը, առողջութիւնը եւ յոյը: . . . . .

«Ով որ կ'ուզգէ մարդերն իլեն բաշէլ՝ ու չար է: այս հաւը, առողջութիւնը եւ յոյը: Քար է լրշաւայնէ, թշշէլէ եւ սո եղջէ հաւաւ բը՝ ու մէի զեղեցիկ կեանը իրը:»

— «Յիսուսի ամրոց զործը սուրցւ մըն է վրկութեան, զօրութեան, մարդութեան, նորառութեան, ազատութեան: Բայց յը երեսնայ հեւանդներուն, վանելու համար հրեանդութիւնը, ակարեւունը ազաւելու համար զանելոր իրենց թուլութիւնն: ազաւելուն լուար համար զանունք: Զի սիրեք իրեանդներ միայն զի հրանդ նն. կը սիրէ իրենքան հաւասար առողջութիւնը, եւ այս ասսիւն կը սիրէ, որ կ'ուզգէ առաջ գայն անոր՝ որ զայն կրամցուց:

Յիսուս մարգարէն է, երշանկութեան, երաշխաւոր կեանքին, կեանքի մը աւելի արժանաւոր ապրուած ըլլալու: Հրաշչը երն ուրիշ բան չեն եթէ ոչ զրաւակն իր խոսութիւնն:

## 1866-Ի ՍԻՕՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵՆԵՆ

### ՔՈՂ. ԱԽԱՋ. ՄՐ.

— «Հասու մնզ ուրիմն այն կրծանիկ օրը, կամ լու եւս է ըսել բարեպատճն առիթը, յորում ամենայն վատահութեամբ կ'ընծայեցնեմք զմեզ ու ուսումնական հանդիսարանին մէջ. ուր անզ փափազելի եր մնզ կանուի ժամանակաւ երեկը, և ազդասիրաց իրաւուի իդձնու բարձամնքը իցընել:»

«Եւ ունիմք արգեօք այս պարապար սորտինական կատարելու շարժաւութիւնը մի, և ինչ եր այն որ յարդ արգել եղի մնզ զայն ի գործ զնիւու: Երկրարգս յայտնի է որոց ուշն ի զույսուն է. ասածինին վերայ մույն կ'ուզգեմք հոս խօսել, յորում և զմեր նպաւատիկ յայտնել: Ամենայն գործ պատճառու մի էր յառաջազարդ բառ փիլիսոփայից, և հորդ է որ իրարանիւր պատճառ իրեն համամատ զործ ունենայ, ապա թէ ոչ արամարանական վրիսուկ մի հան կը զուշակուի, և հորդ է այն ժամանակ հայն զործ զործութիւնը ուրիշը պատճառ մի զանել: Նախարդ զորու մէշ կրու ի սկզբան հրապարակութեան թերթիւու հաստատութեան պատճառ ինչ որ էր, յայտնի է որ ներկոյ ժամանական խրագութեանց շրմեմ ամենուն, բայց շատերուն հրապարակութիւննց մէշ: Իւմաստից խորը թափանցել չեմք ուզեր, այլ միայն մէք եւս ազատորէն խորհելոյ կը հարցնեմք մնզ, թէ հո՞րդ է որ միր Այօն ի նշաններուն են սաննք ըլլան: և թէ մեր ներկոյ խրագութեանուն եւս պատճառ դաննք ընելու ըլլամբը: իրաւունք կունենամք արդիօք: Պատասխանը խելնէս յառաջ քըննմք խորհերու և խօսելու ազատութիւնը, տեսնեմք անոնց սահմանը, անհուն կամ հունաւոր, և թէ ամէն մարդ անխարի ունի այս պատճառ թիւնը:»

«Ոչ ոք երեք կրնայ ուրանու մարգեկային մասոց այն զօրութիւնը, զոր ամեն մնան բնական զօրութեամբ հայր չէ զորի զայն. և որովհետի միտքը հոգուոյն մէկ մասն է, և հոգին պարզ և անփոխ թ էրու:

թիւն մի բլարով, բնականարար անհնարին է ո՞ր և է մարդկեզն նարքներով եղանակաւութեան մի մէջ զնել անոր զօրութիւնը, կամ չափաւորել Ապասութեան խորհիւն ալ՝ որ մտաց զործն է, անկարելի է զազել և չափաւորել, ուրիշն մորգոյս միտքը ազատ է, և հետեւազն խորհիւն եւս ազատութիւն ունի, և ամենեւին հեղինակութիւն մի չկայ որ բնական կամքարոյական ուժով կարողանայ գերել մնաց ոյս ազատութիւնը: Բնակաւորց ու կառպաշտ կայսերց սուրբ և հոռքը ու հազարումէկ առանձարանները՝ այս կարողացան սուրբ վկայից մարմինները կարասել, այրել խանձողել, քաց անհնարին եղեւ անոնց միտքն ու առաւելացն խոկոմին գերել, մարմիններն բուհեցին չգթայեցին, այլ միտքերնին ազատ մնաց: Մարդու կը խորհիւնքանազէն, և անոր այս խորհիւնքու ազատութեան գեմ որ և է յորձայուն մի արարագին ըլլարով, մտաւոր հօրութիւնը կը մնայ անողոքքն և անյօդթանարիլի: Այս ճշմարիտ է որ, թէ զիտ և խորհիւնքու ազատութիւնը չկրնար կաշկանդիլ ու զսպուիլ, սոկայն կրնայ խորհիւնքու գովասկովի, մարգոյն և արուեստին միջօցու: Քանիդ մարդկացին միտքը որ և է առարկոյի նկատմամբ չորս եղանակի կամ կրից ենթակայ է, ազիտութեան, տարածուսի, կարծեաց և սուսպաւթեան, ուստի հասր է ազէտ մորգոյն մի սիստարար խորհիւնք կամ միտքը բժշկել ենթակայի կամ գազամփարի մի ճշմարիտ զիտութեամբ, և սկսիլ այնուհետեւ այլազդ խորհիւնք, նոյնպէս տարակայս կոմ սխալ կարծիք ունեցողին երկրայտութիւնը փարասել և կարծիքը ուզել, որով և անոր խորհիւնք եղանակն այլ կուզզի: Գործեալ սասագութեան մէջ եղող միտքը մալ կրնանք երկրոցցընել ու անստոքթեան մէջ ձգել և սկսիլ տալ անոր այլազդ խորհիւնք, Ասոնք խիստ զիւրութեամբ կրնան ըլլալ, և որչափ տառաւել հասրու որ է մորգոյս խորհիւնք կերպը փախել նկատմամբ միւս նոյն ենթակայի, այնչափ տառաւել անհնարին է գործեալ անոր ազատութիւնը իրմէ վեցընել, որ ուրիշ բան ըսել չէ, եթէ ոչ մորգոյս հոգւոյն կեանքը բառնուլ, զան զի խորհիւնը որ մորին զործն է, հոգւոյն ալ կեանքն է . . . .

« Բարի է խօսելու կարողութիւնը, քա-

նի որ մեր մտաց բարի խորհուրդները յայտնելու կը ծառայէ: Չար է նոյն կարողութիւնը, թէ որ մեկը իւր սրախն չար խորհուրդները յայտնելու կը ծառայեցընէ: Արդ, քանի որ խօսելու կարողութեան մէջ կայ չարաչար զործածումն, ապա ուրեմն ազատ չէ այն ուրեմն չիք ազատութիւն խօսելու: և ով որ խօսելու ազատութիւնը կը զուանի, կը ընարարէ իւր անձնական իշխանութիւնը, կը բանազրուէ իւր մտաց ողջախոն զատումը, որց ձեռքն է, կամ ոգեաք է ըլլայ խօսելու ազատութեան ստիճը . . . .

« Խօսելու ազատութիւնը իւր չափն ու սահմանը ունի. ուրեմն մարդս ազատ չէ խօսելու, քանի որ ու զիդ գատում և լաւ խորհիւնքու արամազրութիւնները չունի, քանի որ միտքը կրից զոյնզգոյն երանգներով տոզորուած է. միով բանիւ քանի որ միտքը ակատ չէ անձնահաճ խորհուրդներէ ու կիրքերէ, աչատ չէ նաև խօսելու:

« Արդ, մտաց այն կարողութիւնը ուր արգի հեղինակք ազատութիւն կ'անուանն, ինչպէս ամէն բանական ստեղծուածք՝ նոյնպէս և մէք կը վայելեմք և կը զաւանիմք, սակայն չեմք ուզել բնաւ մեր այս խորագրութեան նշանաբան լնել և խօսելու ազատութիւնը: Քանի որ մարդիկ ասով կը զեղծանին չարաչար զործածութեամբ, այնչափ բարոյական աշխարհիս խանգարման պատճառ կը լինին: Համեստութիւնն ու կրօնքը իխուտ չառ անզամ կը վիրաւորի այս ապօրինաւոր ազատութեան երեսէն. և ինչպէս մարմնաւոր իշխանութիւննք՝ նոյնպէս հոգեւոր իշխանութիւնք կը տաղնապին անոր զեղծմանը զէմ և կը հարկագրին չառ անզամ բուռն զօրութեամբ չափաւորել զայն, և երեմն ևս տուզանօք հանդերձ կշռել անոնց պատիճը: Այս զեղծումները, որոնք անթումը և անսանձ յօրդեցին մօտ տարիներս գրական հրատարակութեանց տեսարանին վրայ, արգել եղան մեզ ինոյն ներկայանալու: Պարտաւորութիւն մի, որ ազգութեան ներկայ սպին մեր վրայ կը տեսնէք, տեղի կուտար ակամայ անոնց երեսէն: Ազգին Եթէ ոչ նիւթապէս, զէթ բարոյապէս օգնական ըլլալու սէրն ու յօժարութիւնը զմեզ կը յորդուէր ինոյն, բայց վիրին Տեսչութիւնը կարծես թէ մատամբ կը յայտնէք մեզ, թէ պարտիմք խօսելու ազա-

առութեան դէմ պատկառ կենալ:

«Սիօնը իր ընդունած օրինաց համեմատ և իրքի ազգին՝ յորմէ ամենայն օրէնք կ'ելանեն, սիրոյ խաղաղութեան զրոջակաւ կ'ընծայէ զինքը ընդհանուր Ազգին, կը փութայ անոր բազմամեայ ակընկալութիւնները ըստ կարի լեցնել ներկայիս մէջ, ապագային թողով կատարելութիւնը. ինքն ալ փոխարէն կը յուսայ ընդունիլ քաղցը և ուրախական ժամիտ մի իրեն դէմ, որ պիտի ըլլայ մի միայն յորդոր և քաջալեր իւր յարատեռութեան մէջ, միանգամայն և ներողամտութիւն մի իւր ակընկի ազգին կողմանէ բոլոր այն թերութեանց, որ անբաժան յարակիցք են որ և է նոր հաստատութեան մի:

«Խեկ Սիօնի մէջ պարունակելիքնիւթին զալով, այչափ կ'ըսեմք թէ բացի ապօրինաւոր զիճարանութիւններէ ու նախայարձակ բանակուութենէ, որոնցմէ խսպառ պիտի զգուշանայ, պիտի խօսի անխոտիր ամէն տեսակ նիւթերու վրայ, որ թէ կրթիչ են և թէ զուարձալին:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

### Ա

#### ԴՊՐՈՑԾԱՆԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Ժառանգաւորայ Վարժարամին 1925-26 դպրոցական ըրջանը նշանակալից եղաւ իր արդիւնքով:

Ժ. Վ. այդ ըրջանին ունեցաւ չորս գառարան: Եւ եկուազէնկեան բարերարութեան չնորհւ: Չորրորդ դասարանը եղած էր Բնայարամ: 1926 Հկամքը. Յ. , Կիր. առուու, Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ, Բնայարամի ուսանողներ Աւագ Սարկաւագութեան աստիճանին կոչուեցան Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի ձեռագութեանը: Զեղուացան ամէնքն ալ հայկական հայածանքի և տառապանքի մէջէն անցած, զիտակից իրենց ազգին և եկեղեցւոյն վիճակին, և օժտուած ծառայութեան երկիւզած ոգիսով:

Կատարելու համար: Բնայարամը հնդական ըրջան մը ունի, որուն առաջին տարին բայրուեցաւ, և հիմայ կը մնայ 3-4 տարուան ըրջան մը, որու ընթացքին Սարկաւագներ մասնագիտօրէն պատրաստուած պիտի ըլլան իրենց սուրբ կոչումին:

Բնայարամի գասերը ստանձնած է ուսուցչական մարմին մը, որուն զլուխն է Ամեն Ս. Պատրիարք Հայր, որ կ'աւանդէ այս ըրջանին Պտմ. հայ և օսու մատենացրութիւնց և Հայրենացիտական նիրեր: Բարգէն Սրբազնն կ'աւանդէ Հին և նոր հայերէն, և Պտմ. նոր հայերէնի, և ներածութիւն Սուրբ զրոց, Հայր. և Բնդհանուութիւն Ամեղիերէն լեզու և գրականութիւն: Ֆրանսացի Մ. Պասան, Ֆրանսական, Եկուսազէմացի Մ. Ֆարան: Արարէն, Տիար Լ. Զիլինկիրեան՝ Եկեղեցական երաժշտութիւն: Նորբնծայ սարկաւագներն ութիւն հագի են և իրենց անուններն են Ճեռաղրութեան կարգով: Կարավան Զարդեան, Սարգիս Մանուկեան, Հայկ Արքանանան, Եղիշիկ Վրահանիսան, Գրիգոր Քամինան, Ներսէս Տիրամուհան, Արքիար Մանուկեան, Մաքրոս Գույլումեան, ամէնքն ալ երիտասարդ, ամէնքն ալ հայկական հայածանքի տակած ամէնքն անցած, զիտակից իրենց ազգին և եկեղեցւոյն վիճակին, և օժտուած ծառայութեան երկիւզած ոգիսով:

Բնայարամի ութը Սարկաւագներուն հետ պէտք է յիշել, մեր միւս երեք սարկաւագներու անուններն ալ, որոնք գարձեալ Ժ. Վ. ի 1924-25 դպրոցական տարիէն, մասնաւոր խնամքի տակ յառաջ տարին և զիտի առանձին իրենց ուսանողութիւնը, և նըւիրուեցան եկեղեցւոյն ծառայութեան:

Այս երեք սարկաւագունք են. Ճեռաղրութեան կարգով, Նորայր Պօղոսեան, Անդրամիկ Գլուխիշեան, Եկուսէ Տիրամուհան: Նորայր և Ներսէս Սրբնք. թէ կ'ուսնին այժմ և թէ Ժ. Վ. Վ. և Երուսաղէմացիներու զարցցին մէջ կ'ուսուցաննն. Խոկ Անդրանիկ Սրկզ. Ս. Սթոսին ելեմբաց տեսչութեան զիւանին մէջ օգնական նշանակուած է, չարանակելուզ հանգերձ իր ընկերներուն հետ իր մասնակի ուսումքը:

Խաչապէս կը հետեւի այս տեղեկութիւններէն, Ս. Յակոբ այժմ ունի մետասան

Սարկաւագունք, սրոնք կը պատրաստուին Հայց. Եկեղեցւոյ սպասաւորութեան, տրւեալ պայմաններու մէջ, լաւագոյն խբնամքներու տակ:

Ժ. Վ.ն ալ այս գպրոցական տարին ունի միայն երեք դասարան, այսինքն՝ Դ. Բ. և Ա. դասարաններ: Գ.րդ դասարանը պիտի կազմուի յառաջիկայ գպրոցական տարին, 1927-28:

## Բ

## ՄԵՐ ԽԾՆԱԼՅ ՄԹԾՈՒՅ

## ՀՐԱՄԱԵՑՅ

Ո. Երկրի Անդրկանա գրաւումն ի գեր Երաւագէմ բազարին Առաջին Կառավարից: Սրբ Ա. Սթօրս, որ պաշտոնի բարձրացւումով կարգուած է Կիլորս Կղզին Զինուորական և Պատրարքական Ընդհանուր Կառավարից, ժամանիք եղած էր Ս. Պատրարք Հօր, անցեալ Նոյեմբերի 28, Կիլավի երեխոյ ժամը 5.30 ր.ն, իր Մամն Բարձր բարու համար Ն. Ա. մնն. Սրբազնութեան և Ս. Ցակորյա Միարաւութեան:

Սրբ Սթօրս յաման այցելած էր Ս. Ցակոր, առանձինն կամ իր բարեկանմերով. վասն զի սրբաւագին համակրանք մը կը տառէր Հայոց այս պատմական հաստատութեան հնագէտն, և ներկայ կը գունէրէ միշտ Աւազ ԵՇ. Երեկոյ Ռոնդայի արարութեան: Իր մը աւատուական անձ, մասնաւոր բարեկամութեամբ կապուած անձ, մասնաւոր բարեկամութեամբ կապուած էր Ս. Պատրիարքին: որու աշխատութեան սկզբնին մէջ, որ մասնաւոր պարագան մը կապուած էր Ս. Պատրիարքին: և աշխատութեան սկզբնին մէջ, որ մասնաւոր պարագան մը կապուած էր Ս. Պատրիարքին: և աշխատութեան հնացյը կ'զգար խօսակցիլ ն. Ամեն. Սրբազնութեան հնաց:

Ս. Պատրիարք Հայոց թէ՛ Ա. Ցակորի և թէ՛ իր անձնական բարեկամութեան շրեղ ընդունելութեան մը բրաւ անոր ճամանակահամար այցին առթիւ:

Սրբ Սթօրս իր Ազն. Տիկնոց նետ նշանակուած մամոն հասաւ Մայրաքանչիրս արտարին Աւազ գուուրը, որ զիմաստուեան փարուականներէ իւ բարպաններէ, և Պատրիարքաններին ներքին զրան ժուրին վրայ նպաստուուներ զիմաստուեցին զիմաստուուներէ իւ բարպաններէ, իւ Ս. Պատրիարք Հայոց մէծ զանիմի գունէն ողջունեց իր հիւներ համար գրուած աթոռոններ:

Շաս յուգուած էր Սրբ Սթօրս: Անմիջաւէն իր գունակութիւնն ու գնանաւունը յայնունք Ս. Պատրիարքին և Միարաւութեան, Ս. Ցակորի մէջ իր գայլական բարեկամութեան անկիմ ընդունելութեանց համար, և ըստ թէ՛ շատ մեծ վիշտով է: որ կը մեկն երուաւաստիւթեան, և մանաւուն Ս. Ցակորին:

Հայ ալ ուստաներու և Ս. Ցակորի Ցամարին զեղարուանքան յարդարանը ու զարդարանը մասին իր հիացութեանը շիշուեց, Հայ ժողովուրդին:

համար իր սնուցած համակրանցը արտայալեց, և մեծ զոնունակութեամբ վերյիշեց Մանչեսթրի Հայ զադութի կոզմէն իրեն եղած ընդունելութիւնը, Ալզիա զուուած աւան: իր սորված հայերէն ասացուածներով արտայալեց իր շնորհակալութիւնները, և հարցուց Ա. Պատրիարքին թէ հայերէն լիզուն քանի՞ րատ անի, և եր լուց թէ թիւրաոր բառեր ունի Հայ լիզուն, կարծեմ շատ շատ է բաւ, որովհետեւ աշխարհնոն չակ Շէյքփիթին բովանդակ բառարաւանք միզ կազմուի լիզուն անար բառով է, և կարծեմ այն ալ շատ է լիզուն մը խօսելու համար: Խօսելով Հայց, Եկեղեցւոյ մասին՝ երկիրած զզացութերով գնանաւուց զայն, միանկամայն ցաւ յայտնելով որ յարանուանական բաժանումներ անդի ունեցած են այսպիսի եկեղեցիի մը բարը, և մասումնով մը բաւ, եթէ երբեք հարկ տիսելի փոփոխ իմ եկեղեցիս, կը յարէի Հայոց եկեղեցւուն:

Կրկին կրկին յայտնելով իր գոնունակութիւնն ու շնորհակարութիւնները ուրիշ երան թանկացին հիւրեք, Ս. Պատրիարքը մինչեւ դանդիմին դուռը եւաւ միասին, և ողջեթի մաղթելով Սրբ Սթօրսին՝ համբուրց անոր մակասէն, և ինըն ալ մեծ պատիւ իր համբուրց իմն Սրբազնուն, բարելով խնճարութեամբ թօթուց Ս. Պատրիարքին ծեռաքերը, ինչպէս նաև որոյ եւակաղութեաւն ծեռաքերը, և Պատրիարքարարանէն իջու Ս. Ցակորը Ցամարը, որ մասամբ միայն լուսաւուած էր: Նախ այօթեց Աւազ մեղանի առցեւ զայլայի բարեկամաւթեամբ, յետոյ Գլխադիրի մատաւան մէջ, և այն պիսի զզացուած խօսքերով արտայալեց իր տպաւորութիւններն ու զզացութերը, որ իր բառը կարծեմ կարծեն թոփքը կ'առնէին Ս. Ցակորի խորդուուր առուելներուն մէջ:

Վերջին անգամ դիմուց լորս կողմը, կարգ մը բաներ մատունէից բրա ոնութիւններէն ու արուսաւուններէն իր Ազն. Տիկնոց, և եւաւ Ցամարէն: Իր գոնունակութիւններէ յայտնեց լուսարաբազն Սրբազնին, այնքան խնամքով պահելուն համար Ս. Ցակորը և անոր Գնանաւունը:

Մայրաքանչիրս արտարին Աւազ դրան մէջ զբանաւունք կայիթիւնը (ովասիոն) մը բրին ն. Վրասմաւուն, որ ամէնաւ ալ ծնու ըր թօթուց, մինչեւ դանապանէնը և մեկնեցւու:

Իր գէմբին վրայ կը կաբդայինը իր յուզութիւնը ու իր անկեղծ արտին սէլք գէպի Ս. Ցակոր, եթէ կրուէր շատ կը ցւուին երուսաւզմէ հնուանալուս համար, մենք աւելի կ'զանի դիմու տունին այդ ցւուր, կիւրս շատ հնուու չէ, եկէր երբեմն երուսաղէմ, և մի՛ մառնաւ Ս. Ցակոր:

Ս. Ցակորը մէծ մոռցած և պիտի չմոռնամ... եւան ի՛ թէ կարտ ըլլայի զալ, և է էսկառուպ, «քայց ինձի սնենակ մը կուռա՞ր», եթէ զամ»:— Ամէնէն լաւը Զեր արտարպաննեան տակ է, յարեցինք: «Շատ ընդհական էն», բաւ հայերէն:

Ստուգրի մէծ կրուստ մնն է Ս. Ցակորի համար իր այսպարի թօթուազին մէկ բարեկամէն զատուիք: Հայց հասան Ենք ու Ն. Վասմութիւնը ո՛ւր որ ալ ըլլայ, միշտ Ս. Ցակորի հնու է, իր սիրառը ևր գործնական համակրանքով, որուն ապացոյցը առուած է ամէն առթիւ, և անչնցելի ու անուշ յիշառանի մը բոզս է այս պատարական հատաւութեան մէջ:



Ս. Ցակորայ. Միաբանութիւնը յառէտ երախտակարգ պիտի մայ իրեն:

Կ'արձէ արծանազրել թէ ի սասիւ Պատիսուինի թարօք Քօմիւէրութիւնն, Ողբ Ռ-, Աթորի, Կ'ամու մեկնելուն ննահեանբաժ, Երևաղեմի Կառավարչութիւնը փոխադրուած է եւֆա:

## Գ

## ԱԶԳԱՎԱՏԱՑՈՒՄ

Հնգայ. Օրմանեան Սրբականի Ազգապատումին Գրդ. և վերջին մասը մամուռ տակ է Ս. Ազուուս տպարանին մէջ, ուրու տպագրութեան ծախքը հոգացած է վասեմ. Պօղոս փաշա նուպար, և բուն գործին կէսը տպագրուած է արդէն, և կը յուսանք թէ ամերոջ գործը տպագրուած ըլլայ մինչեւ Յունիս: Երբ այս առջերը կը գրենք 62 րդ. գործան կը տպագրուի:

Ազգապատումին Գրդ. մասը, իրեն ժամանակակից ազգային-եկեղեցական պատմութիւնն, առաջին անգամն է որ զրի առնուած է բաւական մանրամասնութեամբ ու հեղինակութեամբ, և կը բովանդակէ 1800էն մինչեւ եզրիրեանի կաթողիկոսութեան վերջ ազգային-եկեղեցական պատմութեան վերաբերեալ դէպքերը Պործը հետաքրքրական է մանաւանդ այն տեսակէտով որ ինքըն պատմազիրը, այդ ժամանակակից պատմութեան կարկառուն դէմքերէն մէկն է, և կը պատմէ իրեն գերակատար պատմութեան որոց մէկ չըջանին:

ԱԶԳԱՎԱՏԱՑՈՒՄէն հապար օրինակ միայն կը տպագրուի. անսաք որ կը փափաքին ունենալ մօտաւորապէս 2000 երկիջւան այս գործը, այժմէն թո՛ղ փութան զիմել Տպարանիս Տեսչութեան և արձանագրել տան իրենց անուններն ու հասցէնները: Գինն և Ամերիկան նինաց տօւար կամ Եղիպատկան մէկ սպի: Փօսի ծափիը Տպարանիս վրայ:

\* \* \*

Այս առթիւ կ'ուզենք հերքել անիրաւութիւնն մը, զոր գործած է ՀՈՐՈՅ Կ. Պուսի Ժամանակ օրաթերթին մէջ (1926 նյմըր. 23 ԳԾ.) Ազգապատումի հեղինակին հանդէպ. — իրեն թէ Ազգապատումի Բրդ. մասին մէջ Օրմանեան «վաճառականութիւմ» բացատրութեամբ որակած ըլլայ Մրիմեան Հայրիկին գործել տուած աւերեները կջմիածնի Մայր Տաճարին որմանկարներուն վրայ: Ստորգ է, այդ խիստ բացատրութիւնը

կայ հօն, բայց Զօպանեանին է այդ, և Օրմանեան զայն յառաջ բերած է իրեն հեղինակաւոր գատառատան մը գեղարուեստական խնդրի մը մասին: Զօպանեան, որ խորին հիացողներէն է Հայրիկին, խստիւ քննադատեց Մրիմեան կաթողիկոսին այդ մէծ սխալը առարիներ յառաջ իր Անանիսին մէջ, և յեւոյ իր «Նախաց Յովմարան Աշուղը, և Յովմարան Յովմարան Նկարիը» գործին մէջ (Տպ. Պարփ, 1910):

ՀՈՐՈՅ, ևթէ կը կարձէ որ արդար է իր գիտողութիւնը, զայն պէտք է ուղղէ Զօպանեանին, որ ողջ առողջ է, և կըրնայ առաջ իրեն հարկ եղած պատասխանը, և ո՛չ թէ Օրմանեանի, որ ոչես է, և որ իրեն պատմազիր, Պուկաս կթզի. գործերուն վրայ զրելու ատեն, մատնանիշ բրած է ատոնց քանդուիլը Մրիմեանի կողմէ, և յառաջ բերած է այդ մասին յայտնուած քննադատական լուրջ կարծիք մը:

Մրիմեան, իրեն հայրենասէր անձնաւորութիւն, արժանացած է համազգային յարգանքի: Բայց «Հայրց Հայրիկը» զերծ չէր մարդկային թերութիւններէ և սխալներէ. և իր մէծ սխալներէն մէկն եղաւ կջմիածնի Մայր Տաճարին որմանկարներն ու գեղակերտ խաչկալը քանդել տուր, փոխանակ ատոնց վլտառուած մասերը վերանորոգել տալու. այնպէս որ այդ հրաշկաւոր Մայր Տաճարը, զոր ներսէն գեղագրդելու համար այնքան հոգ տարած էր Պուկաս կթզ. (1780-1799), Մրիմեանի քանդումին հետեւանքով բալորովին մերկ և տկուզ մնաց. իսկ Աւագ Խորանը, իր հին գեղարուեստական քանդակածոյ ոսկեօծ խաչկալին տեղ, հասար. Դտախտակէ ու հասորակ գոյներով ներկուած սեղան մը միայն ունի հիմայ, զեղջուկ եկեղեցիի մը տպաւորութիւնը թողլով դիմոց աչքերու և գեղարուեստակէր ճաշակներու վրայ:

Մրիմեանի այս գործը, զոր Զօպանեան օաննաւատայի վաճառութիւնն ըառերով ուրակած է, և որ ստուգիւ անփոխարինելի կորուստ մըն է հայ գեղարուեստի պատմութեան համար, նոյն իսկ մէծ զայթակութիւնն պատճառեց ժամանակին՝ Պէտքըրութիւն Հնագիտական ինկերութեան, որ փոխար զարդեցնել տալ այդ քանդումի գործը, թէս, չաշտ ուշ . . .

## ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Այս հեղինակներ և հրատարակիչներ, որ կը վասփաքին իրենց զիբքերուն ձաւնուցումը դնել ԱԷՌի մէջ, ոգեաք է որ երկերկու օրինակ զրկեն առանցքէ ԱԷՌի Խըմբագրութեան հասցէին:



## ՍԻՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՒՆ ԵՒ ԹՂԹԱԿԻՑՆԵՐՈՒՆ

- 1.— Զիբքագէս կը ինպրուի մեր յարգելի տշխատակիցներէն որ իրենց յօդուածները զրեն թուզթի միայն մէկ երեսին վրայ չնեւանդ, Հառի Հառի չէրեւն, և եթէ զիւրութիւն ունին Հառնաբէն, որպէսզի վրիպուկներ չսարդին իրենց զրուածներուն մէջ, և յետոյ զանոնք ուղղելու յօդնութենէն զերծ մասն թէ իրենք և թէ խօմբագրութիւնու:
- 2.— Անոնք որ ծածկանունով կ'ուզեն ստորագրել իրենց յօդուածները, ոգեաք է որ տուանձին նամակագիր խմբագրութեան յայտնեն իրենց բուն անունը: — Այսամբ և նկատի չառնուիր իրենց զրուածները:
- 3.— Եկեղեցիներու և դպրոցներու վերաբերաց կարեօր թղթակցութիւններ կը հրատարակուին ԱԷՌի մէջ, հերիք է որ զուա տեղեկութիւններ ըլլան առանք, բարութիւն զերծ անձնուկան նկատութենք և բանակութենք: — Եմբագրութիւնը իրաւունք ունի ոգեաք եզած սրբագրութիւններն ու կրծատութենները լնելու այդպիսի թղթակցութեանց մէջ:
- 4.— Այս բոլոր յօդուածներ ու մղթակցութիւններ, որոնք չեն կրնար հրատարակուիլ ԱԷՌի մէջ, չեն վերագրանուիր իրենց զրուածներուն, ոչ առ սեէ պատասխան կը տրուի այդ ճամփն եզած հարցութեարան:

## ԱՍԱՅԱԾ ԵՆՔ

\* Թէ՛լլիկի Ա.Ա.Վ. ՏԱՐԵՅԱՆ, ՏԱՐԵՅԱՆՅԱՅ, 1927ին, 21<sup>րդ</sup> Տարի, 640 երեսին, բազմազն նիւթեալ սուսա հուսու մը, արդիսի անեցիկի աշխատանիք, Փարիզի ՄԱ.Ա.Վ. Տարբանին, թիժիր բուդրով և նաւակաւոր ժիպու: Կողը զեղապնդութ է երուսաղմինի Հայ մոզայիշին մանրանիւրով: Գին 2 Տօնա:

\* Հալեպի Առաջնորդ Տ. Արտավազ Վարդապետի ՅԱ.Ֆ. կը, 1927ին Գոր Տարի, 336 երեսին, կոկիլ հուսու մը, անհեան բավանդակութեամբ, լաւ բուդրի վրայ, Հալեպի ԱՐՍ.ՅԱ Տարբանին: Գին մէկ Տօնա:

\* Կ. Պոլսի Ա. Փ. Ազգ. Հիւանդանոցին ԲՆԴԱ.ՐՁԱՆ ՏԱՐԵՅԱՆՅԱ: 1927ին, նոր շըսանի Գ. Տարին, զու կազմուն են Թ. Ա. Ազատեան - Ա. Զահանեան, կոմիք զարդարուած Ազգ. Հիւանդանոցի հիմնադիր Ազնիան Արքին Ամբուայի զեղանիւրով, 448 երեսին, թիժիր բուդրի վրայ, և նոխ բուժանդակութեամբ, Կ. Պոլսի Ա.Լ.Ա.ՅԱՅԻ Տարբանին: Գին 1,50 Տօնա: Այս հրատարակութիւնը Ազգ. Հիւանդանոցի հասոցի աղբիւթեան մէկն է, ամեն նայու պարտականութիւն մըն է օրինակ մը զնիլ:

# ՍԻՐՆ

ԱՌԱՎԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բոլոր հրկիրներու համար՝ Սիմենի Տարեկան բաժնեգինն է

Եղիպտական Պ. 50

Աւղիական Ե. 6

Ամերիկական Տ. 1, 50

Եամենայ կամ վեցամսեաց բաժնառդպարփառմիւն չկայ.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՆԱՔԻ է

ԱԹՈԽՆԻ ԽՐԱՅԻՆՑԻՐ քիւր Երաւանէմի մէջ կը վաճառուի ևզիս. 2 Պատշի

ՀՅ Բոլոր անոնք որ Սիմենի այս Ա. Թիւր կ'ընդունին և և չեն վերագործներ դայն, պիտի նկատուին կանոնաւոր բաժնառդ:

## ԹԵՐԹԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Սիմեն կը դրկուի բոլոր Հայ օրաթերթերու և հանդէսներու հասցէին, փոխանակը պէտք է ուղղել Սիմենի Խմբագրութեան հասցէին:

ՀՅ Սիմեն չնորհակալութիւն կը յայտնէ այն բոլոր թերթերուն, որոնք բարեհամեցոն հրատարակել իր Յայտարարութիւնը:

## ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Դորձառնութեանց զիւրութեան համար կը խնդրուի Սիմենի աշխատակիցներէն ու բաժնառդներէն որ բաժնառդպագրական, տպարանական, գրամական, ևայլն խնդիրներու և գործերու համար գիմեն ուղղակի մեր Տպարանի Տեսչութեան, սո' հասցէսվ.

Direction de l'Imprimerie du Patriarcat Arménien  
JÉRUSALEM—Palestine

Իսկ Խմբագրական գործերու համար զիմել ուղղակի Խմբագրութեան, սո' հասցէսվ.

Rédaction de la Revue Arménienne ՏՅՈՆ  
Patriarcat Arménien  
JÉRUSALEM — Palestine